



ԻՐԱԾ

Պատօնսաթերթ
Ամբիոնական
ՀԱՅՈՒ
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

ԿԱ. ՏԵՐԵ

Ա-Բ

1987



2013

ԱԼԻՆ

ԱՄԱՍԱԳԻՐ
ԿՐՈՒԱԿՄ - ԳՐԱԿՄ - ԲՈՒԱՍԻՐԱԿՄ

ՊԱՇՏՈՆԱԿԱՔԵՐԻ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

ԿԱ. ՏՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1987

ՅՈՒԹՈՒՄ - ՓԵՏՐՈՒՄ

Թիւ 1 - 2

1987

January - February


No. 1 - 2

S I O N

VOL. 61

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



2001

St. James Press, Jerusalem

904-98

digitised by

A.R.A.R. @

ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐք ՀՕՐ ԾՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

ԲԵԹԼԵՀԵՄԻ ՍՈՒՐԲ ԱՅՑԻՆ

ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅՈԹ ՈՐ Ի ՍՓԻՇՈՒ ԱՇԽԱՐՃԻ

Ծննդեան այս հրաւապատում գիշերուան մէջ, դժբախտաբար միայն նեւսակներու բերնով է որ մարդկուրեան կը տրուի խաղաղութեան աւեսիսը. «Յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ նանութիւն»: Կ'ըսենք այսպէս, բեկուած սրով, որովինք կ'ապրինք ժամանակի մը մէջ, ուր չարիքին կործանաբար սպանալիքները տակաւ կը բազմանան, եւ իորունկ աննամածայինութիւններ եւ անհասկացութիւններ իրենց բեմը կը յարդարեն ամէն օր, մին ի նեճուկս միւսին: Անտեսուած անարդարութիւններ կան, եզօններու արգելիչ նաևկերուն ենքակայ:

Մանուկ մըն է այս գիշերուան ծնող Աստուածը, որ կը հնանայ յարդին վրայ մառւին, բայց որ պիտի նսի գանուն՝ ընուած զերութեան ծանրութեան ներեն կփող սրտեւն եւ իմաստութեան ծարաւ հոգիներէն: Պիտի ազատ մարդերը օրերու գեռութենէն, նետերու իր հոգիին իունը սրտերուն խորը, եռն բուցնելու համար արքայութեան կարմիր եւ ներմակ ծաղիկներ, նման մարդոց վէրերուն:

Հոգին, որ կը մարդանայ հրաւենովը երկնին, միակ ուրախութիւնն է որ չի խարեւ: Մոռնալ պահ մը տարիները՝ որ մեզ զերեզմանին կը մօտեցնէն, վերտայալաւ, մոռնալ մարդկային հպատութիւնը, իմաստութեան ունայինութիւնը, սգեղութիւնները կեանինին, եւ զզալ իմեզինքը անմեղ ու բարի, նման խանձարու ժակող մանկան, մեծազոյն նեւսակնն է բոլոր անոնց՝ որոնց հոգին սկսեր է սեւնալ տարիներու մուտեւն եւ որոնց տրները անկարող են այլ եւս երկնին բոցէն կիզուելու, պատմելու համար ժաղը խորհուրդը այս զիշերուան:

Ա.շխարհ պէտք ունէր այս զիշեր մարմին առնող Սուրբ Հոգիին, որ կրակի պիտի վերածէր մեր կաւը, պղտոր ու զունաս մեր խորհուրդներուն պարզեւելու օտեղծումին հրացը, ընելով մեզ նման մանկան՝ ելած ձեռքէն Աստուծոյ: Հոգին որ չի զար մեզի այս աշխարհի ուժերէն, որ յաւերժական ժայթն ու բխումն է լոյսի եւ սիրոյ, որ մեզի կը բերէ հաւասիքը որ տրուած է մարդուն, իր կեանիք պայծառակերպելու ասուածայինին մէջ եւ տանելու զայն յաւերժին:

Ս.ւետարանի սրբազան աւանդութեան համաձայն, Յիսուսի ծնունդը ասուածային էր եւ զերբարկան: Քննութեան ենքարկել այս իրողութիւնը, ինչպէս փորձեցին ընել մարդիկ բանականութեան օրէնքներով, պիտի նշանակէր մարդուն համար իրազործուած երկնային խորհուրդը, սեղծազործութիւնը՝ կոպիս եւ սգէս դարբինի մը ձեռք տալ, որ ան իր մուրենով զայն սրբազրել փորձէ:

Դիմութիւնը դաւերով փորձած է լուսաբանել Յիսուսի ծագման հրաւալի պատմութիւնը, զայն մարդկայնացնելու բուռն նիգերով, բայց ան կը

մեայ աստուածային խորհուրդ, անհունութեան հորիզոնին վրայ ձգուած պայծառ օւմանդաղի մը նման, առանց անմիտներու հաշուոյն քանձացեալ ըմբռնում դառնալու:

Կեանի երամայականները փոխուած են, քրիստոնէութեան ոգին եւ դասական մշակոյքը դարերուն՝ որ կը պատմունանէւ այդ ոգին, այսօր զեղեցիկ վերջամանացութիւններ կը բուին ըլլալ: Դրամը արժեշափին է դարձեւ կեանին, ամէն ինչ առինքնող եւ դիմազեղծող: Կ'ապրինք անկման մէջ եղող աշխարհի մը մէջ, փեռեկտուած անբուժելի հայասուրիւններով: Զիայ հոգեկան ապահովութիւն. մարդք կ'ապրի սուսի, ոճիրի եւ սոււրներու աշխարհը: Մարդկութիւնը իբրև բարոյական հասկացողութիւն՝ հոգեվարել մը կ'անցնի, նման անոր՝ զոր ունեցաւ ինը աշխարհի վախճանին, երբ քրիստոնէութիւնը այդ կործանումին կը բերէր կարելի փրկութիւնը, երչելով արժեքներու տախտակը եւ նիւթէն դուրս հաշելով անդնդասոյզ ոգեղէիը մարդուն:

Այսօր պատկերը աշխարհին աւելի մեծ չափերու վրայ կը կրկնէ այդ ողբերգութիւնը: Օերը որ մերն են, լեցուն են աղմաւկով եւ անձկութեամբ: Տնտեսական զործոնները դարէ մը ի վեր կը բաժնին մարդուն հօգեկանը իր միւս մասէն: Եւ տակաւին տիրապետման բնազդն ու եսապատութիւնը ազգերուն, անասնական անքրութիւններու կ'առաջնորդեն մարդը իր ընկեր մարդուն դէմ, ախտաբանական նկարագիր հազինելու չափ: Քրիստոնէական մարդկայնականութիւնը, մարդեր համելբայցութեան զգացումին մէջ զանգելու, փոխուած է ցեղային անշատողականութեան, վերբոնիկեցնելով մարդերու մէջ անասնական բնազդներ: Պատերազմներու պատճառներէն մին ալ հոգեկան այս խորունկ այլացումն է:

Քաններող դարուն տակաւին կան անհատներ ինչպէս ժողովուրդներ՝ որոնք արինի պատամունքը կը վերածեն խաղաքակրթական երամայականներու, հաւատալով թէ տուանց պատերազմի անըմբռնելի է կեանիր եւ նոյնիսկ յառաջդիմութիւնը:

Չենք դատեր պատմութիւնը, սակայն զիտենք թէ յաղթանակը նոյնիսկ եթէ պատերազմիկներու ժպտի, իիչ անզամ անոնց կը պատկանի: Պատերազմները միայն տնտեսապէս չէ որ կ'աղքատացնեն ժողովուրդները, այլ կը խամրէն անոր ծաղիկը, կը բացէնն անոր զգայնութիւնը եւ կը բռնուն աղլազի, հաւատանդամ սերունդ մը իրենց ետին: Պատերազմը ուրիշ բան չէ, բայց երբեմն հան, երեմն հառասուն տարիներու այս երազին կործանումը՝ կոյր եւ պատահական ուժերու գրոհին մէջ: Հին առածք՝ «մահ պարտուածներուն», պէտք է երչել, բսելու համար «մահ յաղրողներուն»:

Խաղաղաբարները սիրով կը տանին պայքարը չարին դէմ, անոնք զիտեն խանգել պատճառները խռովութեանց, որոնց նոզին վեր է պայքարէն: Խաղաղութեան կարօսը նիշն է եղած դարերով տառապող մարդկութեան, կեանին մութ, հետազին եւ արինոն ծփանքներուն դիմաց: Այդ նիշը այսօր աւելի հան տացած եւ բարձացած է կեանի անհամաշափ եւ ՏՏՏում զնացին համբքաց, եւ զարձեւ սուր եւ ցաւազին ալաղակ մը՝ միլիոններու հոգին բարձացող:

Ամեն. Տ. Եղիշէ Արքիպս. Տէրտէրեան,
Պատրիարք Հայոց,
Երևանի մէջ:

Ա. Էջմիածին, Ս. Մնունդ 1987

Սիրեցեալ Եղբայր Մեր,

Մայր Արքու Ս. Էջմիածնից նոր ոգեմչումով յղում ենի Զեզ մեծ աւետիսար մեր Փրկչի՝ Յիսուսի Քրիստոսի հրաւալի ծննդեան ու Աստուածայայանութեան, աղօրքով սրարուխ որ Սուրբ Ծննդեան պատօնամը՝ խաղաղութեան ու ի մարդկի հանութեան, հզօրապէս հնչի մեր օրերի աւխարհի վրայ բռնն սաղմուերգոսի մարգարէութեան՝ «Աղորմութիւն եւ հմատութիւն պատահեացին, արդարութիւն եւ խաղաղութիւն համբոււենցին»:

Մեր աղօրքն է նաեւ որ խաղաղուած մի աւխարհի երկնի տակ, անվանից ու խաղաղ գոյատեի եւ շինարար վերելք ապրի մեր մայր Եկեղեցին ու մեր հաւատաւոր ժողովուրդը ի Հայաստան և սփիւռս աշխարհի, կերտելով առաւել պայծառ իր աղազան, միւս խանդուլառ ու լաւատես, վերածնուած մեր մայր հայրենիքի արդի ծաղկումով:

Մաղքում ենք ջերմապէս որ Տէրը ահուասան պահի ձեր պատմական Սուրբ Արքու եւ Զեզ պարզեւի հաջառողջութիւն՝ երջանիկ հովուապետութեամբ, մշապէս լուսառաս պահպանելով ձեր Եկեղեցիներն ու կրթական եւ մշակութային հաստատութիւնները:

Ենորիք Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայանութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ այժմ եւ միւս. Ամէն:

Եղբայրական սիրով ի Քրիստոս՝

Վ. Ա. Զ Գ է ն Ա.

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Այս մտածումով մեզի կ'աւանդեմ, ժողովուրդ Հայոց, Յիսուսի ծննդեան աւետիսը: Շարունակէ հաւատալ յաւերծի ծննդեան եւ մարդուն աստուածացումին: Մի ամպուր յոյսիդ պայծառութիւնը, որտան ալ դառն ըլլան օրերու բերումները եւ ըրբներու մատուցուած բաժակները: Մեզի հետ միասին այս զիշեր ձեր երկիրզած էութեան խորեւէն երգեցէ հայ եւրբաղին ծննդեան օրինութեան սրարուչ հրաւէրը. «Խորհուրդ մեծ եւ սխանչելի, որ յախմ աւուր յայտնեցաւ. որդիք մարդկան օրինեցէք, զի վասն մեր մարմնացաւ»: Այսպէս են երգեր դաւերով մեր ցեղէն անոնք՝ որոնց նայուածքը լեռներն ի վեր հալել է զիսցեր, բօրափելով իրենց հոգիներէն դաւերու ժաման ու փոփին, բերելու համար մեզի այս զիշերուան Աստուածորդւայն ծննդեան հաւատքը: Մայրացնենք մեր հոգին այս զիշերուան մեծ խորհուրդովը, նաև մեր պապերուն, որոնք զարեր շարաւանակ կաւէն ու հոգէն վարդեր հանեցին, զեղումի երելով զիշերները եւ բանալով դրսերը երկնի իջեցնելով Աստուածորդին իրենց սրերուն մէջ եւ մսուրի զաղջ ընտանութեան:

**ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
ԱՆՑԻԼԻԱԿ - ԼԻՐԱՆԱՆ**

Քի 443:86

Անքիլիաս, 10 Դեկտեմբեր 1986

Ա. Աթենապատի**Տ. Եղիշէ Մթենպս. Տէրտէրեան****Պատրիարք Հայոց Ս. Եռուսաղէմի****Եռուսաղէմ**

Սիրեցեալ Եղբայր ի Քրիստո,

Հոգեկան գոհունակութեան բաղց զգացումավ կը համակուինք այս զիրը Զեզի ուղղիու պահուն, փառք տալով Ամենակալին Ասուծոյ, որ ընորդ ըրաւ Մեզի այս տարի եւս վայեկիր մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոի Ծննդեան եւ Աստուածայայնութեան տօնին առքած ուրախութիւնը, եւ այդ ուրախութեան մէջ ուղաւնելու Զերդ Եղբայրութիւնը, Ս. Եռուսաղէմի Պատրիարքական Արոռիդ Միաբանութիւնը եւ հաւատացեալ ժողովուրդը:

Խաղաղութեան աւետիս հնչեցնող Ս. Ծննդեան տօնին առիքով, խորապէս կը ցաւի սակայն Մեր սիրը, տեսնելով խոռվեալ եւ խռովեցուցիչ կացութիւնը Լիքանանի, ուր եւ ուրկէ իր Կրօնական - հոգիւոր, ազգային - ընկերային եւ կրական - մասկութային ծառայութիւնները կը մատուցէ Կիլիկեան Ս. Արոռը մեր սիրեցեալ ժողովրդեան: Մեր յոյսը, Ասուծոյ ընօրհով, կը մնայ անխափան, մեր հաւատը՝ անսասան եւ մեր սէր՝ անսպառ՝ ի սպասաւորութիւն մեր Մուրը Եկեղեցւոյ: Այս առիքով կը յուրդուենք մեր ժողովուրդը, յիշեցնելով անոր Առաքեալին խօսիք. «Մենք անոր ձեռագործն ենք, Քրիստո Յիսուսով սեղծուած, բարի գործերու համար, զորս Աստուած կանխապէս տնօրինեց մեզի համար, որպէսզի անօնց մէջ յալենք» (Եփես. Բ. 10):

Մօս օրէն պիտի դիմաւորենք 1987 տարին, պատմութեան տարեցրութեանց անցընելով 1986ը: Մեր իոր մադրանքն է, որ բացուող տարին Զեր Ս. Արոռին համար ըլլայ պայծառութեան տարի մը, որպէսզի Առուր Տեղեաց մէջ Հայաստանեայց Եկեղեցւոյ դարաւոր իրաւունքները արձանաւորապէս պահպանուին եւ ժառանգաւորաց Վարդարանը ու Մերոց Յակոբեանց Միաբանութիւնը արձանագրեն նուանումներ:

Ամանորի եւ Ս. Ծննդեան առիքով, Զերդ Եղբայրութեան, Զեր Արոռի ուխտեալ Միաբանութեան եւ հաւատացեալ ժողովրդեան կը յայսնենք Մեր սրալից մադրանքները՝ վասն պայծառութեան Եկեղեցւոյս Հայաստանեայց եւ ազգիս մերոյ Հայկազնեան:

Մնամք Եղբայրական սիրոյ ողջունիւ
Աղօքակից
Գ. Ա. Բ Ե Գ Ի Ն Բ.
Կաքողիկոս Մեծի Տաճն Կիլիկիոյ

LAMBETH PALACE, LONDON, SE1 7JU
 CHRISTMAS 1986

His Beatitude Yeghishe Derderian,
 Armenian Patriarch of Jerusalem.

Your Beatitude,

The fact that Christians are found within every human culture, race and ideology is a powerful sign of the universality of Christ's Church. As we prepare to celebrate the Incarnation of Our Lord, the essential unity of all God's people and the renewal of men and women everywhere in the image of God is reaffirmed.

In recent months this unity was celebrated in the Day of Prayer for Peace in Assisi, called by His Holiness Pope John Paul II. In following our Incarnate Lord, the Prince of Peace, Christian men and women are sustained by the biblical vision of peace with justice for all. Our prayer is for that vision of peace and justice to become a reality giving hope to our troubled and divided world. Christians everywhere are thus themselves made free and liberate others from the cynicism and self-interest of sterile confrontation. Unless humankind finds the centre of our being outside ourselves conflict is bound to arise. Only in God can a common interest be pursued and salvation assured.

United in our belief that Christian love triumphs over hate, truth over falsehood and peace over war, I send to you and to your Church my warmest Christian greetings.

Your Brother in Christ
 DR. ROBERT RUNCIE
 Archbishop of Canterbury

His Holiness Eghishe
 Armenian Patriarch of Jerusalem
 Your Holiness,
 beloved Brother in the Lord !

Translated from the Russian

With heartfelt joy and love I greet you with the feast of the Nativity of the Lord, our God and Saviour Jesus Christ.

Out of His infinite love to man, the Pre-Eternal Son of God comes to being from heaven, is incarnate by the Holy Spirit and the Virgin Mary (Jn. 1:14) so that people may be partakers of the Divine nature and become His heirs (2 Pet. 1:4; Gal. 4:7).

On this great and salutary day, every years for almost two thousand years, when the most wondrous mystery is being accomplished, Christians praise the newly-born Saviour of the world, beseeching His help and intercession.

In our days, when humanity faces its possible destruction through the acceler-

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Նիւ Եորք, 15 Դեկտ. 1986

Նորին Ամենապատուութիւն

Տ. Եղիշէ Արքեպաս. Տէրտէրեան

Պատրիարք Հայոց Երուսաղէմի

Երուսաղէմ

Ամենապատիւ Տէր,

Ամանորի, Ս. Մննդեան եւ Սատուածայսյոնութեան կրկնակ տօներուն առթիւ, Ձերդ Ամենապատուութեան եւ Երուսաղէմի զինուորեալ Միաբանութեան կը ներկայացնենք միք սրտագին մաղթանքներն ու զնորհաւորութիւնները:

Տօնի եւ ցնծութեան այս օրերուն, սովորութիւն ունինք զիրար ուրախացնելու զանազան նուէրներով, եւ միք օրերու ոճով եւ սովորութիւններով վերապելով այն ինչ որ զզացին մողերը թեթղենէմի մսուրին մէջ, խանձարուրով պատուած Արքային ընծայելով իրենց նուէրները՝ ոսկին, կնդրուէն ու զմուսոց: Բայց, որքան ալ ննինք եւ փորձնեք զիրազանցել մենք զմեզ, մենք չենք կրնար փոխարինել այն մեծ ու անզին նուէրը՝ զոր Աստուած, իր անսահման սէրէն մզուած, տուաւ աշխարհին իր Միածին Որդւով: Աւստի, խոնարհաբար փառաւորենք զևստուած եւ «գոհութիւն տանք իր անպատու պարզեին համար»:

Կ'աղօթենք որ պարզեիչն բարեաց Աստուած բոլորս արժանի ընէ իր երկնային շնորհներուն եւ պարզեներուն:

**Մնամք սիրոյ ողջունիւ
Աղօթակից՝
ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՄԿՈՎՈՍ ԱՇՃԵԱՆ**

ating arms race and the sophistication of nuclear, chemical, bacteriological and other types of lethal weapons, we ask the Prince of Peace and the Lord to bless the efforts of all Christians and people of good will pursuing the noble cause of establishing the ardently-desired peace, love and happiness on our planet.

As we approach the Millennium Jubilee of the Baptism of Russia, the Russian Orthodox Church is praying fervently to the Lord that He may grant her all things that are pertinent to her salvific mission.

Extending our brotherly and heartfelt feelings to Your Holiness on the great feast of the Nativity of Christ, we offer up our prayers to the Infant God, asking Him to grant you personally and all the people on the earth, a joyful, peaceful and quiet New Year, like one that was praised by the dwellers of heaven on the Holy Christmas night: «Glory to God in the highest, and on earth peace among men with whom he is pleased» (Lk. 2:14).

With love in Christ our Saviour, . . .

† PIMEN, PATRIARCH OF MOSCOW AND ALL RUSSIA

Moscow, Christmas 1986/87



ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

Ամանորի և Ս. Մննդեան տօներուն առիթով, Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէ
Եկեղեցւոյ Սրբազն Պետրոս յղուած են Եկեղեալ շնորհաւորական հեռագիրները.

Երուսաղէմ, 23 Դեկտեմբեր 1986

Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա.

Կոթողիկոս Ամենայն Հայոց

Ս. Էջմիածին

Նոր Տարւոյ և Ս. Մննդեան տօներուն բարեբաստիկ առիթով, խոնարհաբար
կը ներկայացնենք Զերդ Սուրբ Օծութեան մեր և Ս. Յակոբեանց Միաբանութեան
սրտագին շնորհաւորաւթիւնները, խնդրելով Բարձրեալն Աստուծմէ որ շնորհէ Զեղ
յաջողութիւններով լի երկար և առողջ կեանք, և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին՝ ան-
սասանութիւն և բարգաւաճում:

Եղիշէ Արքեպօս. Տէրժէրեան
Պատրիարք Հայ Երուսաղէմի

Երուսաղէմ, 23 Դեկտեմբեր 1986

Նորին Սրբութիւն

Յովհաննէս - Պողոս Բ. Պատ

Վատիկան

Ս. Մննդեան և Նոր Տարւոյ բարեբաստիկ առիթներով, յարգանօք կը ներկա-
յացնենք Զերդ Սրբութեան մեր սրտագին շնորհաւորաւթիւնները մաղթելով Զեղ,
շարունակական առողջութիւն և Զեր մեծ Եկեղեցիին՝ բարգաւաճում: Թող Ամենա-
կարողն Աստուծած յաջողութեամբ պատկէ Զեր բարի ջանքերն ու ծրագիրները:

Եղիշէ Արքեպօս. Տէրժէրեան
Պատրիարք Հայ Երուսաղէմի

Երուսաղէմ, 23 Դեկտեմբեր 1986

Ն. Ամենապատռութիւն Պիմէն

Պատրիարք Համայն Ռուսիոյ

Սոսկուտ

Ս. Մննդեան և Ամանորի առիթներով, կը ներկայացնենք Զեղ մեր եղբայրական
և չերմ շնորհաւորաւթիւնները, սրտագին մաղթանքներով Զերդ Սրբութեան առող-
ջութեան և բարգաւաճ գործունէութեան համար:

Եղիշէ Արքեպօս. Տէրժէրեան
Պատրիարք Հայ Երուսաղէմի

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

ՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ԿԵԱՆՔ



Նոր Տարիները իրենք իրենց կու գոն ու կ'երթան, իսկ կեանքը մեզմով է պայմանաւոր: Ամանորը բառ մըն է, զոր մարդուն միտքը հնարած է, ժամանակի զաղափարը թանձրացեալ կերպով կարենալ ըմբռնելու և անով չափելու կեանքին տեսղութիւնն ու արժէքը:

Նոր Տարուան առիթով կը զգուշանանք պաշտօնական խօսքերէ, ինչպէս նաև ժամանակի իմացքին շուրջ ընթացիկ տեսութիւններէ: Օրերը որոնք մեր երեկը կազմեցին և որոնք մեր վաղը պիտի ըլլան, լեցուն կը թուրին ծանր մտահոգութիւններէ աւելի դառն անակնկալներով: Ոչ մարդարէ, ոչ ալ ողբասաց կ'ուզենք ըլլալ, սակայն մարդկութեան առջե պարզուող մղձաւանչը կը շարունակէ մնալ սև: Աւելին՝ խալաղութեան հաւասականութիւնները կը մասյուրին, կը թնջուկուին նորանոր տագնապներով, և չյայտարարուած պատերազմը՝ եւրոպայի, Միջին Արևելքի և Մայրագոյն Արևելքի մէջ, նոր անդոնով կը լեցնէ սիրտերը: Որքան ալ միմիթարական եղած չըլլայ իրականութիւնը որուն մէջ կ'ապրինք, առօրեայէն վեր մտածող հոգիներուն մէջ չէ մթազնած գալիք խաղաղութեան առնաւատչեան: Վասնզի ամենախոր նուաստացումները վերագնելի են, պայմանով որ վճարելու սէրը չպակսի մեզի, ինչպէս նաև ամենէն բարձր վրատանութիւնները կը մնան խոցելի, եթէ պաշտպանուած չեն աւելի լայն և մարդկային ազդակներէ:

Այսօր աւելի քան երբեք, աշխարհը ի վիճակի է զգալու ոգեղին ոյժին դերը կեանքին մէջ: Երեկ լինել թէ չլինելու ծփանքին էր յանձնուած պաշտամի ճակատագիրը, բոլոր հոգիներուն մէջ կար այն խորունկ հաւատքը թէ բարին հզօր է չարէն և արդարութիւնը անիրաւութենէն: Աշխարհ այլևս մօտ է հաւատալու թէ անարիւն պատերազմը, այսինքն կենդանի խաղաղութիւնը երկնող տրամադրութիւնները կ'աւելնան: Որքան ծաւալուն դառնան պատերազմի նախճիրները, անսովոր համեմատութեամբ հետզհետէ կ'աճի թիւը անոնց՝ որոնց մէջ կ'ապրի եղբայրութեան և արդարութեան երազը: Աշխարհ կը փորձէ լաւէն լաւագոյնին երթալ, ինչ որ ալ ըլլան ժամանակին արգելքներն ու չարիքները:

Սայոյգ է թէ վերջացած են մեծ պատերազմները խաղաղութեան առեւկոյթ դաշինքներով, սակայն վշրուած չէ ընչափաղութեան ոսկեհորթը, որուն առջե կը մորթուին արդարութիւնները և որուն սեղանին վրայ կը գոհուրին սըրբութիւնները: Տակաւին դոյզն չափով իսկ հարթուած չեն ընկերային այն բոլոր աններդ սնակութիւնները՝ յանուն որոնց միամիտ բազմութիւնները արդարութեան մղուած պատերազմներու կ'առաջնորդուին: Տակաւին չէ հասկցուած

ու գնահատուած ռակարութեան զօրութիւնը» և «յիմարութեան իմաստութիւնը», ու չէ ըմբռնուած այն անայլացլ խաղաղութիւնը, որուն մէջ «այզին իր պառուղը, երկիրն իր արմտիքը և երկինքն իր ցողը» տայ հաւասարապէս ամենուն:

Նոր Տարին ժամանակի հասկացողութիւն մը, հանգրոււան մըն է, որուն իւրաքանչիւր վայրկեանը կտոր մը յաւիտենականութիւն է, եթէ լեցուի մեր կեանքէն և իրագործումներէն։ Սակայն ժամանակը անբովանդակ զաղափար պիտի մնար առանց միտքին՝ որ հոս կը նշանակէ բոլոր ապրումներու զումարը, այն չափով որով յաջողուած է անոնց Մեծ զաղտնիքէն քիչ մը բան սկեռուլ։ Զենք յաւակնիր հաստատելու թէ միտքը լուծած է երկինքը, կեանքին խորագոյն իրականութիւնը։ բայց կը հաւատանք թէ զաղտնիքներու այդ խորութենէն իրշինքներ ինկած են մեր սկեռումին։

Կեանքը երկու բաժին ունի, կրկնուող բաժինը և նորոգուող մասը։ Այս վերջինն է որ կեանքը կ'ընէ տեսական և կենդ սնի՝ նոր օրին դիմաց, անցեալէն առնելու ինչ որ իրագործելի է դեռ այդ նոր օրուան մէջ և ձգելու՝ ինչ որ իրապէս հինցած է և անօգտազործելի դարձած։ Անոնք թէն անցեալին մէջ, բայց վեր են անկէ և մենք անոնցմէ յաճախ կը ստանսնք մեր ստեղծազործ ներշնչումները, զանոնք անգամ մը ևս մայրացներով մեր հողին մէջ։

Ինչ որ չի նորոգուիք, մեռած է, Քերթողը, նկարիչը, կրօնաւորը, որոնք չեն կրնար եկող օրուան մէջ նորոգի իրենց միտքը, ողին, դատապարտուած են մեռնելու։ Չորցած տերենսիրու և ճիւղերու նման, անոնք թօթափուելու միայն արժանի են կեանքի մեծ ծառէն։ Տօները հանգրուաններ են, ամէն տարի իրարու յաջորդող, որոնք կու գան մեր կեանքին մէջ առիթ ըլլալու որ նորոգուիք և կենդանանայ մնայունը և մեռնի ու չքանայ ինեշերանքը։ Ի վերջոյ պէտք է ինեւամտինք թէ մենք չենք եկած հոս, մեղի տրուած ժամանակի մուրհակը վճարելու համար միայն։

Տառապեցանք, սիրեցինք, մաշեցանք, բայց նոր Տարւոյ սեմին՝ այս արարքներուն անդրագարձներն են որ պիտի շարունակն խմորը կազմել մեր վարուան, անշուշտ որոշ յաւելումներով, վասնզի ամէն ապրում մեր հողին վրայ ճամբու մը պէս է, նման արցունքի հնտքին՝ մեր այտերէն վար։ Աւրիշ խօսքով, մեր վաղը թաւալուն կաթիլ մըն է, մեր երէկի ճամբաններէն վշուր զոյանալիք, երէկը կը մեռնի վազուան երկունքին մէջ։ Նոր Տարին կամուրջն է ժամանակին, դէպքերը կը փլին կամ կը սահին իր ներքեւէն, բայց մեր ներքին ձայնը ամէն Ամանորի նորէն կը բանայ իր ճամբան դէպի յաւիտենականը։ Ինչպէս ձիւնին մէջ թաւալող ձիւնազնդակը իր վրայ կը փաթթէ անցած տեղերուն նոր ձիւները, անոնցմով հետզհետէ մեծնալու և գունդ դառնալու համար, այնպէս ալ մեր ապազան մեղմէ կը շինուի, անքակտելի միութիւն մը պահելով մեր անցեալին և ներկային հետ։

Նոյն երեսյթը կարելի է դիտել ազգերու ճակատազրին երկայնքովը, երբ անոնք կ'անցնին անհատին համար զծուած բոլոր փուլերէն։ Ինչ որ ճիշդ է ժարդուն համար, պատճառ չկայ որ ճիշդ չըլլայ ազգերու պարազային, տագնապներէն, փորձանքներէն և փորձերէն ստեղծելու ճամբան՝ ուրկէ հաղորդ

կ'ըլլանք գալիքին։ Եւ ազգի մը պատմութիւնը ուրիշ բան չէ, բայց իր աղաւագլումը արտաքին կորստաբեր ժամանակէն։ Երբ ազգ մը ողքան իր ներկային՝ նոյնքան ալ իր պատմութեան բովանդակովը կը մտածէ և կը զգայ ինքնիքը, իր գոյացնէ այդ կերպով իր հաւաքական նսը, իր ողին ու գիտակցութիւնը, ինչպէս կ'ըսէ Մընան։ Մըովհետեւ Յաւերժը պէտք է փնտոել ոչ թէ անցեալի՝ իրը թէ ան ժամանակի սկիզբը եղած ըլլար, ոչ ալ դէսի ապագան, իրը թէ ան ըլլար ժամանակներու վախճանը, այլ զայն պէտք է գտնել ներկային մէջ։ Վասնզի յաւերժը ներկային իսկութիւնն է ինքնին։ Ամանորը իրաւտոն կը դառնայ եր զայն ընենք ու օրւոյն գերազոյն օրը, ուր կը գիրանորոգենք զմեզ մեր յաւերժին մէջ, այսինքն մեր էութեան ապրող ու արոփող և զմեզ մեր ներքին զիտ սկցութեան կանչող կըոյթին մէջ։

Կեանքը ապրի մը չէ լոկ։ Մարդը մեծ ապագայի մը կանչուած է և անոր պէտք է պատրաստուի։ Այս կեանքը պատիկ ներկայ մըն է միայն, ուր հանդերձեալը կը շինուի։ Հանդերձեալը վիպակ սն և երեակայական ենթադրութիւն մը չէ, այլ իրականութիւն։ Երբեք պէտք չէ կարծել թէ այս աշխարհը իր մէջ ունի իր ապագան, իր վախճանը։ Օրօրոցն ու գերեզմանը սկիզբ մը և վախճան մը չեն, այլ վայրկեաններ կեանքի յաւերժէն։ Աշխարհն իսկ իր գոյութեամբ անջատ և տուանձին բան մը չէ, այլ յաւիտենականութեան և մեծ ապաղայի արտաքին և տեսանելի կողմը միայն, հազի նշմարելի մասնիկը մեծ ամբողջին, շարժուն և փխրուն ալիքը անշափելի ովկիանին։

Գլուզ կրօնական երեխին, անիկա այս բոլորը պատմուճանող, լուսաւորող, տօնազարդող կախարդանքն է։ Տառապեցանք, մաշեցանք, բայց նոր Ցարւոյ սեմին ինքզինքնիս կը զգանք աւելի քան նոր։ Այս կախարդունքը մեզի կուտայ ոյժ, և կ'ազատազրէ զմեզ մեր մեծ և պատիկ վիշտերէն և յուսանատութիւններէն։ Եթէ կարելի չէ ըլլալ ամբողջովին հոս, զոնէ հոն՝ երբ մարդը կը դադրի մեր մէջ և կը սկսի աստուածային։ Մարդկային կեանքն ու պատմութիւնը յաւիտենական Ծննդոց Գիրք մըն է։

Այս տեսակէտով, Ամանորի և Ծննդուի մերձաւորութիւնը կը դառնայ նշանակալից։ Նոր Ցարին զգացումը ոչնչ ունի իր մէջ զեղեցիկ, եթէ նոր և ներքին ծնունդի խոկումով մը շկարենոյ ոգենորուիլ։ Նոր և ներքին ծնունդի այդ ինքնելի բերումն է որ պիտի շարժէ մեր մէջ մեր Փրկչի Ծննդեան տօնը։ Պատմական դէպքի մը յիշատակութիւնը ըլլալի աւելի՝ քրիստոնէին համար ան պէտք է ըլլայ հոգեկան նորոգումը մը հանդիսաւորումը։ Քրիստոս, որ անզամ մը միայն ծնաւ պատմութեան մէջ մարդկային մարմով, ամէն օր պէտք է հոգիով ծնի մեր մէջ։ Այս է զաղանիքը ներքին վերածնութեան, որ քրիստոնէական կրօնի ամենազեղեցիկ պարզն է մարդկութեան։

* * *

Մեր ճակատագիրը կ'ուզէ որ Սփիւռքը այս օրերու տագնապներու ծիրին մէջ շարունակէ մնալ և գիմաւորել անոր կարելի անդրադառնումները։ Քաշքականութիւն չենք լներ, ոչ ալ Աստուծոյ բարձր պահպանութեան յանձնե-

լով կը զոհանանք մարդկաւթեան ապագան։ Ի վերջոյ, «Խորհուրդ մարդկան կամք Աստուծոյ»։ Եթէ ապագան Աստուծոյ ձեռքին մէջ է, սակայն մարդեր են անոր գործաւորները։ Սիրտերու քաղցրութիւն, միտքերու լայնութիւն, կիրքերու զգաստութիւն՝ բոլոր ճականներու վրայ, կեանքի այս մույլէն և թոհու բոհէն շատ բան պիտի գեղչէր։ Իրարու զործ արզիկելու, զիրար չէզոքացնելու և ատպալելու համար վատնուած ուժերը եթէ զործածուէին մեր կեանքի կազմակերպութեան, պահպանման և ստեղծագործական թափին, մեզի պիտի շահեցնէին այն բոլորը՝ զոր չտրուեցաւ մեզի ունենալու անցնող կէս դարուն, հակառակ մեր պէտքին և փափաքներուն։

Մեր նիւթական և բարոյական զոյութիւնը ամէն օր հարկին տակն է լուրջ վտանգներու և ատենը չէ Բիւզանդական վէճներու, երբ այնքան պէտք կայ ամփոփուելու, լրջանալու և իրարու հետ ըլլալու։ Պարտինք ունենալ միշտ, և մանաւանդ այս օրերուն, այն կարելի տրամադրութիւնը, մարդկօրէն և հայորէն քննելու և լուծելու մեր միտքին և խիզճին առջև դրուած ազդային ու ժամանակի հարցերը։ Պէտք չէ որ առիթ ըլլանք մեր հաւաքական կորովը քայլայող արարքներու և անոր խզմտանքը պղտորող առիթներու։

Միւս կողմէն չենք հանդուրժեր որ անպատասխանատու նկատուելու չափ անկշիռ անձնաւորութիւններ միջամուխ ըլլան այս կարզի հարցերուն։ Մեր մտքի և զրչի զործաւորները պէտք է զիտնան թէ ուրոյ հոգւոյ են, չարաչար չզործածելու համար Հայ մտքին զէնքը Հայուն դէմ։ Երկրորդական հարցերու մէջ եղած կարծիքի տարբերութիւնները չեն կրնար խանզարել միենոյն նպատակին նույիրուած հոգիներուն համերաշխութիւնը, երբ անոնք համաձայն են էականին՝ այսինքն բուն սկզբունքին։ Խնքնաճանաչ հասարակութիւններու համար վէճը սկզբունքին շուրջ չէ, այլ այն միջոցներուն և զործունէութեան՝ ուրոնց միջոցով կ'արտայայտուի սկզբունքը։ Երբ մթնոլորտը կը լեցուի այսպիսի լուրջ և բարի տրամադրութիւններով, այսինքն երբ ողջմտութենէն միայն կ'առաջնորդուին բոլոր կողմերը, փոխադարձ հասկացողութեան զետին մը դիւրին կ'ըլլայ յարդարել կարծիքի տարբերութիւնները, եթէ շարունակեն մնալ իսկ, առ առաւելն միջոցներու զանազանութիւն միայն կրնան յառաջ բերել, ու սիրատերը, սիրով լուսաւորուած, թէկ տարբեր ճամբաններէ, բայց աւելի սերտ կերպով կ'ուղղուին նոյն նպատակին։

Նոր Տարւոյ սեմին և առերեսոյթ խաղաղութեան մը ընդմէջէն, մեր աշքերուն կը պարզուին շփոթ եւրոպա մը, իր յառաջդիմութիւններու մէջ շուարած Ամերիկան և տակաւ իր վրդովանքը հրաբուխի վերածող Արևելքը։ Հակառակ այս բոլորին սակայն, աշխարհը նորէն տրամադիր է հաւատալու թէ սպասուած խաղաղութիւնը պիտի զայ։ Պիտի ուզէինք որ աշխարհի չորս ծագերուն նետուած մեր ժողովուրդի բեկորները, այս օրերուն մանաւանդ, ունենային իրենց մեծ պապերու նկարազրի սրտապնդիչ զիծը, ովզմտութիւնը, պարզել կարենալու համար այնպիսի զործունէութիւն մը՝ որ բոլոր կողմերու զնահատանքին արժանանար։ Արևելքի մէջ մանաւանդ նոր կացութեան առջևն է մեր ժողովուրդը։ Անծանօթ չեն մեզի պայմաններն ու ժողովուրդները այս երկիրներուն, ու զիտենք թէ հոն ինչպէս կը ստեղծուին կնճիռները, թափ

ԲԱԼԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅՅ. ԵԿԵՂԵՑԻՈՅ

թ.

ՆՈՐ ՏՈՄԱՐԻ ՀԱՐՑ

Եկեղեցական Բարեկարգութեան ծրագրին մէջ առաջիններու զիծին վրայ չի կրնար դրուիլ անշուշտ այս հարցը, քանի որ իր կարեորութիւնը ո՛չ վարդապետական և ոչ ալ բարոյական երես ունի, և առ առաւելն երկրորդական աստիճանի եկեղեցաղիտական արժեք մը կը ներկայացնէ:

Բուն ինդիբը, Հին և նոր կամ Յուլեան և Գրիգորեան Տօմարներու Հարց, ծնունդ առաւ ԺԶ. Դարու երրորդ բառորդին, երբ, Հինին զիտական անձդութիւնները հաստատուած ըլլալով, Լիլիոս, Լիաւիսոս և Սերետոս զիտուններուն կողմէ նոր մը պատրաստուեցաւ աստղաբաշխական զննութեանց համեմատ, զիտնականապէս շատ աւելի կատարեալ զործ մը անշուշտ, և Հռովմայ Գրիգոր ԺԳ. Պապին (1573-1585) օրով և հրամանաւ կիրառութեան դրուեցաւ, այդ պատճառաւ ևս կոչուելով Գրիգորեան Տօմար:

Կ'առնեն զգացումները և մանաւանդ ինչ միջոցներով կ'արտայայտեն իրենք զիրենք: Ունենանք մեր ժողովուրդի աւանդական իմաստութիւնը, որպէսզի փորձառութեան այդ սլաքը որևէ կողմէ աւելի կարենայ ցոյց տալ մեր սեփական դոյութեան կողմը:

Քառասուն տարի է որ մեր մտաւոր ու հոգեկան ձգտումներու արտայայտութիւնը եղող Հայ Մամուլը կը ծրագրէ, կը պատգամէ, իրը թէ մեր կեանքին վերաբերեալ հարցերը, բայց մենք տակաւին կը թուի թէ չունինք ուղղութիւն, իրարու ըսածը հերքելէ և իրարու արգելք ըլլալէն զատ: Չունինք տակաւին և մեր ամէն քանէ գերաց, հասարակաց այն հոգեզինեալ կարգախօսը՝ որ ոսկի թելով մը առընչէր մեր հոգիները իրարու: Զունինք խստումներ, ինչ որ ալ լինի քաղաքական աշխարհի վիճակը, նոր Տարին նորոգուող կեանքի խորհուրդն է որ կը բերէ մեզի և քաղցր ու մտերիմ բան մը կայ այս մտածումին մէջ, եթէ նոյնիսկ անիկա չքիմի քախտորոշ երեսյթներու դասաւորումէն:

Լուռ կ'անցնինք տարին սկսող հանդիսաւոր այս պահէն, մեր մէջ մեր զգացած բարոյական և հոգեկան այլ ապրումներէն: Երջանն է մեր պատերուն գերազոյն իրականութեան, ողջմտութեան և զգաստութեան: Մանր կիրքերու ուաքանքը կ'անցնին Սփիւռքի բոլոր վառարաններէն, երեմն շատ մօտէն նոյնիսկ, շահագրգուելով մեր զոյութիւնը: Մտիկ ընենք մեր հողիի գերազոյն մղումներուն, որոնք դարերով զործեր են և պահպաներ մեր ժողովուրդը:

Ոչ մէկ ատեն հայուն խելքը կանչուած է այնքան — անելիք — նկատի ունենալու՝ որքան այս օրերուն:

Ե.

Որովհետև այն առեն Արևելեայք որիէ կերպով չուզեցին շահազրդուիլ այս նորութեամբ, հարցը օահմանափակուեցաւ Արևմտեան քրիստոնեայ սզբերուն մէջ միայն Անոնք ալ, սակայն, անմիջապէս և միահաղոյն շընդունեցին դայն . ամենէն առաջ Հոռովմի ամենէն հաւատարիմ ազգերը որդեղրեցին դայն, և յետոյ, յաջորդարար, միւսները, ու ամենէն վերջը, Ժ. Դարուն, Անկլիքան Եկեղեցին :

Խնդրոյն՝ մեր այս յօդուածաշարքին տեսակէտէն մօտենալէ առաջ սակայն, աւելորդ չնկատուի թերես բացատրական հակիրճ նօթ մը գնել հոս, հարցը իր էութեանը մէջ ճանչնալու համար. այս պատճառաւ յաջորդ տողերուն մէջ յառաջ կը բերենք ինչ որ նոյն նիւթին վերաբերմամբ տարիներ առաջ մեր կողմէ դարձեալ զրուած էր այլուր:

Յուլեան Տոմարը կամ Հին Տոմարը, որ Յուլիոս Կեսարի օրով գործադրութեան ընդունուած էր Քրիստոսէ 45 տարի առաջ, յաջորդելով Հոռոմուլեան Տոմարին, տարիին կը հաշուէր 365 և մէկ քառորդ օր, կամ երեք տարի յաջորդաբար 365⁵ և չորրորդ տարին 366 օր: Այս հաշուումը աստղաբաշխօրէն և կատարելապէս ճիշդ չէր սակայն, զի իսկապէս տարին ոչ թէ 365 և մէկ քառորդ օր էր, այլ տասնմէկուկէս վայրկեան պակաս: Արդ, տարեկան 11, 30 վայրկեանի յընթացս դարերու այսպէս աւելի հաշուումէն, 900 տարիներու միջոցին եօթ օրերու սխալ մը զօյացած էր, այնպէս որ 1582ին աստղաբաշխական տարւոյն և տոմարականին միջն տաս օրերու տարբերութիւն մը առաջ եկած կամ գարնան գիշերահաւասարը տոմարական հաշուումին մէջ տաս օր ետ մնացած էր իրականէն, այսինքն բնականէն: Այդ սխալը ուղղելու համար կարգադրուեցաւ որ նոյն տարին տաս օրերու ոստում մը ընեն և Հոկտեմբեր 5-ը 15 հաշուեն, և ապադայիր տարբերութիւններուն առաջքն առնելու համար դարավերջի տարիներու նահանջները զեղչուին, այսինքն սովորական տարիներու պէս 365 օր ունենան, ի բաց առեալ իւրաքանչիւր չորրորդ դարավերջը:

Հին Տոմարը այդ որոշումը շընդունելով՝ 1582ին տաս օր տարբերութիւն ունեցաւ, իսկ վերսիշեալ նահանջներու զեղչերը չընելով, 1700ին տարբերութիւնը եղաւ 11 օր, 1800ին 12 և 1900ին ալ 13 օր: Այս տորբերութիւնը 2100 թուականին պիտի ըլլար 14 օր, եթէ Տոմարներու միացման զաղափարը շիրազործուէր տակաւին:

Պէտք է աւելցնել սոկայն թէ նոր Տոմարին զիտական ճշդութիւնն ալ կատարեալ չէ բոլորովին, և մանրերը որդական անձզութեան մը զումարը 4050 տարուան մէջ մէկ օրուան տարբերութեան սխալը պիտի արտադրէ իր ժամանակին:

Երկու տոմարներուն տարբերութեան արդիւնքը ուշազրաւ կը դառնար Զատկի տօնին պատճառաւ մասնաւորապէս և Բատ նիկոյ ժողովին կանոններուն, Զատկի տօնը պէտք էր կատարել գարնան գիշերահաւասարէն (Մարտ 21) վերը եկող լուսնի լրումին յաջորդող առաջին կիրակիին. Հին Տոմարը զիշերահաւասարը կը կապէր տոմարական Մարտ 21ին, իսկ նորը՝ աստղաբաշխականին կը հետաէր, այնպէս որ Հինին Մարտ 21էն առաջ կատարուած կ'ըլլար արդէն բուն՝ այսինքն բնական գիշերահաւասարը: Եթէ պատահէր որ լուսնի

լրումը տեղի ունենար տոմարական և աստղաբաշխական գիշերահաւասարներու տարրերութենէն օր մը միայն ետքը և յաջորդող առաջին կիրակիէն օր մը միայն առաջ, Հին և Նոր Տոմարներուն համար նոյն օրը կը կատարուէր Զատիկը. իսկ լուսնի լրումը որքան ուշ և յաջորդող առաջին կիրակիէն ևս որչափ առ ոջ տեղի ունենար, նոյնքան աւելի կ'ըլլար երկու տոմարներու Զատիկներուն հեռաւորութիւնը, Եւ որովհեան Զատիկն է առաջքը շարժական տօներու խումբին, այս պատճառուա անոր հետ կը տեղափոխուին բոլոր այդ տօները:

Նոր և Հին Տոմարներու այս խնդիրը շատոնց պիտի կարգադրուած ըլլար, եթէ ատոր արզելք եղած չըլլային զլխաւորաբար քաղաքական և պղափկ չափով մը նաև եկեղեցական պատճառներու Եւ ճիշդ այդ պատճառներուն, և մասնաւորապէս քաղաքական պատճառներուն բարձուած համարուելովն էր որ Մեծ Պատերազմէն վերջ հարցը այժմէութիւն ստացաւ Արևելեան եկեղեցիներուն համար:

Քիչ մը աւելի պարզենք այս մասին մեր միտքը. Հին Տոմարը աւելի կանուխ պիտի չնշուած լինէր Օրթոսորոս Յօյն Եկեղեցին և իրեն հետեղութեամբ միւսներուն մօտ և Նորը ընդունելութեան մինէր ամէնքէն, եթէ Ռուսիոյ Զարական ոէժիմը այդ ընդունելութեան մէջ Արքմատեան ազգեցութեանց ճամբայ մը տեսնելու տիկարամտութենէն տարուած չինէր. Ու Հայ Եկեղեցին ևս վաղուց պիտի ընդունած լինէր Նորը, եթէ մէկ կողմէն Էջմիածնի մէջ չզգացուէր Զարական քաղաքականութեան հանդէպ նկատութերու հարկը, և եթէ միւս կողմէ Պոլսոյ մէջ նոյնպէս անհրաժեշտ չհամարուէր զգուշաւորութեան պէտքը հանդէպ Օսմ. Կառավարութեան, որ վերջապէս հաշտ աշխով չէր կրնար դիտել որեէ նորութիւն, զոր իր հպատակ քրիստոնեաները կ'ընդունէին Արքմուտքէն. Մեաց որ ոչ միայն Զարական հառավարութիւնը քաղաքական տարիի իր հաշիւը Հին Տոմարին համեմատ կ'ընէր, այլ նաև Օսմանեանը, որ եկամցաւականի տեղ ընդունած էր քրիստոնէական թուականը, կը հետուէր նոյնպէս Հինին Եւ ասիկա անշուշտ գժուարութեանց ամենէն լուրջ կողմն էր:

Սա ևս ստոյդ է գարձեալ որ եթէ Եկեղեցական իշխանութենէ մը եղած լինէր Տոմարական մրութեան առաջարկը կամ հրահնագ մը, զործը հաւանաբար պիտի բազիսէր կարենոր գժուարութեանց, արուած ըլլալով Եկեղեցական իշխանութեանց միւսնանց վերաբերմամբ ոչ այնքան կամ ոչ միշտ թոյլատու ընթացքը, և արուած ըլլալով մանաւանգ այն հանգամանքը որ զուտ զիտական կամ կարգապահական խնդրոց մէջ իսկ նախաձեռնող եղած լինելու իրողութիւնը յետոյ գերազանութեան փաստ նկատել տալու միտումը իրական բան մը եղած է Եկեղեցական իշխանութիւններէն ումանց մօտ:

Այս բոլոր պատճառներոցից, Մեծ Պատերազմէն անմիջապէս յետոյ Հարցը նորոգուեցաւ զրեթէ ինքնարբերաբար: Երբ Զարականին յաջորդող Ռուսական Պետութիւնը ընդունեց Նոր Տոմարը, 1922ին Ռուսաց Պատրիարքը ևս ընդունեց զայն. իրեն հետեւեցաւ նոյնպէս Վրաց Եկեղեցին: Այդ միջոցին էր որ Կ. Պոլսոյ Յօյն Պատրիարքը, Մելիթէոս, ազատախոն և նորութեանց հետամուտ զրուխ մը, փութաց ընդ առաջ: Յունաստանի մէջ ևս համակրութիւն գտաւ նորութիւնը, ինչպէս, կարծենք, Եռուկուականիոյ մէջ. բայց միւս

Պատրիարքական Աթոռները, Աղեքսանդրիա, Անտիոք և Երուսալէմ, մացին վերապահն, ու Մելիթէոս ինքն էր որ Աղեքսանդրիոյ մէջ արծարծեց զայն յետոյ, երբ Կ. Պոլսէ հեռանալէն վերջ ընտրուեցաւ Պատրիարք Աղեքսանդրիոյ Աթոռին :

Բայց Յոյն Եկեղեցւոյ այն մասերուն մէջ ալ որոնք համակրութիւն ցոյց տուած էին նոր Տօմարին, կարելի չեղաւ ամբողջապէս ընդունիլ զայն : Չուզ զեցին, աւելի ճիշդ պիտի լինէր ըսել՝ չկարողացան Զատիկը, և հետեւաբար իր շրջանն ալ, դէթ ամենէն անձկագոյն պարունակին մէջ, զնել ըստ նոր Տօմարի : «Զատիկի օրը Նիկոյ Տիեզերականը սահմանեց, Տիեզերական՝ մը միայն պէտք է օրինադրէ անոր փոփոխութիւնը» պատճառաբանութեամբ մացին կէս ընդունուածի ձևին մէջ, որ Տօմարը բարեկարգելէ աւելի՝ խառնավարեալ և երկակենցաղ կերպի մը կը վերածէր զայն . այսինքն՝ զիտական բնոյթ ունեցող հարցի մը վրայ դաւանաբանական տեսակէտէ նայելու մտայնութիւն :

Խնդրոյն՝ Յունական Եկեղեցւոյ մէջ ստացած այս շփոթ վիճակին պատճառաւ էր հետեւաբար որ Արևելեան միւս փոքր Եկեղեցիները — Ասորականը, Ղպտականը և Եթովպականը — որոնք սկիզբէն կարծես կասկածանքով նայած էին գործին, յետոյ ևս որևէ քայլ չառին դէպի նորը և ցարդ անշարժ կը մնան Հինին մէջ :

Անդին, Ռուսաց Եկեղեցին, որ, ինչպէս տեսանք, շտապեր էր 1922ին ընդունիլ նոր Տօմարը, գեռ տարին չըոլորած՝ հարկադրուեցաւ նահանջել դէպի Հինը, այսինքն յետո կոչեց Պատրիարքական հրամանազրով կատարուած անօրինութիւնը, և իրեն հետեւցաւ Վրացականը . պատճառը՝ ժողովուրդին բուռն պահանջն էր եղած, և հաւանաբար նաև, ինչպէս կը դիտէ ԶԵԿՈՒՑՈՒՄը, Յունական Եկեղեցիի հեռաւոր ազգեցութիւնը :

Այս է ահա Տօմարական հարցին Արևելեան Եկեղեցիներու մէջ ստացած և այժմ ունեցած վիճակին պատկերը . Կ. Պոլսոյ և Աղեքսանդրիոյ Աթոռները, Ելլադա կամ արդի Յունաստանը, և Պալքանեան մէկ կամ երկու Եկեղեցիներ կիսով չափ ընդունած են նորը . Անտիոքի և Երուսաղէմի Աթոռները, Ռուսաց և Վրաց Եկեղեցիները, Ասորականը, Ղպտականը, Եթովպականը ամբողջովին յարած կը մնան Հինին :

Մեր մէջ, հարցը սկզբնաւորուեցաւ և իր ընթացքը կատարեց հետեւեալ կերպով . Էջմիածին, քիչ մը աճապարանքով, այսինքն հակառակ իր սովորութեան՝ առանց կիլիկիոյ, Երուսաղէմի և Կ. Պոլսոյ Աթոռներուն ևս կարծիքը նախապէս հարցնելու, իսկոյն հետեւցաւ Ռուսական Եկեղեցւոյ շարժումին : Բայց Գէորգ Ե. կողմէ 1923 նոյեմբեր Սի Կոնդակը հազիւ արձակուած, պատահեցաւ Ռուսական Եկեղեցւոյ նահանջը . Մայր Աթոռը մատնուեցաւ ինձուս գրութեան . Էջմիածին չնահանջեց . ինքը մնաց նորին յարած . բայց, ինչպէս կը դիտէ ԶԵԿՈՒՑՈՒՄը, Համամիութենական սահմաններու Թեմերուն մէջ, ուր Հայ ժողովուրդը Ռուս և Վրացի ժողովուրդներու հետ սերտօրէն կապուած էր սովորոյթներով, ընտանեկան, վաճառականական և այլ հիմունքներով, և սովոր էր Եկեղեցական տօները միասին կատարել, նոր Տօմարի գործածութեան

տնօրինութիւնը չերմ ընդունելութեան չնանդիպեցաւ . ու գժզոնութիւնը աւելի զգալի դարձաւ Զատկի տօնին , զոր ամէնքը առաջ սովոր էին միասին կատարել , իսկ այժմ ստիպուած պիտի լինէին անշատ տօնել :

Գալով Միփիւռքին , Հայրապետական Խոնդակիլ ամէն տեղ զաղափարապէս ջերմ ընդունելութիւն գատաւ . Այս գործադրութիւնը , բացի բոն Յունական երկիրներէ և այն գայրերէն , ուր Օրթոսոսք Եկեղեցւոյ ազգեցութիւնը գերակիո է , զոհացուցիչ եղաւ , ինչպէս Կ. Յոլիս , Եղիպատոս , Սուրբիոյ և Լիբանանի Կիլիկիան Թեմերը , Իրաք , Իրան , Հնդկաստան , Ամերիկա և այլն : Բացառիկ ներուն մէջ ամենէն ուշազրուան է անշուշտ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան Աթոռը , որ չկրցու և պիտի չկարենայ դաւանական բնոյթ չունեցող իննդրոյ մը համար աազնապնէրու մատնել Ս. Տեղեաց իրաւակցութեան իր գոյավիճակը . այս պատճառաւ , Հոգելոյս Դուրեան Պատրիարքի օրէն ցարդ կը շարունակէ հետեւիլ Հին Տոմարին :

ԶԵԿՈՒՅԹԻՄԸ , որ իր ներկայացուցած բոլոր խնդիրներուն և հարցերուն առթիւ իր կողմէ թելադրութիւններ կ'ընէ , այս հարցին առթիւ կը լոէ , բաւականքնալով միայն գայն իր ներկայ վիճակին մէջ յանձնել Ազգային-Եկեղեցական ապագայ ժողովին ուշադրութեանը :

Գծուար էր արդարեւ տարրեր կերպով , այսինքն վճռականօրէն մատենալ ինդրին : Հարցեր կան , զորս ժամանակը միայն կրնայ լուծել , ու Տոմարական Հարցը ատոնց էլ է , և առաջ գոյն էր անշուշտ սկիզբէն շտապած շըլլալ և մալ Հինին մէջ . բայց հարկադրիչ հանգամանքներ , որոնց ցոյց առուած անհրաժեշտութիւնը այսօր գծուար է այլևս յիշել , անխուսափելի գարձուցած էին այն ատեն եղած տնօրինութիւնը : Զատիկլը էրական կամ տոմարական լուսնի լրումին կապելու և բոլոր տօները քանի մը եօթնեակ տուաջ կամ վերջը կատարելու պարագան որևէ առնչութիւն չունի քրիստոնէական հաւատքին հետ . ու չմոռն ոնք նոյն ատեն որ , ինչպէս վերև մատնանշուեցաւ , նոր Տոմարն ալ , հակառակ Հինին վրայ ունեցած զիտական մեծազոյն առաւելութեանց , ինքն ալ բոլորովին ճիշդ չէ և չի կրնար ըլլալ : Քանի որ ժամանակին բուն կիրը և չափը կը խուսափին մարդկային հաշուողութեան ամենէն նուրբ ճշգրտումներէն :

Այսպէս որ եթէ ապագ սյին , երջանիկ օր մը , զումարուած Ազգային-Եկեղեցական ժողովը ահմանադրէ Հինին դառնալ վերատին , մենք ոչ կորանք պիտի համարինք զայն ազգային արժանապատութեան համար և ոչ խղճահարութիւն որ ե պատճառաւ :

(«Սիոն» , 1938 Օգոստոս)

ԹՐԻԴՅԱՄ ՊԱՏՐԻԱՐՔ

(Եարումակնիլ՝ 10)





Վ Ա Թ Ս Ո Ւ Կ Ա Մ Ե Ա Կ Մ Ը



Ասցնող տարեգերջին, «Սիռն» բոլորեց իր վաթսուներորդ տարին։ Այս առթիւ կ'արժէ յետադարձ ու հպանցիկ ակնարկ մը նետել երկար այն ճամփուն՝ ուրկէ անցաւ Ս. Աթոռոյս պաշտօնաթերթը, իր սպասը բերելով մեր դպրութեան, կրօնական, գրական և բանափրական՝ երեք զիխաւոր մարզերու վրայ մասնաւորապէս։

1927ի տարեմուտին էր որ, Երջանկայիշատակ Տ. Եղիշէ Ա. Դուրեան գիտնական Պատրիարքի հրամանով և վերին հակողութեամբ և Տ. Բարզէն Եպս. Կիւլչսէրեանի (յետագային Աթոռակից Կաթոլիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ) խըմ-բագրապետութեամբ, կէս դարու պարտադրեալ լուսթենէ մը ետք կեանքի կը վերակոչուէր «Սիռն», առնելով իր վրայ Նոր Երջան յաւելուածական մակդիրը, իրք շարունակութիւն Եսայի Պատրիարքի օրով 12 տարի (1866-1877) լոյս տեսած «Սիռն»ին։

Գուրեան Սրբագանի օրով Հայ Երուսաղէմի մէջ սկզբնաւորուած զարթօնքին (եթէ խորթ կամ ծանր չի հնչեր բառը) մէջ «Սիռն»ի վերիրատարակութիւնը ամենէն կարենոր և ուշագրաւ քայլերէն մին կը հանդիսանայ, անոր համար որ կարելի չէր ըմբռնել Շողենոր տուն» մը և դպրանոց մը առանց իր խօսնակին։ Իրօնքին ու կրթութեան զուղընթաց՝ զիրն ու զրականութիւնը։ Մին միւսին լծորդուած ու լրացուցիչ Այս է եղած դարաւոր ու անրեկաննելի տւանդութիւնը ոգեզէն արժէքներու հաւատացող մեր ժողովուրդին։

Գուրեանի աշակերտ և արժանաւոր յաջորդ Տ. Բարզոմ Պարք. Գուշակ-եանի օրով։ Ս. Աթոռոյս պաշտօնաթերթը ապրեցաւ իր փառքի օրերը, չնորդիւ զուազէտ Պատրիարքի բարձր աւագանդին և անդուլ ճիշերուն։ Աւելի քան եօթ տարիներ (1932-39) ամէն ամիս կանոնաւորաբար լոյս տեսնող «Սիռն»ի իւրաքանչիւր թիւին մէջ մեծանուն Հովուտապետի ստորագրութեան կարելի էր հանդիսի բազմիցս, Խմբագրական (Երրեմ զոյզ), կրօնական, Բանաստեղծական (յաճախ թարգմանածոյ), Գրախօսական և այլ բաժանմունքներու կարգին։

Թորգոմ Սրբագանի անակնակալ և անժմամսնակ մահէն ետք, երիտասարդ և բազմաշնորհ հոգիորական մը, Եղիշէ Վրդ. Ցէրտէրեան (այժմու Գահակալլ Ս. Աթոռոյս) ձեռք առաւ զեկը «Սիռն»ին, և մօտ կէս դարու անդուլ ու անուածներով զարդարեց անոր էջերը կրօնական ու զրական անհաշի յօդ-շունչը զգացնելով իր զրչէն ելած մէն մի կառը մէջ։

Կեանքի պայմանները փոխուեցան։ Քաղաքական ախուր գէպէկը (նախ թ. Աշխարհամարտը՝ անտեսական իր ահճուկով և ապա մահաւանդ 1948ի լրաբ-Հրեայ պատերազմը՝ իր ահաւոր անդրադարձումներով) յաջորդեցին ի-իրարու, զաղութի անդամներու թիւր կիսուեցաւ, կոտորակուեցաւ, աշխատա-կիցներ — երկրէն թէ արտօսահմանէն, հողերական թէ աշխարհական — պակ-սեցան, բայց «Սիրոն» չկեցաւ։ Եթէ չկոցաւ ամէն ամիս անխափան լոյսին զալ, գէթ կրցաւ իր լոյսը հասցնել զալթաշխարհի բոլոր օնախներուն, ուր Աւետա-րանի և հայ դպրութեան լոյսին կարօտ ազգայններ կային։ Ս. Յակորի նուի-րական բարձունքն հնչող ձայնը միշտ ալ քաղցր ու սփոփիչ երզի մը պէս հասաւ տարասփիւր հայութեան օտար ձայներէ խժժացող ականչներուն։

Նիւթապաշտութեան այս գորուն, ուր հոգենոր արժէքներու հետ նա-հանջի ճամբան են բռնած նաև գրական ու մշակութային արժէքներ և ուր բանասիրութիւնը ևսակաւ ընտրեալներու մատչելի ճիւղ մը դարձած է, բնա-կան է որ բազմապատկուէին դժուարութիւնները այսօրինակ թիրթերու հրա-տարակուալին։ Կեանքը հացի պայքար մը դարձած է ու առօրեայի հետապառ վազքին մէջ անտեսուած են հոգենոր ու իմացական վայելքները, որոնք սակայն մեզ զերազոյն ճշմարտութեան առաջնորդող սանդուիններն են, ուրկէ բարձրա-ցած են մեր պապերը, արհամարհելով տափակութիւնները կեանքին։ Ու այդ եղած է զաղտնիքը անոնց տոկունութեան, որով գոյատեած են դարերով, ի հեճուկս զիրենք զերեցմանել փորձող ասնդարամետական ոյժերու։ Առանց հո-գենոր ապրումներու, մարդ հետզետէ կը կորանցնէ իր իսկական դիմազիծը, մօ-տենալու համար գետնաքարշ անասուններուն, իսկ առանց զիրի ու մշակոյթի ազգային իր ինքնադրուշմ ողին, որ զինք կը զատորոշէ օտարէն ու կը կապէ իր ազգի առողջ արմատներուն։

Տեղը չէ հոս թուելու անունները բոլոր այն երախտաւոր զրչի մշակնե-րուն, որոնք տարիներով իրենց պատուական աշխատակցութիւնը բերին պաշ-տօնաթերթիս։ Չենք կրնար սակայն զանց առնել անունները անոնց, որոնց աշխատակցութիւնը տարածուած է տարիներու ու տասնամեակներու վրայ, աշխատակցութիւնը տարածուած է բացի խմբազիրներէն, ունինք անունները Յ. Այսպէս, սկզբնական շրջանէն և բացի խմբազիրներէն, ունինք անունները Յ. Օշականի և Շահան Պէրպէրեանի՝ զրական մարզի մէջ, Գարեզին Արքեպիսկ. Յովսէփեանի (ապա Կաթողիկոս հիլիկիոյ), Մեսրոպ Արքեպս. Նշանեանի (ապա Պատրիարք Ս. Աթոռոյ), Մկրտիչ Արքեպս. Աղաւնունի, Արտաւազդ Արքեպս. Արւեմէտանի, Մեսրոպ Մազիստրոս Արքեպս. ի և Հրանդ Ք. Արմէնի՝ պատմական բանասիրական բաժիններու մէջ, Փրօֆ. Հրաչեայ Աճառեանի և Մարտիրոս և բանասիրական մէջ, Ա. Գրիգոր Աճառեանի և Գր. Ա. Մինասեանի՝ լեզուագիտական ճիւղի, Գր. Արկ. Հ. Գալուստեանի և Գր. Ա. Սարաֆեանի՝ կրօնական մարզի մէջ և Արսէն Երկաթի, Շէն-Մահի, Անելի, Աշտիշտարի և Մ. Մանուկեանի (բացի անշուշտ եղիկարուէն)՝ Քերթողական կալ-մարզին մէջ մեծագոյն պատիւը կ'երթայ Նորայր Արքեպս. Մովսէսինին (Պո-մարզին մէջ մեծագոյն պատիւը կ'երթայ Նորայր Արքեպս. Մովսէսինին (Պո-մարզին), ճճ տարիներու վրայ տարածուող իր բեղուն և զրեթէ անընդհատ աշխատակցութեանը համար։

Ս. Աւիտիս Միաբան վեղարակիներ ալ, իրենց նախասիրութիւններուն համեմատ և կարողութեանց ներած չսփովը, զրած են իրենց մտքի լումաները և Սիոն աի գանձ սնակին մէջ, մանուանդ իրենց երիտասարդութեանը և մասնաւորաբար առաջին շրջաններուն :

Բաց աստի, 1950ական թուականներուն, «Սիոն» հրատարակութեան տուաւ, աշխարհաբար թարգմանութեամբ, Եկեղեցական նշանաւոր Հայրերու (Բարոնեղ, Առկերերան, Ծորհալի ելն.) կրօնաշունչ ճառերը, հանդիսական առիթներով սրբազն բեռերէն կարդացուած։ Խակ աւելի ուշ՝ Ս. Աթոռոյս Դիւանատան թղթածրաբաններուն մէջ երկար ատենէ ի վեր պահուած անտիպ և արժէքաւոր զործեր, ինչպէս Թէողիկի և Հայ Գողգոթայքն մասեր, Եղթայտիրի, Զաւէն Պատրիարքի, Ղեւնդ եպս. Դուրեւանի նամականիները ևայլն։

Վանական երեք տաղնապներու ընթացքին խակ «Սիոն» անշեղ ու անսայթաք ընթացաւ իրեն համար լուսազնուած ճանապարհէն։

Պարագաներու դժբախտ բերումով, «Սիոն» ատենէ մը ի վեր վերածուած է Եռամսնայի։

Վաթուունամեալի առիթով, «Սիոն» աի Խմբոցրութիւնը սլիաի ջանայ և փորձէ գէթ երկու ամիսը անդամ մը լոյսին գտու, բաղմապատկելով իր ճիզերը, հակառակ աշխատակիցներու զզոլի ու ցաւոլի պակասին ու իր շուրջը ըրգացող խոշնդուաններուն, շրջապատի փոշիէն ու խաւարէն անդին նշմարելու համոր պայծառաշող լոյսը Աւետարանին ու քրիստոնէական կրօնին և զայն իր Էջերէն մատրուակելու համար ընթերցող հասարակութեան։ Պիտի աշխատի նաև բարձր պահել զրական ճաշակը ու սիրցնել Հայ Մշակոյթը բոլոր անոնց՝ որոնք կը զգան թէ կեանքի սովորական ու տափուկ հաճոյքներէն գերիվեր վայելքներ կան, որոնց առթած զոհունակութիւնը աւելի ամուր է ու տեսական։

Այս յոյսով ու այս վաստանութեամբ է որ «Սիոն» կը թեակոխէ իր 61րդ տարիէն ներս։

Գ. Ճ.



ԿՐՈՇԱՎԱՐ

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԸ (1)

Խօսդաղութեանց ըուոյ Քիմոս, զխալա-
ղուրին և զեկ՞ային ողոմնարինա ու
պարզեւեա յաւարածն է, մարդակէ Յեր-

Բանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ-
Ամէն:

Սիրելի հաւատացեալներ,

Անցնող տարւոյն 365 օրերը այսօր
իրենց լրումին հասան, Այսօր կանգնած
ենք նոր Տարուան սեմին:

Համաշխարհային երկրորդ, աշխար-
հասառափն պատերազմէն առդին, աշխարհ
թաւուրոնի մէջ եղած է շարունակ:

Ամէն տեղ պատերազմ ու իրարան-
ցում, սով ու սրածութիւն, պայքար ու
անդորդութիւն, անարեկչութիւն ու արե-
ւանգում՝ զանոնդադին ու շլմորուն կա-
ցութեան մատնած են մարդկութիւնը:

Ընդհարութեալը գասակարգոյին տար-
բերութիւն չեն ճանչնար, Քրիստոնեան
քրիստոնէին, Խորամը Խորամին, պիտակը
սեամորթին դէմ: Ամէն տեղ կեղեքում ու
հալածնաք և անապահով կացութիւն:

Հոս ինչպէ՞ս չիշել մեր անմանանուն
բանաստեղծ եղիչէ Զարենցի և Ամրուիները
ինլադարուածն երկասիրութիւնը, ներկայ
աշխարհի անկերպարան վիճակը այնքան
ժամէն յիշեցնող:

Դէպքերու տխուր շարայտրութենէն
այնպէս կը թուի թէ ժարդկութիւնը պա-
տերազմ յայտարարած է Արարէին դէմ:

Այս պատճառաւ, մարդկութիւնը այ-
սօր մատնուած է անելի և բարոյալքող
ու ջլատիչ կոցութեան, իր խղճին ար-
դարամէտ ձայնը լուցնել փորձելով:

Թէս ամքողջ մարդկային պատմու-
թիւնը տկարին ու զօրաւորին, աւելի
ճիշդը՝ բարիին ու չարին միջն մղուած
յարատե ու անտեղիտութի պայքարի ան-
վերջ շարայտրութիւն մըն է, և սակայն
պատերազմի ախորժակները կարծես աւելի
սրուած են մեր օրերուն:

Աշխարհ որքո՞ն պէտքը ունի այսոր
Քրիստոնզ խոստացուած երկնապարզե-
խաղաղութեան, ի հեճուկը քաղաքագիտու-
նարէ հատապնդուած առերևոյթ ու խա-
փառիկ խաղաղութեան: Վասնզի հրազդեն-
ները լուսութիւնը գրաւականը չի կրնար
ըլլալ մթոյսն խաղաղութեան:

Ամանորի այս լուսագեղ առաւտուն,
սրբազն այս բիշէն, մեր ազօթքն ու
մաղթանքն է որ Տէրը իր համապարփակ
լոյսով առաջնորդէ այս աշխարհի զեկո-
վարները, սրբէսզի անսոնք ալ իրենց
կարգին համայն մարդկային ցեղը առաջ-
նարդն դէպի կանաչաւէս ափունքներ:

Թող Ասուուած իր շնորհը անպակա-
ընէ մեր բոլորին վրայէն:

Վերջացնելով խօսքո, Զեր բոլորին
կը մաղթեմ, նոր Տարուան և Ս. Ծննդեան
տօներուն առիթով, բարեկեցութիւն և
առաւածպաշտութեան սպառը լեցուն խա-
զազ և երջանիկ օրեր:

ԱՊԻՒԵՆ ՎՐԴ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

(1) Քարոզ՝ հօսուած Յ. Յակոբեաց Մայր Յա-
նարի թեմէն, նոր Տարուան առաւօսուն:



ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ

Քրիստոն 33 տարիներ ապրեցաւ մեր երկրին վրայ, Տարիներու այդ գումարը սահմայն շատ դիւրաւ կարելի է բաժնիլ երկու շրջաններու. ա) առաջին 30' և բ) վերջին 8 տարիները:

Առաջին շրջանին մասին Աւետարանաները քիչ բան կ'առանդեն մեզի, գրեթէ բուլորովին լուելով վերջին 18 տարիներուն վրայ Վերջին երեք տարիները իր առաքելութեան, աստուածային կոչումի իրագործման շրջանը կը կազմեն, ուր Ան լիարուն ցանեց Աստուածոյ թագաւորութեան սերմերը հոգիներուն խորը և անոր սրգեցրութեան կոչեց անզեկ ու կեղեցուած բազմութիւները:

Առաջին շրջանը վերջացաւ ու գործունէութեան բաւն շրջանը սկսաւ Տիրոջ մկրտութեամբ, ձեռամբ Զաքարիոյի և Եղիսաբեթի որդեւոյն՝ Յովհաննէսի:

Այս իրողութիւնն իսկ բաւ է շեշտելու Մկրտութեան գերն ու կարեւութիւնը մեր կեանքին մէջ. Մկրտութեամբ մէնք մաս կը կազմենք թրիստոսի խորհրդական մարմինը եղող Եկեղեցիին ու կը գառնանք սրգեցիրը Երկնաւոր Հօր:

Զմկրտուած անհատը տիրապետուած է Աղամական մեղքին. Սեր մօտ, երբ Ա. Պատարագի ընթացքին ևՄի ոք յերախայիցը (բառը չմկրտուած կը նշանակէ գրաբրով) կ'իրգուի, չմկրտուած անը կ'արդիւուի ներկաս ըլլու Ա. Խորհուրդին:

Պարապ տեղը չէ որ Մկրտութեան տօնը (զոր բուլոր առաքելական Եկեղեցիներ կը կատարեն Յունուարի 6ին) չորս երամայուած տօներէն մին նկատուած է Կաթոլիկ Եկեղեցոյ մէջ.

Տօնացոյցին մէջ այս տօնը կոչուած է Աստուածայօթութիւն (Epiphany կամ Theophany), որովհետեւ այդ դէպքի առթիւ է որ ի յայտ եկաւ թրիստոսի աս-

տուածային բնութիւնը, երկնային զկայութեամբ և աղաւնակերպ իշմամբ Սուրբ Հոգւոյ:

Սեր մօտ, Ս. Ծնունդն ու Մկրտութիւնը – հնագոյն սովորութեան համաձայն – նոյն օրը տօնուելուն պատճուած է կարծես որ, առաջինին գերազանցութեան պատճառաւ, չուքի մէջ մնացած է Աստուածայօթութիւնը, որուն մտայն գրութեանց քիչ անգամ կարելի է հանդիպիլ նորատիպ թարազագիրքիրու մէջ, իրակնութեան մէջ սահմայն Աստուածայօթութիւնն ալ, Ծնունդին նման, է Շորհուրդ մնե և սբանչելի:

Դժբախտութիւն է որ պարագաները չեն արտօնած մեզ մտառած մը ունենալ Յորդանանի գետափին – Յոյներ, Ղպտիներ, Հապէցներ ունին –, մնե այս տօնը իր պատմական վայրին վրայ հանդիսաւորելու համար. Յոյներ տօնի նախօրեակին (5/18 Յունուար) հոնդիսութիւն կը կատարեն հոն – Տօնի օրը Սուրբ Յարութեան Տօնաբարէն ներս պաշտօն կատարելու իրաւունքը ունին –, իսկ Լատիններ (Ֆրանչիսկանք)՝ Հոկտեմբերի վերջին Հինգշաբթիւն, թէ՛ եղանակի յարմարութեան և թէ՛ մանաւանդ. Յ Յունուարին Բեթղեհէմի մէջ կատարած իրենց մեծայութ հանդիսութեանց պատճառաւ:

Դասնալուզ տօնի խորհուրդիին, ինչպէս բայինք. Մկրտութեամբ է որ անհատ մը կը գառնայ Թրիստոնեայ. Հին ատեն, ծնողքներ ութօրեայ կը մկրտէին իրենց նորածինները (երախայ՝ զոյտ իմաստներով), ճշգիւ փոխարինելու համար կարծես Հին Աւխտի ութօրեայ թլփատութիւնը. Այսօր ալ ծնողքներ կանչուած են օր առաջ իրենց սրտահատորները անդամագրելու թրիստոսի Եկեղեցիին:

Գիտնանք արծէքը մկրտութեան աւազանէն մեզի արուած անսպառ չնորհին:

Գէ՛ՌՈԳ Ս. Ճինհիլիջեան



Ա Ն Վ Ե Ր Ա Ն Պ Ի Ռ

Խաչելութեան պատկերին մէջ,
Երկիր, երկինք, մարդն ու Աստուած,
Կազմեր էին
Եղերական ըշանակ նոր,
Առաջնորդուած աստուածային
Տեսիլներու ոսկի աստղէն:

Խաչի ոտիին՝
Աստուածամայր, Մազդայինէն
Եւ Յունիանէս, խած պարմանին,
Ո.ն որպարու բաղձած վերէն,
Կը կենային,
Միրերուն՝ ցաւ, աչըներուն՝
Արցունի պղտօր:

Հաստակն ի վեր հառարելին,
Կը բարձրանաւր
Վարսուած մարմինն Վարդապետին:
Կը հոսէին հուներեն ի վար
Ուշան թելեր,
Մըլաքին տակ պըսակին փօւս:
Կը շարժէին աղօքամած
Երբուններն իր:

«Արինովրս վճարեցի
Գիրը զոհին իին Ա.գումին,
Արդարութիւնն այս երկնային,
Կտակ մնայ քող աշխարհին:
Երբ ոտք դրցի
Երկիրն վրցայ այս անկատար,
Աշխարհն արդէն
Կը հեռանար երկիններէն:

Արևին տակ մարդն էր սեւցած
Եր մողին մէջ,
Խոյ նզօրին քարն արիւնոս

Կը բռնէր մէսն այլեւս մասած
Արգարութեան նժաւրին բեկ:
Ոչ բարութիւն եւ ոչ ալ սէր,
Տարագրուած խինն էր մարդուն,
Նահանջելով ինն իրեն դէմ
Դէպի հրմայիր անըստով:
«Զի մարդն ինկած հրեկասկ է,
Ու ինքինին դէմ կը զաւէ»:

Ժողովուրդներ ալ ծերացած,
Եզած յատակն իրենց մեղին,
Հիւծած ձայնով կ'երգէին դէռ,
Շիգէլամերձ փառերն իրենց
Աստուածներուն:

Արդ կը բռորմ երկիրն այս նիղն,
Անկերպարան,
Հազիւ հրպած գրցըլեակին
Իր պատուն,
Որուն մէկ ծայրն խէրն էր բռներ,
Միւսն՝ չարին համատարած
Եւ գերազօր»:

Կ'ալեկածէր ամբոխը ժիս,
Դողոքքայի զանաւանդին՝
Ինչպէս ովկիան մը ծփանուտ
Եւ անոր պէս մանչաձայն:
Հայուղներով զինք ծանակող
Պղծառուրթներն չէին զգար
Թէ խաչափայտն քառ մ'էր անհուն,
Ռուն կայէն թեւատարած
Պիտի քուէր Աստուածորդին
Դէպի էակն այն սիեկի,
Ու ըսկիզբն էր ու վախճանն իր:

Կը սժգունէր մուրէն ծծուած

Լոյսի արևոտն,
Միակ ու որ մարդին էր կեցած
Ընդմէջ երկրի եւ երկնին:
Արինալիր ափսէ մըն էր
Լոյսը օրուան,
Դասիկոնին մնծ պալատին
Զոյգ մը ձեռնիւր՝
Կր փորձելին լրա ալ մեղքն
Միւրը մարդուն:

* * *

Մահուան ոսին՝ Մայրն Ասուծոյ,
Քօյին ներմէւ երկարածալ,
Կը մրմուր լուռ, սիրտին մէջ սուր:
Շնորհնիւր
Ոննորիզոն երկնակամար,
Արու մահուր արզանիին մէջ
Մարմին առաւ Ասուածուդին:
Լոյսի տաճար,
Եւ մարզարիս արբայութեան,
Կարիլ մը լոկ կուսութենին
Եւ լենսառոաս,
Կրնայ փոխիկ դրախտի նոր,
Միւրը մարդուն:
Դարերն իրմուլ այգալուսուած,
Խորհուրդով նոր կ'օրեն աշխարհն:

Քալած է ան
Այս աշխարհնէն դէպի երկինք,
Մակրիթացուած
Լուսանցներէն նոզիներուն,
Հասնելու իր խացապըսակ
Չաւկին պանդուխօ:
Այժմը կ'ըսէն,
Թէ երկնին դաշտերուն մէջ,
Արեւներու երսնակներով ուկիչըրուած,
Հազած ամպի ըրդար լուսէ,
Պաղատանին ու բարեխօս է,
Մեղքնին կրծուած
Մրգիներուն իր ըլմուած:

* * *

Խոկ Յովինաննէս,

digitised by

Կրսուեր ուղիմ Առղոմնի,
Մնծ սերմնացան
Երկիններու ցուենին սուրբ:
Արխիթարոյը նամբաներէն
Այս աշխարհին, քալած է ան,
Աւխտաւորի պէս ջերմեռանդ,
Պահնելով միւս պայծառութիւնն
Ապազայի անմար յոյսին
Եւ երկնային պատգամներու
Բնոն սրբազնի,
Միւրը գեղուն Տիրոջ սիրուն
Անվերջալոյս:

«Տուր ինձի, Տէր, կամք, քաջութիւն,
Նուանելու չորտին հօր
Այս աշխարհի ուղիներուն»,
Կ'ըսէր սիրուած աշակերտն այն:
«Փող հոգիս մէջ ընդլայնի
Մերգի անհուն,
Ար կարենամ
Ողջամուղին մէջ նաւելէն,
Ածուխս փոխիկ աղամանիդի:
Եսիր ինձի, Տէր բարերար,
Պատպանութիւն աներկեւան,
Զոր խոսացար
Դիեռուան մէջն այն դաւանան . . .:

Հոգիս սակայն Քեզի նամար,
Տէր մեծահրաւ,
Տառապելու զինովութիւնն
Անի կրակ,
Եղբայրն եմ այն մեծ ջաներուն՝
Առոնի իրենց յանգած պահուն
Կ'արձակին բոցն իրենց պայծառ:
Իմասութեան որոնումով
Տաղնապահար,
Վերլուծեցի Խորհուրդ Բան ին,
Անոր տալով
Շունչ եւ արիւն իւ կերպարան,
Յղացին մէջ մարդեղութեան»:

* * *

Խաչի ոսին՝ ուռեան մ'ինչպէս,

A.R.A.R. @

Հասակն էր նուրբ
Մագդաղինէ մեղաւորին :
Յոզեած սէրէն աշխարհներուն ,
Զգուաննն անձին ,
Խնչուս խռովը կ'ըլլար փոփի ,
Շնունդ աւլով այն պատկերին ,
Հայիլին , ոռուն մէշէն
Մերք կը տուի մարդուն տեսնել
Մտսիիլը իր աստուածային :
Անազաւանդ հողի նըման ,
Չուրկ քերկրաննէն սուրբ մայրութեան ,
Երգապնակ մ'է փորբւած ,
Երդէն առաջ :

Տրում է ան ,
Նըման անոնց ոռոնք իրենց
Մնծ կռուսար լացին յաներ ,
Աղյունիի պէս արձակած
Երենց հոգին իր ետևէն :
Ոռուն ցոլքը անուրջ մ'ինչպէս
Կը ծրփայ միօս
Եր կախարդուած հողիին դէմ :

Կուժանած է ըզզիսաննն իր ,
Տիր իրեն կ'առքէ սոսկում ,
Գիշերն վրան կը բաւայի ,
Լեցուն սառած զահանդանով :
Եւ իր հոգին ,
Հեծկասանով ձմեռնային ,
Չուր կ'ոռոնէ
Գարունները իր օրերուն ,
Կեանիով լեցուն :

«Դուն վեհազոյն նեմառութիւն» ,
Կը մրմիչին որբուններն իր ,
«Ձուարքացուր
Ճակաս ըիլնած արեիին դէմ :
Հոզիս այլուն մեկուսացած ,
Կ'երգէ նման բոշունին որբ ,
Խորն անառին ,
Անայնութիւնն այս աշխարհին :
Արբան խողը է
Մեռնելին վերջ աւպրիլ նորէն» :

Գիշերկութիւնն մեղանչական
Խւարան մըն է ,
Անգիտակից ցաւի նըման ,
Ոռուն խորին չեն հարսնանաւ
Ջրանոյներն մեր իղձերուն
Քաղցրածաւալ :

Անցեալներու
Այլեւս ննջող նրդեհին մէջ ,
Ա.ն կը մընայ իրեւ խանձող ,
Կիցած դիմացն իր երազի
Լուսամուտին :

Միակ բարին անանձնական ,
Արցոննն եղաւ ,
Եր աչմերէն բափուած առաս ,
Չոնին վըրայ աղատարար .
Ուր լաց , նաճոյէ , արշին , կսկիծ ,
Կ'ընդխառնելին
Ու կը կազմնեն կայլակն անբիծ
Աստուածեղէն ըզզացումին :

ՀՈՒՐԾԱՐ





ԲԱՆԱՍԵԼԾԻ ԱԶՔԵՐԱՎ

Բանասեղծի աչքերով
Դեռ կը նայիմ ես կեանին,
Մեծախորհուրդ բայց մելին,
Դէն շպրտել փորձելով
Օրերու բեռն ահազին,
Անոնց կեղսէն, փոշէն
Ա'լ մատելու իմ հոգին
Ու նայելու երկնին:

Բանասեղծի աչքերով
Ու հաւատքով աննկուն
Դեռ կը նայիմ օրերուն
Հմայաբափ ու անզոյն.
Կեցած դէմք բիրս կեանին,
Նոյն նժարով կը կռում
Անոր աւազն ու ոսկին,
Անոր ամառն ու ձմեռ,
Անոր ցերեկն ու զիւեր:

Բանասեղծի աչքերով
Դեռ կը դիմեմ կեանի սին,
Կ'ուզեմ սփռել սէր, գորով,
Հասնիլ օր մը անհասին,
Ցանել սերմեր ծոցն հողին
Բայց չսպասել պտուղին:

Բանասեղծի աչքերով
Կ'ուզեմ զզուել ես ատայեր,
Մանր սէրելն ըլլալ վեր,
Ու ամէն իինդ, բարութիւն,
Դիզուած մեր մօս կամ հեռուն
(հ՞նչ փոյք խայերս են նկուն)
Բերել, բաշխել մարդերուն:
Օրերուն դէմ ահալի,
Մարդերն տեսնել աւելի
Բարի կ'ուզեմ ես այսօր,
Գոյներն՝ պայծառ աւելի,
Երգերն՝ նզօր աւելի,
Աւրերն՝ ամուռ աւելի,
Ու բարինով ծոցուորած
Հասկերն՝ ատօն աւելի.
Մանկան մը բարմ մպիտով,
Այրողի տաք համբոյրով,
Աուրբի մը խունկ աղօրքով
Վերածելու երկիրն մեր
Վեհ, սրբազն տանարի,
Ուր ամէն մարդ ու խորհուրդ
Գերազնիւ է ու բարի:

Բանասեղծի աչքերով
Կ'ուզեմ նայիլ ես կեանին,
Հողագունդն այս բնելու
Նախագաւիրն երկնին:

1987

Գ. ՃԱՐՏՈՐ

Ա. Գ. Բ Ի Գ Ո Բ Լ Ո Ւ Ռ Ո Ւ Ռ Ի Զ

Գ Լ Ո Ւ Խ Տ Ա Ս Ա Ն Մ Է Կ Ե Բ Ո Ր Ո Ր Դ

Հ Ր Ա Շ Ք Ը (1)

Տրդատ հեռացած էր պալտաէն և առնձին կը շրջէր տնտառներուն մէջ և լեռներուն վրայ: Ոչ ոք կը համարձակէր իրեն մատենաւը իր ահարկու կերպարատնքը կը սարսափեցնէր բոլորը: Պալտատկան պաշտօնատարները, զինուորականները, ռուրմբը, Աշխէն թագուհին և Խոսրովիդուխը, բոլորն ու կը մատէին թէ ինչպէս կրնացին թագուորը պալտա զերոգութենել: Խոսրովիդուխաւը կը հաւասար թէ մեծ ժամանակութիւնը բուժել: Եւ ովք կը հրաշք, երկնային արդ էակը լուսեղէն պարանով գույր կը հասնէր բազմաշարչաւը վկան: Յետայ կը բացաւէր արիւնագուա հորիզոնը հայ աշխարհին, որ կ'այրէր բացերու մէջ: Մէ ծուխը մինչև երկինք կը բարձրանար, իսկ Անահիտ սուկի արձոնը կը հույր համառարած հրդեհին մէջ: Իրեն կը թուէր թէ ժամանակի իսրէն շարան շարան արքաներ, հայրապետներ, զօրավարներ, ոսկե և ամառ զգեստներով, խաչերով և ուշերերով կը քայլէին գէպի արեւելք, որ ծով էր արիւնի: Յետայ հրեշտակը կը սահնար կերպարնքը Գրիգորիսին, որ հակա խաչով մը կ'օրինէր հայ աշխարհը: Երբ արթնաւ, քրտինքներու մէջ էր և կը կատ իր յազգութէն:

Նախարարներէն ոչ մէկը կը հաւասար թէ Գրիգորիսուը տակաւին ողջ կրնար ըլլաւ, բայց Խոսրովիդուխաւը գիտէր թէ ոչ էր ան, թէ իր տեսածը զազրտղուն երազ մը չէր: Ու կը մատէէր թէ բոլոր բանձրացեալ իրականութիւնները նախ

ահօիլներ են հոգիին մէջ: Հոն ուր կանգ կ'ունէ մասնումը, կը չողայ տեսիլքին ճառագայթը: Ցեսիլքը հոգեկան իրականութեան չողն է, վեր՝ ընական իրողութիւններէն: Սուրբերն ու ստեղծուորն հոգինները տեսիլքի լոյսով կ'առաջնորդուին: Խոսրովիդուխաւը յետայ պիտի գիտանոր որ մեր պատմութիւնը գորերով տեսիլներու տադ հրաշքով պիտի քայլէր և մեր գոյաւթիւնը գինը պիտի ըլլար այդ տեսիլներուն:

Օրեր յետոյ, Յոտա, Աղեքսանդր և Արտաւազդ իշխանները, Խոսրովիդուխաւը, ճամբայ ելան գէպի Արտաշատի բերդը, որուն հինաւուրց պալտաին ներքի փորուած էր Խոր Վիրապը, որ կը ծառայէր իրբն զնան մահապարտներուն: Օտանախարարը բերել տուաւ երկար պարան մը և կայսերով վիրապէն վոր, շարժեց, յիան գուշեց բարձրածայն: «Գրիգորիսու, եթէ ողջ ես յայտնէ ինքզինքոց: Բանտարկեալ բռնեց պարանը և շորժեց: Եկաղներուն ուրախութիւնը չափ չունէր: Երբ Վիրապէն դուրս, իր գունաթափ վերակուին մէջ հազիւ երերալով, բազմաշարար նոյեցաւ ներկաներուն, անոր աշքերուն մէջ սորոսիք վահոգ խազաղութիւն մը կար: Բայորը լեցուեցան ծանր զդացումէ մը, զոր խոր տպաշաւը միայն կրնար տալ:

Ճերմակ էին մազերը Վիրապէն դուրս ելողին, լեռնէն ինչող ձիւնահիւսքերուն պէտ: Անկամներէն կնճոսած գէմքին վրայ՝ բայոր վկայութիւնները տարիներուն: Բայց իր բազմածայն հոգիին, իրրե փող երկնքին, կրնար տակաւին շարժել ազգինները անդիմադրելիօրէն: Տոկացած գոյաւթիւններուն վճառկան ու պիրի, ու էր արիւնինք, զնական ու պիրի, ու ուրիշ չէին եղած վէրքերն իր հոռուն փոյթ չէին եղած վէրքերն իր հոռուն ու մարմինն եւ առանցքը քաղցին, դիին ու մարմինն իր մէջ կակիծը անցնող օքերուն: Ապառած էր անայլաւ, հլու՝ Աստուծուց

(1) Ֆլուի մը տպագրուելու պատրաստ նիւթարդի հաւատաւիչ խորապես գործէն:

ձայնին, պահելով միշտ պայծառութիւնը յոյսին ու հաւատքին, առգործուծ իր ժողովուրդի լուսուրութեան երազով։

Խորովդիուխար պատմեց Վիրապէն գուրս ելլողին Տրդատի տիսուր պատմութիւնը։ Մեծ եղաւ զարմանքը տմէնուն, երբ Դրիգորիոսը յայտնեց թէ իրազեկ էր եղածին։ «Սակայն մի յաւսահատիք, տարին տակաւին իր վախճանին չհասած, նոր և հրաշալի լոյս մը պիտի բացուի մէր աշխարհին վրայ, տարիներու իմ հասունցած երազին պէս, կը զգայի թէ առանց իմ երազի իրագործուն, մահը պիտի չծառանար ինծի։ Ամէն առաւօտ բարեպաշտ հոգի մը նկանակ մը կը նետէր զնտանէն ներս, յիշեցնելով ինծի իսրայէլի որդիներուն համար անապատին մէջ երկինքէն թափուող մանանան, ես զիսէի թէ որ բարի ձեռքէն էր որ այդ բարիքը կու գար։ Հոս Խորովդիուխար չիրցաւ զապել իր արցունքները։ Ես չէի կրնար տեսնել այդ բարեգործը, բայց կը զգայի կարծես իր պատկերը, երկնքի վրայ շարժող Աստուծոյ ձեռքին պէս։ Հակառակ Առք-Վիրապի մութին, ամէն օր անհունօրէն կ'ըսդլայնէր ներքին աշխարհու, Այլևս լուսաւոր կերպով կ'ըմբռնէի կեանքին իմաստը, ծնելու բարիքը և տառապանքի քաղցրութիւնը։ Վիրապը գաղտրած էր ինծի համար տիսուր իրականութիւն մը ըլլալէ։ Հակառակ նիւթեզէն մութին, լոյս կար շուրջաւ, կը տեսնէի ասաղեր, հոգիիս երկնքին վրայ բացուող շուշտներու նման, կը հաւատայի ասուղիս, որ ծլած էր մէջո, հայրենի հողէն, ժողովուրդիս սիրտէն։ Ես այլիս ինքնքին չէի պատկաներ, տարիներու և բազ զիս իր թերերուն մէջ առած կ'օրուէր, Գիտէի թէ համբերութիւնը յաճախ զուն է անհամբերութեան, սոկայն վրատահաններու ուժը կը սանձազերծէր սիրու վախի տաքնապէն։ Գիտէի նոյն տաեն թէ երկար էր ճամբան որ կ'առաջնորդէր զիս գծոխքին լոյսին։»

Խորովդիուխար կու լար ուրախութենէն։ Շիռն մեր նոր փրկիչը պիտի ըլլաս, անհուն բոլոսանը մեր վէրքերուն, Մեր ժողովուրդի ողբերգութեանէն ճնար դուն, որպէսզի քեզմով ունենայ-

ան իր նոր յարութեան փառքը, անհուն խաչելսւթենէն յետոյ, Դուն Վրիստոսի անթեղուած հաւատք, երկինքէն բերուած մնզի իրբեկ գարնանային անձրե, որպէս զի իրենց գերեզմաններուն մէջ միմիթարաթեամբ սարսուան մեր արդար նահատակները։ Դուն կամաւոր զոհը եղար, անարատ վկան, որպէսզի մեր աշխարհին բաշխես հոգիդ իրբեկ ջուր մկրտութեան, լուսլու մեղքերը բազմաթերթ մեր հոգին ներուն, կը պազատինք քեզի որ Աներն Տրդատին և իշխաններուն, քեզի հասցաւած իրենց շարիքին համար։ Խորովդիուխար հիմա կը զգար որ Աստուծած ողջ պահած էր Գրիգորիոսը իրբեկ ազատարար թագուորին և հայրենիքին։

Գրիգորիոսի հազամայն կերպարանքը, որ կտակն էր բանտին, նման էր մարդու մը՝ որ անցուծ էր կարծես մահաւան մըզձաւանջէն, բայց մնացած էր կենդանի։ Յոգնութիւն և հեռաւորութիւն կար անոր աշքերուն մէջ, որոնք կը վախնային կարծես լոյսէն, կը նայէր մեղմով յուրաշիներուն, տարիներու բանարակութիւնը զերածեր էր զինքը պատահին գամուած պատկերին, որ հալիքէն չէր սպառած։ Սակայն իր նայուածքը երկնայնացած ոյժ մը ունէր, երկնքին կոչնակը զորնել կարենալու չափ, կը խօսէր մեղմ բայց խորանկ, Մէկը կարծես առած ըլլար տեսակարար ծանրութիւնը իր միսերուն և թազած միայն կաշին, իր ոսկորները տաղաւարող։ Սակայն խօսազ ու վստան էին իր յըթներէն տառանց գլուխելու ծաւն ու գորսվը զիրտը կը ըրացնէին, վերածելու խօսողը երկինքէն իշած պատահաւորի մը։ Զայնը պահած էր երրեմնի իր գայն քաղցրութիւնը, որ իր համած մարմինէն կը բխէր անդեսականի համազ, իրը արդիւնք ճկնութեան, որ մեր մարմին աւելորդը կը շոգիացնէ և կը թողումիայն մորթը, իրբեկ պատանք մարմին։ Անոր կախուած կոպերը կը պրկէին սանտրը իր թարթիչներուն, փոքրելու համար կարծես ներսի սոսնեակը, որպէսզի ան կարենար տեսնել Քիւը աշխարհէն և առնել աւելին երկինքէն։ «Եթի յուսանատիք

զըսէր, գդարը Աստուծոյ է. Յիսուսի
շնորհիւ պիտի բռնուի արքանց. Յիսոյ
իշխանները մօտեցտն իրեն և ծնրացրե-
ցին իր առջև, Խոսրովիկալստը սուրբին
առջին նետուեցաւ և հեկիկալով անոր ձիռ-
քերը կը համբռուէր. Գրիգորիոսը, յուղ-
ուած յիշտակներով, ըստ. Շոսրովիկ-
գուխտ, լուսեցան մեր աղօթքները. Թա-
գառը պիտի վերագտնէ իր առողջու-
թիւնը և նոր գարագլուխ մը պիտի բաց-
ուի հոյ աշխարհին համար, այնպէս կ'ըսէ
ինծի Ծիրոջնոգին: Բարեբախտ են անոնց,
որոնք խորհնեցան, խօսեցան և գործեցին,
համածայն գիտակցութեան մը՝ որ շնորհն
է խօճին: Եթէ ապրած էք ցարդ մնջքե-
րու մէջ, մի յաւանստիք, հաւատացէք
գերագյն արդարութեան ձայնին: Ցանեխ
գժրախսութիւնը, մեղքը կը բանան աշ-
քերը, որոնք բնաւ պիտի չբացուէին: Մարգը Աստուծոյ կ'երթայ, հեռանալով
յաճախ երկնքին: Մեղքի ամպէն կարելի
է տեսնել զկառուած և արցունքի բիւրե-
ցէն փրկութեան ծիածանը: Եթի զոները
կարենան զբայ իրենց գանձիներուն, այն
տահին մեր կեանքի ցուագին աղջէն պիտի
կրնայ բիւրէ սիրոյ և խաղաղութեան գա-
րունը: Որովհեաւ մեղքն իսկ թանկագին է,
եթի անկէ կը բնի զջումքին աղամանդը:

քուրմերէն և պալտաի պաշտօնեաներէն, որոն զ զիսուած էին պարաններով և ոռւրերով։ Անոնց անջնէն կը քալէր ոռւրբը, մինչև պճեղները ծփացոյ իր վիրաբը կուրին մէջ ամփոփաւած։ Տժգոյն էր, կարծես գերեզմանէն նոր ելած։ առկայն իր աշխիրը կը շողային վիշտէն քաղցրացած անդորրութեամբ։

Թագավորը անտարին խորը, ծափ
մը տակ պառկած էր, լքուած գոզանի մը
նման և հետաքրքրութեամբ ու անձուկով
իրեն մօտեցողներուն կը նայէր, Գրիգո-
րիոսը յամօրէն կը մօտենար, գազանի
որջին մօտեցողի վախով, Փազովուրդը
շունչ բռնած, երկիւղալից՝ սուրբին կը
նայէր, հրաշք մը տեսնելու խոր անձկու-
թեամբ, Տրդատ այլուրացած և առշարժ,
կը նայէր իրեն մօտեցող մարդուն, առանց
զգալու կարծես իր շուրջ կատարուածը:
Վայրիկեանները ժամերու պէս կ'անցնէին
հոն սպասողներուն համար: Արքան Գրի-
գորիոսէն չէր հեռացներ իր պարտապ նայ-
ուած քը, Ենաոյ ստքի ելաւ, մօտեցաւ
սուրբին, կարծես անակնկալի եկած, և
անոր ուսին դրաւ իր կարշնեղ ձեռքերը:
Անոր երեսէն կը պակսէր սակայն զգա-
ցական ամէն շարժում ։ Ճրդատ, յիշէ
Յունատառնը, Լինոս զօրավարը, անոր
գեղացիկ զգեստը, կը յարէր Գրիգորիոսը:
Տրդատ չէր հեռացներ իր նայուած քը
Գրիգորիոսի գէմքէն, մանաւանդ խորա-
մուխ աշքերէն, զսպուած անոնց պակու-
ցիչ ուժէն: Արքային գլուխը իջած էր
այժմ իր կուրծքին, Երկու գլուխները
մօտ էին իրարու, անտեսանելի ձեռք մը
կարծես հրուած: Տօկաւ արքայի խան-
գարուած գէմքին վրայ կը դողոզային
շարժումներ, որոնք կը յայտնէին հետո-
ւեաէ զգացումներ, յիշողութեաններ, ան-
գիտակցութենէն գիտակցութեան ազգուու-
կնուն էր անձուկը տրաքային, վախէն
հարած անոր աշքերը արցունքն նեղուած
կը մշուշուշինք Բայաց ինչ որ ուշագրաւ-
էր ամենէն աւելի, օգնութեան սպասովի
իր նկատ վիճակն էր, սայթաքած մար-
դու մը պէս, որուն մէկ ստքը ներսն է
անդունքէն և որ յուսակուուր թէերու-
թումքի շրթունքին կը պլւսաի: Սզան-
ւանջը որմէ կը հալածուէր, անոր երեսի
կը փուռէր շօշափելի քոզի մը նման:

վաղարշապատէն և տելի հեռուներէն, հագարսաւորներ կեցած անտառի մը սղրին՝ կը պատսէին տագնապով, գիտավ, հետաքրքրութեամբ: Եթէ անբաժիք մայթագուորը կամ պատռէ, պաննէ սուրբը, կը մտածէին, իրարս քով շարուած մարդերը: Զինուորները կը հսկէին, իսկ ժողովորդը պատ պատ կեցած, անհուն անձկութեան մը մէջ կ'եռար ինքն իր վրայ: Անօնք իրարս կը պատմէին Գրիգորիոսին կեանքն ու չարչարանքները: Քատմելի հետաքրքրութիւն մը կը սահպէր շատերը անտառին խօսերը երկորիւ, գէթ հեռունեն թագաւորը տեսնելու համար, որ ըստ իր մատին եղած պատմութիւններուն, գագաններուն հետ կ'ապրէր:

Կէսօրէն վերջ, Վաղարշապատի կողմէն տեսանելի եղաւ հսկայ թափօր մը, բաղկացած իշխաններէն, զինուորներէն,

Տղամարի մէջ կը մղուէր հսգիի պայքարը, իր նայուած քը երթալով տևելի խոր կը թաղուէր Գրիգորիսով աշքերուն մէջ, Յանկարձ հնկեկանքի սարսուա մը կը լիցնէր շրջավայրը: Զապուած այդ հառաջանքը կը թիւէր թագաւորի սրտէն, որ Գրիգորիսով ոտքերուն ինկած կ'որտասուէր: Սուրբին շրթները կը գողացին աղօթքի մրմունջներով և սիրտը կը ճնշուէր, տեսնելով տուայտանքը իր բարիածին, ջուրի մէջ խիզդուազի մը նման, որ ափունքին կը փորձէ մօտենալ: Արքան կը շարունակէր պառկած մնալ, նայելով Գրիգորիսով սաքերուն, ձեռքերու և մարմին պայիներուն, որոնք զի՞նքը տիսուր անցելին կը մօտեցնէին: Իսկ սուրբը թևերը բացած կ'աղօթքը: Տղամա տակու կը զգար թէ իր սիրտէն նոր լոյս մը կը բացուէր, գերազոյն զիջի մը աղոսպատանքով, իրեն այնպէս կու գար թէ բուլոր մէկնող օրերը տառապատքին նոցել վարքով մը կը բացէին իրենց նայուած քը անդմադրելի իօրէն: Իր աշքերէն հոսող արցունքի կաթիւնը կը շողացին, խորաներուն վրայ ժապկող լոյսի կառուց եռուն պէս: Ճակատագիրը երբեմն այսպէս մարդոց աչքերը կը բանայ իրենց կորքան քունէն:

Տղամա սոքի ելած էր: Իր քննի էին Ասորովի իդուխա և Աշխէն թագուէին, արցունքոտ աշքերով բայց միսիթարան յոյս սիրով լեցուն: Ասորովիդուխտ նայելով շուրջի բազմութեան, ձայնեց: Ծնէպի վաղարշապատա: Արքայաքրոջ այս բառերը արձագանքեցին բոլորս սիրտերաւն մէջ և ժողովուրդէն բարձրացաւ բազմաձայն ճիշ մը ուրախութեան: Խոլորը խելացի կ'աղտաղակին: Եթագաւորը փրկուեաւ, հազար ողջայն մեր առիւծասիրտ արքային և հրաշագործ սուրբինա: Մինչև իրիկուն շարունակուեցան վաղարշապատ վերտարձի պատրաստութիւնները: Տղադատի երկար ու գիտախուն վրասերը այժմ յարդարուած և Միծն Աղեքսանդրի հանգոյն զգեստաւուրուած, ամայքին մայրաքաղաք կը գերուգանար:

Արքայական պատգարակին մէջ բաղմէր էին թագաւորն ու Գրիգորիսուը, անոնց երկու կողմերը Խոսրովիդուխտ և

Աշխէն թագուէին, գորշ արծաթէ լողիկ-ներ հագած, Պատգարակը ուսամբորձ պալատ տարուեցաւ: Ջիւտոր ասպետներ, նսիստրարներ կը հնտեէին թափօրին, Շնփորներու, Թմբուկներու գոռ ձայներու մէջ, քուրմիրն ու ժողովուրդը կ'երգէին փառք թագաւորին և խաղաղութիւն Հայոց աշխարհին: Այս ժիորին հնտ կը լսուէր նաև քրիստոնեաներու մեղմանոյշ երգը: «Համբարձէք, իշխանք, զգրունս ձեր ի վեր, համբարձին դրունք յաւիտենից և մատէ թագաւոր փառաց:»

Գիշերը կրակներ վառուեր էին տանիքներու և բլուրներու վրայ: Այս միջնացին քուրմիրէն մին ակնյայտնի յուղումով մօտեցաւ թագաւորին, հորցնելու թէ ո՞գէր փառաց թագաւորը սրուն գովազը կ'երգուէր: Տղամա անվարան պատասխանց՝ Եթիսա թրիստոսուս, ինչ քաղցր և սրտառուէ է չարիքէն ծնած բարիքը: Կենացքը անհուն գերեզմանոց մըն է ուրմեռնորդ հոգիները յորութիւն կ'առնեն: Ժամանակը կը քառէ իր մեղքը, և թէ դարրինները ամէն իրիկնամուտին չուռնահարեն անոր զթաները:

Արքան Վաղարշապատ գառնալէն յետոյ, կարծես անդամալուծուած էր: Ապաքինման իր ընթացքը կը գանդազէր, մատնագութիւն պատճառելու չափ իր շուրջիններուն: Գրիգորիսուը, Խոսրովիդուխտ, Աշխէն, ինչպէս Օտա և Արտաւոզդ իշխանները միշտ իր քննի էին: Տղամա խաղաղ քուն չունէր, իր հոգին լեցուն էր տրտութեամբ և մութ ձայնի բովի: Հազարաւորներ կարծես կու լային իր ներուը: Յանկարձ մութիւն անջատուող դէմքը Հռիփսիմէին, Պահէր կան երբ հաստ պատերը թափանցիկ կը թուին ըլլալ մեր վրայ խուժող պատկերներու գէմ: Որքան անգութ են երբեմ յիշատակները, մեր սկսուներէն ներս ուրուանակութան: Արքային այնպէս կու գար թէ Հռիփսիմէն կը նայէր իրեն, սիրտերը հայեցնող արտում ժամփում մը: Տղամա ինքանին կարուներէն ելուծ, արձակեց անաւոր ճիշ մը: Ան՛, Աստուած իմ, ներէ ինձիւ: Այս աղաղակը կարծես գուրս կու գար իր աշքերէն, որոնց առջև կեցած էին իր բոլոր զուները, իրենց արիւնուած:

պատմութաններով։ Գրիգորիոս բռնած էր կրտանդին ձեռքիրը, մինչ իր շրթները կը մրմթչէին նազիւ լսելի աղօթքը.

— Մի երկմտիր, արքայ, կը յարէր սուրբը, Աստուած մեր հայրերուն պէտք անի քեզի իր սուրբ գործին համարցաւ Խորովիդուխաւ և Աչին թագուհին կու լույսին, ստկայն բոլորի մէջ կը բարսիւին յուստրիչ զգացումներ, սրոնք թափ կ'անցնէին անոնց հոգիններէն, սպիտակ թաշուններուն նմանն էնու կը հուստամէ կեանքին, կ'ըսէր Գրիգորիոսը, շայտանքն տաւին և գերազոյն սղորմութեան, որոնց մասները տարիններէ ի վեր կը սեղմէն հոգիս, Կեսնիքը շըմայ մըն է, շինուած անյարի օղոկներէ, և տառապանքը անոր սոկի հանգոյցը։ Երբ մեզի պակսի վիշտը, մեր հոգին կը վերածուի սեղմանի մը, անձնատիրութեան տելցուքներով լիցուն, Խուստը պէտք ունի լոյսին, վերքը՝ դարձանին, դժբախտը՝ օգոնութեան, ինչպէս բնութեան՝ այնպէս ալ մարդկային կեանքի մէջ այս իրողութիւնները յաճախ իրարու կը հանդիպին և կ'արտայայտաւին մարդկային դիտակցութենէն վեր անօրինաւթեամբ մը, որ գերազանցօրէն առառածային է։

Բոլորը տակու կը զդային թէ իրարու յաջորդող իրադարձութիւնները նոր հորիզոն մը կը բանային հայ աշխարհի տիկն, անցեալը վերջալւսազարեին պէս։ Արքային բժշկութիւնը երազի նոր քոզ մը կը նաևէր հայ աշխարհին վրայ, ինչպէս նուև երկսայրի ոուր մը կը գնէր իրարու թեր ու դէմ ձեռքերու մէջ, նման հովին, որ իրարմէ կը զատարչէ յարդն ու ցորենը։ Հայ աշխարհը տակաւ կը սթափէր ու կը բորձրանար մակերեսէն վեր, զգալով ջրամոյն արածութիւնը իր հովին, Վասնզի հրաշքը հազարդաւթիւնն է ճշմարտութեան, մարդէ մարդ փոխանցուած սիրոյ համրով։ Պէտք չէ մռնալ որ հրաշքը արդիւնքն է հուստագին, կա-

րենալ տեսնելու իրերու լոյսը և միացնելու ինքինը այն հստանքին՝ որ գողոնիքն ու փրկարար ստուգութիւնն է կեանքին, միացուցիչ ազգակը Աստուծոյ կամնցողութեան և մեր փափաքներուն, եւ այս ուժը կ'աւելինայ անոնց մէջ, որոնք կրնան կենալ բարձունքներու վրայ, ուր հոգին կը նուածէ մարմինը և ուրկէ կորիի կ'ըլլայ տեսնել թէ ամէն արարք և խորհուրդ կապուած է անվրիպ մհծ և անման բանի մը։

Մեղքին գիտակցութիւնը տակու կը խորանար արքային մէջ, զօրացնելով չորին գէմ մաքանելու իր ուժքը։ Զջջումի մէջ է որ կը պաղաքերի և կը դարբնուի արգարութեան սուրը, Բաւական չէ ցուցիլ դարձուած սխալին հոմար, անհրաժեշտ է բարոյապէս ուժաւորութիւ, գարմանելու անցեալը։ Արքային մէջ հետզետէ կը կատարուէր հոգեկան յեղալրջում մը, լուսաւոր բայց եղերական, որ կը սոխպէր զինքը որբագրելու իր ձեռքով գործուած ոճիրները և վերականգնելու իր անկումէն, սրուն մզկտանչը ունէր։ Մինչեւ այն տաեն իրեն անծանօթ ոյժ մը կը լուսաւորէր իր հոգին, իրեն զգացնել տալու թէ ինք ճակատագրուած զոյ մը չէր, այլ արժէք մը, մհծ գործի մը ի խոդիր։

Թագաւորի բժշկութենէն յետոյ, պայտականներու և ազնուականներու մէծ մասը հաւատքի եկան։ Գրիգորիոս, այդ օրերու տառքեալը, կը պատմէր իր շուրջիններուն մահն ու Յարութիւնը Գրիգորի, որ եկած էր փրկելու մարդկութիւնը։ Աշխարհ եկած չէր Ան մեր գըմախառնեանը բերելու խաչին սղբերգութիւնը, այլ մեր պատագրման հրովարակը։ Նոր սոկ մը կը բերէր, վանելու առելութիւնը և ստեղծելու նոր եղբայրութիւնը մարդերուն, չնորհելով մեղի երկնաւոր Հօրը սրգեդիր ըլլալու առհաւատչեան։

ԵՂԻՎԱՐԴ

ՀԱՅ ՆԿԱՐԱԴՆԵՐ

ՆԵՐՈՒԻՆ ՔԱՇԱԽԱՑ

(1355 ? - 1415 ?)

Ծնած է ԺԴ. Դարի կիսուն հաւանաբար: Հօրը անունն էր Ստեփանոս, մօրք էլիսաթուն: Կինը կը կոչուէր Արդուն: Եղած է աշակերտ Կրակոս և Յոհաննէս կրօնաւորներու եւ Գէորգ Վարդապետի: Ապրած եւ ասեղծագործած է Պատան քաղաքին մէջ: Իր գրչական եւ մանրանկարչական աշխատանքը տեսած է շորջ քառորդ դար (1390-1412): Մանօթ են հնատեսեալ գործեր:

1. — Նարեկ, 1390: Դրիէ եւ նկարիչ Մերուն. Կազմող՝ Թումա: Ստացող՝ Յովհաննէս վանահայր. — Զեռ. Երեւանի, թ. 493ձ:

Ըստ Հ. Յակոբեանի, «Ներունի», որպէս մանրանկարիչ-ծաղկողի երեւակայութիւնը շռայլ է յատկապէս լուսանցագարդերի մէջ. իրական ու երեւակայական կննդանապատկերներ, թուզուներ (բռուամտիվների համակցութեամբ), ճարտարապետական մանրամասներ, գարդահիւսուածքներ, իւրաքանչիւրք իւրովի տպաւորիչ ու գունազեղ» (Վասպուրականի Մանրանկարչութիւնը, թ. էջ 56).

2. — Նարեկ, 1391ին օրինուկուած վանի մէջ, Մերուն քահանայի աշակերտ գրիչ Թումա քահանայի ծեռ բռվ: Նկարիչ՝ Մերուն քահանայ: Ստացող՝ Արմէոն կրօնաւոր. — Զեռ. Երեւանի, թիւ 1674:

3. — 1391ին վերսարին նորոգած է Աւետարան մը «տնաւրինականաւութն եւ ցանկաւը եւ ծաղկաւը»: Աւետարանի գրիչը նղած է Արհստակէս: Նորոգել տուողը՝ Արմէոն քահանայ: Կը պարունակէ Արմէոն քահանայի եւ անոր որդիին՝ Աստուածատուրի, ինչպէս նաև ծաղկող Մերունի նկարները. — Զեռ. Երեւանի, թիւ 877: Ծիշտ. ԺԴ. Դարի, թիւ 739:

4. — Աւետարան, 1395, Պստան: Գրիչ եւ նկարիչ՝ Մերուն: Ստացող՝ Խաչատուր կրօնաւոր. — Զեռ. Լենինդրադի:

5. — Տօնական, 1401, Պստան: Գրիչ եւ ծաղկող՝ Մերուն: Կազմող՝ Սարգիս:

Ստացող՝ Ստեփանոս կրօնաւոր. — Զեռ. Երեւանի, թիւ 4676:

6. — Աւետարան, 1412, Պստան: Գրիչ եւ նկարիչ՝ Մերուն: Ստացող՝ Ստեփանոս քահանայ՝ որդի Սարգիս ներկարարի. — Զեռ. Երեւանի, թիւ 4157: Ծիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 140:

Մերուն քահանայ կը խնդրէ յիշել զրգարակուն իւր զկիրակոս կրաւնաւոր, եւ զբովհաննէս կրաւնաւոր, որ զգիրն ուսոյց, եւ զէէորդ վարդապետն, որ զծաղիկն ուսոյց» (Ծիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 140):

Հրավարդ Յակոբեանի գնահատումով աՄերունը ուրոյն անդ ապահովեց իր համար Վասպուրականի գալուցում, Թողնելով նաև որոշակի հետք ու հետեւորդներ (նոյն, էջ 65):

ԺԵ. ԴԱՐ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԽԵԶԱՆՑԻ

(1360 ? - 1420 ?)

Օովհաննէս քահանայ ծնած է ԺԴ. Դարու երկրորդ կիսուն սկիզբները հաւանաբար: Որդին էր Մկրտիչ քահանայի (+ 1392). Աշակերտած է Գամալիէլի սուրբ ու խտին առաջնորդ Յովհաննէս եւ Կրակոս վարդապետներուն: Յովհաննէս սի գործուսէութեան շրջանը տեսած է աւելի քան քառասուրդ դար (1390-1417): Իր մանրանկարչական արդիւնքն կրնանք յիշել հետեւալները:

1. — Աստուածացունչ, օրինակուած 1390-1400 թուականներուն, ինքանի մէջ, Պետրոս արթայի եւ Յովհաննէս քահանայի ծեռ բռվ: Նկարիչ՝ Յովհաննէս Խիզանցի: Ստացող՝ Յովհաննէս բարունի. — Զեռ. Երեւանի, թիւ 346:

2. Յակոբեանի համածայն, այս ծեռագիրը «իր շքեղութեամբ թերեւու եղակի նմոյշ մըն է Վասպուրականի ժԴ. Դարի մանրանկարչութեան մէջ: . . . Իրօր այդպիսի շքեղութիւն, նուրբ ու բարձր ճաշակ մինչ այդ Վասպուրականում լի հանդիպելը» (Վասպուրականի Մանրանկարչութիւնը, թ. էջ 94):

2. — Նարեկ, շորջ 1392 թուին: Գրիչ եւ նկարիչ՝ Յովհաննէս: Ստացող՝ Յովհան-

ԱՀԱ ԿՐՈՆԱԿՈՐ. — ԶԵՆ. ԵՐԵՎԱՆԻ, թ. 1875:
ԲԻՒԹ. ԺԴ. Դարի, թիւ չ27:

3. — **Աւետարան**, **Պետրոս արքղայ օ-
րինակած է Նիգանի մէջ.** 1392ին: **Եղիշան-
նէս Նկարազարդած է 1394ին:** **Ստացող՝
Թաղէոս արքղայ.** — **Զեռ. Երեւանի, թիւ**
3717:

4. — Մաշտոց, 1401, ելիզան: Գրիլ եւ
ծաղկող՝ Յովհաննէս: Կազմող՝ Մկրտիչ
Կրօնաւոր: Մտացող՝ Կրիգոր Եպս. Մոկաց-
— շբռ. Երեւանի, թ. Եջե. Սիշտ. ԺԵ.

Դաստիարակություն, Ա. Մասն, թիւ 13:

5. — Աւետարան, 1401, Խիզան: Գրիչ
Զաքարիա: Մաղկող Յովհաննէս. Ստացող՝
Աստուածատուր բահանայ: Կը պարունակէ
ստացողին Նկարը. — Զեռ Երեւանի, թ.
4223: Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 5

Ա. Մասն, թիւ 19:

7. — Աւետարան, 1404, Խիզան: Գրիչ
Ստեփանոս քահանայ, որդի Մելքոնէթի (†
(+ 1404)): Նկարիչ Յովհաննէս: Ստացող
Մովսէս Կուսակրօն քահանայ. — Ձևա-
երեանի, թ. 5727: Յիշտ. ժե. Դարի, Ա-
Մասն, թիւ 47:

8. — Աւետարան, 1417, Խիզան: Դրիչ
Յովհաննէս քահանայ: Ստացող՝ Ստեփա-
նոս կրօնաւոր, որդի Յովհաննէսի. — Զեռ-
երեւանի, թ. 544: Ծիշտ. ժԵ. Դարի, Ա-
Ման, Խիւ 213:

Հ Յակոբեան կը գրէ. Խիզանից Յովհաննէսի աշխատութիւնները, իրաւամբ համարվում են Վասպուրականնեան ոնի տիպական նմոյշներ եւ, ըստ Հովթեան դառնում այդ ոնի լաւագոյն չափանիշը (նոյն, Էջ 68):

ԴԱՆԻԵԼ ԱՂԲԱՄԱՐՑԻ

(1380? - 1450?)

Ծնած է զ. 1380 թուին: Որդին էր
Կոստանդնուպոլիսի կայիչը:
Եղած է աշակերտ իր հօրեղբօրոք՝ Զաքարիա
Վիլհալմոսի, որը կը կոյէ իր հոգեւոր

հայրուս՝ իրքեւ սարկաւագ յիշուած է 1404ին: Ըսդհանրապէս սարգած եւ գործած է Աղթամարի մէջ: Եղած է ուսուցիչ իր եղբօր՝ գրիչ Թուման Կրօնաւորին:

Դանիէլ քահանայի կննակիցը կը կոչ-
ուէր Շամօս - Հաթուն: Իրենց զաւակներէն
կը յիշուին, 1441ին, Ստովիանոս կրօնաւոր,
Օռվաննէս և Զորբարիա:

Իր քառասնամեայ (1403-1444) գրը-
չական եւ մանրանկարչական գործերէն
ծանօթ են Թ հատ, բայց հնտեւեալին:

1. — Աւետարձն, 1403: Գրիքը՝ Դանիէլ եւ հայոց Կարապետ քահննայ: Նկարազրդող՝ Զաքարիա փիլիսոփիայ: Պատուիրառուն՝ Սիմիթար քահննայ. — Զեռներեւանի, թիւ 4923.

2. — Մաղտոց, 1404: Գրիչ՝ Գանիէլ
սարկաւագ: Ստացող՝ Կիրակոս քահանայ-
— Զեռ. Երեւանի, թիւ 457:

3. — Տօնական, 1409: Գրիչ՝ Դանիէլ
Ատացող՝ Յովհաննէս տանուտէր. — Զեռ.
Եսուսանի. Թիւ 994:

4. — Ճաշոց, 1412: Կրիչ՝ Դանիէլ։
Ստացողք՝ Յովհաննէս և Ստեփանոս. —
9իւ. Էկուամիկ. Թիւ 9093:

5. — Αιειστηριανός, 1426: Φρήξ θυπιμωρίας
κρονιώντα προ. Σωτήρης της Καρδινάλιας της Βασιλείας της Ρωμαϊκής Αυτοκρατορίας.
— Θεοφάνεια στην Αγία Τριάδα της Καρδίας της Βασιλείας της Ρωμαϊκής Αυτοκρατορίας.
— Θεοφάνεια στην Αγία Τριάδα της Καρδίας της Βασιλείας της Ρωμαϊκής Αυτοκρατορίας.

6. — **Աւետարան**, 1433, Ուրանց գիւղ
Գրիկ' Թումայ կրօնաւոր: Մաղկող եւ կաղ-
մող՝ Դանիէլ քահանայ: Ստացող՝ Ներսէ-
քահանայ. — 26ռ. Երես անի, թիւ 4963:

7. — Աւետարան, 1436, Աղթամար
Գրի, ծաղկող եւ կազմող՝ Դանիէլ քահա-
նայ. գրչութեան մասնակցած է իր եղբայրը
Թուման Կառապ: Մտացո՞ւ Եղիշաննեւ

Պումայ կրօսառեց. Օսազալ տանուտէք. — Զեռ. Երեւանի, թիւ 5543
8. — Աւետարան, 1441: Դրիչ Դանիէլ
Հակոբ Նկարագործ: Պումա Մինա

բահանայ: Եզրապարկող բնաւա օքա
սենց. Ստացող՝ Մկրտիչ. — 2եռ. Երեւանի
թիւ 5515:

9. — Ճաշոց, 1444: Դրբչ Ինալիւ
քահանայ: Մտացող՝ Առաքել Քահանայ: —
Ցիշտ. ԺԵ. Գարի, Ա. Մասն, թիւ 644:
Հրավարդ Յակոբեանի համաձայն՝ Ոչ
միայն պատկերագրութեամբ, այլ նաև

մանրանկարչութեան մէջ: Զնայած նա ա-
շակերտել է շնորհալի մէկին՝ Զաքարիային,
բայց, այդու ամենայնիւ, մսում է նրանից
ցածր աստիճանի վրայ» (Վասպորականի
Մանրանկարչութիւնը, Ա., էջ 100):

ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ ԵՊԻԿՈՊՈՍ

(1386 - 1455)

Աստուածատուր նպա. Ակայ ծնած է 1386ին: Որդին էր Աստոմի (+ 1417ին կամ աւելի առաջ) և Շաքար խաթունի: Իր մօրեղայրին էր Ցոփհաննէս Որոտնեցի ա-
շակերտներէն Ռվանանց Յակոբ Վարդա-
պետը, որ նահատակուած է 1428ին:

Աստուածատուր իր ուսումը ստացած
է Անձնապատի Վանքը, քեռիին մօտ, և
հմտացած գրչութեան արուեստին՝ գրել,
ծաղկել, ոսկել և կազմել: Ան արեղայ էր
1417ին կամ աւելի առաջ: Իր յիսնամեայ
(1403 - 1455) գրչական և մանրանկարչա-
կան աշխատանքի արդիւնքն կրնանք յի-
շել հետեւեալները:

1. - 1403ին, երբ տասնեւսից տարե-
կան էր, Անձնապատի Վանքին մէջ օրի-
նակած է, իր քեռիին համար, վերջին մասը
Ռսկեփորիկի մը. - Զեռ. Վիենայի, թիւ
705: Յիշտ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ
414, էջ 313:

2. - Ճաշոց, նախ քան 1417: Ստացող՝
Արեւաշի: «Ձեռագիրը հարուսա է լուսան-
ցազարդերսկ և բարձրորակ մնծադիր ման-
րանկարներով» (Յիշտ. ԺԵ. Դարի, Ա.
Մասն, էջ 222, ծնթ.): - Զեռ. Երեւանի,
թիւ 4551:

3. - Աւետարան, 1417: Գրիչ՝ Յովհան
նէս, ի Վանքն Ակոռոյ: Սաղկող՝ Աստուա-
ծատուր արեղայ: Յիշտ. ԺԵ. Դարի, Ա.
Մասն, թիւ 215, էջ 203, ուր կարելի է
տեսնել Ցոփհաննէս գրչի և ծնուազիրը
ստացողներուն նկարները. - Զեռ. Երեւանի,
թիւ 4641:

4. - Աւետարան, 1419, Ա. Վարդան
Անսպատ, Աստուած: Սացող՝ Մարտաշին-
նկարները պատմէնահանուած են Սարգս
Պիծակի օրինակէն (Յիշտ. ԺԵ. Դարի, Ա.
Մասն, էջ 227). - Զեռ. Երեւանի, թ. 2670:

5. - 1455ին, երբ 70 տարեկան էր,
Աւետարան մը գրած, ծաղկած և կազմած

է սի յանապահիկ դղեակնու անունը ընդուած
է: Ստացող՝ Առաքել. - Զեռ. Ա. Յիւ
3235:

ԹՈՒՄԱՅ ՄԻՆԱՍՆԵՆՑ

(1390? - + 1455)

Թումայ արեղայ յայտնի գրիչ, ծաղ-
կող և կազմող էր միանգամայն: Ծնած է
ժ՞Դ. Դարի վերջերը: Որդին էր Սիմէնսի և
Սրդունի: Աշակերտած է իր քեռիին՝ Թումա
միայնակեցի: Հ. Յակոբեան կը դրէ. ԱՄԵզ
յաջողուցց պարզել թէ Թումա Մինասնեցը
իր քեռու մօտ՝ միայն գրչութիւն է սովո-
րել. թէ նաեւ նկարչութիւն (Վասպորա-
կանի Մանրանկարչութիւնը, Ա., էջ 104):

Թուման ապրած և գործած է Աղբա-
մարի մէջ: Իր գրչական և մանրանկարչա-
կան գործունէնը թիւնը տեսւած է աւելի քան
երեսուն տարի (1420 - 1452): Այդ գործուն-
էկութեան արդիւնքն կրնանք յիշել հե-
տեւեալները:

1. - Աւետարան, 1420: Գրիչ և ծաղ-
կող՝ Թումա Մինասնեց: Ստացող՝ Վարդան
արեղայ. - Զեռ. Երեւանի, թիւ 5514:

2. - Աւետարան, 1425: Գրիչ՝ Թումա
Մինասնեց: Մաղկող՝ իր հօրեղօրորդին
Մկրտիչ կրօնաւոր: Ստացող՝ Խաթուն. -
Զեռ. Երեւանի, թիւ 5542: Յիշտ. ԺԵ.
Դարի, Ա. Մասն, թիւ 345:

3. - Աւետարան, 1428: Գրիչ և ծաղ-
կող՝ Թումա Մինասնեց: Սացող՝ Արքա-
նամ կրօնաւոր. - Զեռ. Երեւանի, թիւ
6324: Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թ. 400:

4. - Աւետարան, 1441: Գրիչ՝ Դանիէլ:
Նկարիչ՝ Թումա Մինասնեց: Ստացող՝ Մկրտ-
իչ տանուաէր. - Զեռ. Երեւանի, թ. 5515:

5. - Աւետարան, 1444: Գրիչ՝ Հայրա-
պետ արեղայ՝ ծաղկողի քեռորդին: Մաղ-
կող և կազմող՝ Թումա Մինասնեց: Ստա-
ցող՝ Թումայ Գաւաշցի, վաճառական. -
Զեռ. Երեւանի, թիւ 4629: Յիշտ. ԺԵ.
Դարի, Ա. Մասն, թիւ 637:

6. - Մաշտոց, 1445: Գրիչ՝ Թումա
Մինասնեց: Ստացող՝ Յովաննէս կրօնաւոր
Բրծոնց. - Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն,
էջ 579:

7. - Գանձարան, 1445: Գրիչ, ծաղ-
կող և ստացող՝ Թումա Մինասնեց. -

Զեռ. Երեւանի, թիւ 5521: Յիշտ. ԺԵ. Դարի, Ա., թիւ 654:

8. — Աւետարան, 1447: Թումա Մինասինց գծազրած է «Ճերացեալ անձամբ եւ տկարացեալ մարմնով». Ստացող՝ Մովսէս Գևո. Ուրանցի. — Զեռ. Երեւանի, թ. 4436: Յիշտ. ԺԵ. Դարի, Ա., էջ 603:

9. — Նարեկ, 1452: Գրիչ՝ Թումա Մինասինց. — Յիշտ. ԺԵ. Դարի, թ. Մասն, էջ 23:

Հ. Յակոբեան կր կարծէ թէ «Թումա Մինասինցի համար նախատիպ են ձառայել Գլածորի մանրանկարչութեան դպրոցի մեծանուն նկարիչ Աւագի ատեղդագործութիւնները» (նոյն, էջ 107):

Իր տեսութեամբ «Ինչպէս պատկերագրութեան, այնպէս էլ ոնք տեսակէտից թուման հիմնականում չի լուրից Ալթամարի գարպետների ընդունած ծեւերից» (նոյն, անդ):

ՔՐԻՍՏՈՎԱՑՈՒԹԻՒՆ ԵԳԻՍԿՈՎՈՍ

(1390 ? – 1460 ?)

Քրիստոսատուր Եպիսկոպոս ծնած է ԺԴ. Դարու վերջին տասնամյակին ճաւանարար: Որդին էր Յովհաննէսի: Կը յիշուի իրրեւ արելայ 1417ին, իսկ 1449ին որպէս Եպիսկոպոս եւ առաջնորդ՝ Կաֆայի մօտ նոր շինուած Երաշխաւոր Ս. Աստուածածին մննաստանին: Ան գրյութեամբ եւ մանրանկարչութեամբ պարապած է տասնեւհինգ տարի (1417–1432), առաւելապէս Կաֆայի մօտ Ս. Անտոնի Վանքին մէջ: Մասնօթ են իր գործերէն հետեւալները:

(8)

1. — Նարեկ, 1417, Թիմճակի Վանք (Ղրիմ): Գրիչ՝ Քրիստոսատուր Կրօնաւոր: Ստացող՝ Մաղաքիա Կուսակրօն բահանայ. — Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 222:

2. — Աւետարան, 1420, Ս. Անտոն (Կաֆա): Գրիչ, ծաղկող եւ կազմող՝ Քրիստոսատուր: Ստացող՝ պարոն Աստուածատուր. — Զեռ. Երեւանի, թիւ 7686: Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 272.

3. — Եարակնոց, 1423, Ս. Աննա (Կաֆա): Գրիչ, ծաղկող եւ կազմող՝ Քրիստոսատուր արեղայ: Ստացող՝ Աւետիք Կուսակրօն արեղայ. — Զեռ. Փարիզի Սզգ. Մատնեալարանի, թիւ 81: Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 416:

5. — Եարակնոց, 1429, Ս. Անտոնի Վանք: Գրիչ, ծաղկող եւ կազմող՝ Քրիստոսատուր: Ստացող՝ Մարտիրոս Կուսակրօն բահանայ. — Զեռ. Փարիզի Սզգ. Մատնեալարանի, թիւ 69: Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 425:

6. — Ճաշոց, 1431, Ս. Անտոն: Գրիչ, ծաղկող եւ կազմող՝ Քրիստոսատուր, որդի Յովաննէսի. — Զեռ. Երեւանի, թիւ 7434: Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 442:

7. — Բանք Զափաւ՝ Ն. Շնորհաւոյ, 1432, Ս. Անտոն: Գրիչ՝ Քրիստոսատուր: Ստացող՝ պարոն Շամշատին, որ վայելումն որդւոյն իւրոյ պարոն Խաչատուրի. — Զեռ. Վիեննայի, թիւ 543: Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 463:

Հատ Հ. Յակովբոս Տաշեանի՝ բազմագոյն, գեղեցիկ եւ յաջոր են ձեռագրին լուսանցագարդերն ու նկարները:

Ն. ԱՐԲ. ՄՈՎԱԿԻՆ



ՑՈՒՑԱԿԱՐԱԿԱՆ

ՍՐԻԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ «ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ»Ի ՄԷՀ

Եղնիկ Վարդապետի ռԵղծ Աղանդոց տիսղոսուած փոքրիկ մատեսնը մին է և չայց հին մատենագրութեան մեծարժէք երկերէն, և այդ պատճառաւ արժանացած է բացառիկ ուշագրութեան. Մենք ևս, փափաքելով մեր լուժան ընծայել եայ բանախրութեան հիւրընկալ գանձանակին, ույս յօդուածով կը ներկայացնենք մեր մատեսնին լուսանցքներսւն վրայ նշանակուած օրբագրութիւնները, որոնց մէկ մասը սրիշներէ տոնուած է, իսկ միւս մասը մեր կողմէ դիտուած:

Մեր ձեռքի օրինակն է Վենետիկի 1926ի հրատարակութիւնը:

1. — էջ 16. — զնոպւց մարդկանց — մարդկուն:

2. — էջ 20. — Բայց միայն այսց կոսաց — յայսց:

3. — էջ 21. — ընդ բնաւս ոլանան — բնաւս:

4. — էջ 25. — յԱստուծոյ շնորսն — յԱստուծոյ շնորհոն:

5. — էջ 27. — յանզարդս և յանարդս — յանարդս:

6. — էջ 28. — հիւզն ի յԱստուծած էր — հիւզն յԱստուծած էր:

7. — էջ 29. — զբնութիւնս առնել, ոչ միայն արդս և զարդս — զբնութիւնս առնել, և ո՛չ արդս և զարդս:

8. — էջ 30. — այլ կամ քաղաք կամ տաճարք — այլ կամ քաղաքք կամ տաճարք:

9. — էջ նոյն. — այլ ի դիպացն որք դիպինն ... ի հիւսնութիւնէ հիւսն — այլ ի դիպացն որ դիպինն ... ի հիւսնութիւնէ հիւսնն,

10. — էջ 30-31. — Զի մարդ և յառաջազոյն քան զարուասն է — Զի մարդն յառաջազոյն քան զարուեսան է:

11. — էջ 31. — և ոչ արդասիս — ևս զարդասիս:

12. — էջ նոյն. — ուստի ջանայ մրրա, խառն զյատակն պղտորել — մրրախառն,

13. — էջ 35. — արար բորի արարս ուածս — արարսօս:

14. — էջ 36. — ի յօդուածոց և ի պէսպէս բնութիւնց — յօդուածոյ:

15. — էջ 37. — հթէ հիւզեայն լեալ իցէ — ի հիւզեայն:

16. — էջ 38. — և ցրոյ ջերւ — ջերմ:

17. — էջ 42. — օտար մարմնոց ցանկանայցէ — մարմնոյ:

18. — էջ 51. — ճշդիւք քննիցեն — ճշդիւք:

19. — էջ նոյն. — Քանզի ոչ հթէ յորժամ ... մի թէ պատճառ չարեաց զտէրն պարո իցէ իմանալ ... և շնորհաց միւսոյն — Քանզի ոչ հթէ յորժամ ... պատճառ չարեաց զտէրն պարո իցէ իմանալ ... և շնորհաց միւսումն:

20. — էջ 53. — այլ կարծեօք ի թերթաւս մատուցեալ, հթէ լիցի և թէ չիւնիցի — այլ կարծեօք ի թէ թէս մատուցեալ, հթէ լիցի, հթէ չլինիցի՞:

21. — էջ 60. — իսկ արդ հթէ ոչ էր անարար, ասեն, ըստ ձեզ՝ սատանայ — իսկ արդ հթէ ոչ անարար էր, ասեն, սատանայ:

22. — էջ 64. — յօրժամ մրցել ընդ բանօրիկուն մարանչիցի — մատչիցի:

23. — էջ 77. — Եւ այլ ոք զարջոյ թոժիւն սնուցեալ կաքաւիչս ուսուցանսէ — և այլոյ զորչոյ թոժիւն սնուցեալ, կաքաւիչս ուսուցանչ:

24. — էջ նոյն. — Եւ այլ ոք զկապիկս — Եւ այլոց զկապիկս:

25. — էջ նոյն. — Եւ այլոյ զքարբո իդակերպս կալեալ — Եւ այլոց զքարբո իժակերպս կալեալ:

26. — էջ 90. — օտար քաղաքաց — աւարք քաղաքաց:

27. — էջ 92. — զի որպէս այլովք հաւատովք — այլոց:

28. — էջ 98. — զի ոյր իւր ինչ ոք ... և որ ոչ է իւր — զի ոյր իւր ինչ ոք ... և որո չէ իւր,

29. — էջ 102. — սառընեայք — սառընեայք;
30. — էջ 105. — ի միջոյ քրորէից ցուցանէ — ցուցանէրու
31. — էջ 109. — եթէ առ երես արարած իցէ — եթէ երէս արածիցէ:
32. — էջ 109-110. — զոր արալէզն կոչեն. — Ըստ երեսոյթին լուսանցքի ծառօթութիւն մըն է, զոր արարէր ձեռք մը ժաղուցեր է բնագրին մէջ.
33. — էջ 118. — Եւս եթէ բառնայցի ի վեր այնպիսի վիշտպն ոչ եթէ — Եւս եթէ բառնայցի, ոչ եթէ:
34. — էջ 120. — հասակաց և փայտից — հասակաց:
35. — էջ 121. — անմանչից — անմանչոց:
36. — էջ 126. — թէ ոք ի մէնջ — թէ որ ոք ի մէնջ:
- 37*. — էջ 133. — չէ պատճառ — չէ պատճառ:
38. — էջ 140. — առ ի դար հայելոյ և դար:
39. — էջ 142. — և ի առլ զրարժունոն և զրարժունոն:
40. — էջ 143. — որ ի վերն քան և որ ի վեր քան:
41. — էջ 145. — նայնպէս և ի փառարութենէ անտի բախտաւոր — ի բախտաւորութենէ:
42. — էջ 147. — այլ իջեալ միմեանց և իջեալ:
43. — էջ 149. — ծակեաց զորսրայնն և զրովայնն:
44. — էջ 155. — գայլացին — գայլացին:
45. — էջ 156. — միռանէր Որմիզդ — միռանէր որդի Որմզդի:
46. — էջ 157. — այնչափ այնչափ — այնչափ անչափ:
47. — էջ նոյն. — միանդամ ամուսնաւորաց և մահկոնացուաց ազդ է — միանդամայն:
48. — էջ 160. — որ յերկրէ են՝ բառանիցին — որ յերկրէն են՝ բառանիցին:
49. — էջ նոյն. — Որմզդի բարիք արարածոցն սատակել — արարածոցն արարչի սատակել:
50. — էջ 164. — Դիօ. — էջ 125, խորագիր, «Դիրք երկրորդ, եղծ Քէւին Պարսից», որ կը շարունակուի մինչև էջ 216; Ըստ երեսոյթին ճիշդ չէ հրատարակչական այս բաժանումը; Վասնզի պարուկական երկրաժամառութեան տիրական անունները՝ Զրուան, Որմիզդ և Արհմ, կը տիսնուին միայն էջ 125-160, և 164րդ էջին վրայ կը կարգացուի, ուսիկ այլք այլազդ կործեցին զատանայէ»;
51. — էջ 170. — եղանին — եղեն,
52. — էջ նոյն. — այնպիսի ինչ երեկակ — այնպիսի ինչ ուերակ:
53. — էջ 171. — և մինչ գեռ եղն է — եղնն է,
54. — էջ 172. — երկրական անուանու — երկրական անուանու:
55. — էջ 180. — յաղակատանս հասեալ — հատեալ,
56. — էջ նոյն. — զինչոն հայրենիս և զարարոն հայրենիս;
57. — էջ 186. — նոցա չէր աղուացեալ — մեղուցեալ?
58. — էջ 193. — հարդերձո ազնիւս և հանդերձու:
59. — էջ նոյն. — և թուլութենէ — և ի թուլութենէ,
60. — էջ 195. — եւ մի իմն ի հակառակորդէն — եւ միւսն ի հակառակորդէն:
61. — էջ 200. — որ ոչ դաւանէ — որ ոչ դաւանէր:
62. — էջ 203. — լուսատու լինել որք ի ներքոյ երկնից — լուսատու լինել ի ներքոյ երկնից,
63. — էջ 208. — քանզի ոչ կարէ ակնրաց ի ցամաք գործել — քանզի ոչ կարէ ակն բայց? ի ցամաք գործել,
64. — էջ 215. — և է մարմին և վերոյ — և է մարմին և ի վերոյ:
65. — էջ 219. — եւ լուսին, ասէ ի ներքոյ է — ասեն,
66. — էջ 221. — և բնաւ իսկ զաշւիսրէ — և զրնաւ իսկ զաշխարհ:
67. — էջ 230. — և ի սուզական բնութենէ — սուզական:
68. — էջ 232. — կէոքն յաւրագնացք և յամրադնացք:
69. — էջ 235. — շուրջ զանօթովն ծանրանայ — ծրանայ — Հնմա. էջ 204.

ՀՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԵԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐԵԱՆՆԵՐԻՆ

Հրատարակող՝ ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԻՆ

8. Հ. ՆԵՐՍԻՍ ԱԿԻՆԵԱՆԻՆ

25.

[26 Նոյ. 1930, Երևան]

Գերապատիւ Հայր,

Ստացայ Զեր նամակը 14 հոկտ. և նդիմա համանալի փորձը՝ — նատ լու է ապօւած. ութը թերթի մէջ ընդամէնը միմիայն 57 սիրալ կայ. շատ ոչինչ բան է. մանաւանդ որ միմիայն մէկ տող է փախցրած. ի՞նչ պիտի ընէինք, եթէ ամրողջ փախցնէր և ըսկը թէ տպեցի:

Վերջին երեսին վրայ որ գեռ փորձ է, կայ երկու սիրալ. տակէն հաշված առաջին տողը աւրենուքիւնն պիտի ըլլայ աւրենուքիւնն. տակէն 7րդ տող 8ովիաննենք — ուղղել ըստ ձեռագրին՝ Յովաննեն:

70. — Էջ 237. — Եւ քանի անթիւ բիւրուց կախարդաց — անթիւ բիւրուց բիւրուց կախարդաց:

71. — Էջ 246. — զէւսն յիւր յինքն ունիցի — զէւսն իւր:

72. — Էջ նոյն. — որ անբաժին և անքանակ — անքակ. — Հմմա. Էջ 255.

73. — Էջ 251. — որք յանդիմանէին — որք յանդիմանէին:

74. — Էջ 260. — Այլ մի ոք — Արդ մի ոք:

75. — Էջ նոյն. — Զայնպիսիս — զայսպիսիս:

76. — Դիթ. — Էջ 262 կան հետեւալ տոդիրը. և Եւ մանաւանդ որ քան զամենինսին իմաստնագոյն համարին զՊյուտոն . . . Եւ արդ ընդ նմա իսկ մարտիցուք գոռութիւն բանիք . . . Զի յորժամ ըզնորա մեծարոյ կարծիսն գձձեցուք, և հանցուք զնա յաչաց իւրոցն խարեցելոց, ապս ցուցցուք թէ ո՞վ Աստուած է, և զինչ նորա արարածքաւ:

Պղատոնի մեծարոյ կարծիքները գըճձեւ այս յայտարարութեան համապատասխան սպասելի էր. ընդամէակ բաժին մը, որ չի տեսնուէր Եղնիկի մեղի հասած այս երկին մէջ:

Եղնիկ նման յայտարարութիւն մը կատարած էր նախապէս և գրած էր. Եւ ընդ Պարսից քէշին գտողս, ապաւինեալ ի շնորհն Աստուածոյ, մատիցուք ի պայքար» (Էջ 123). Այս յայտարարութեան անմիջապէս կը հետեւի Պարսից քէշին եղծումը:

Հետեւարոր բնական է խորհիլ թէ ան Պղատոնի սիրալ կարծիքներուն եղծումն ալ գրի տռած էր, որ գժբախտարար կեր գացած է ամենակուլ ժամանակին:

77. — Էջ 267. — ապա թէ ունիցիս զոք այլ աստուածու — առ աստուածու:

78. — Էջ նոյն. — այլ խորհինալ ի բաց մերժէր — խորշեալ:

79. — Էջ 273. — Պատասխանի. արգարե որպէս — Արգարե որպէս:

80. — Էջ 286. — և յայլոց ընկերացն — և այլոց:

81. — Էջ 288. — Եւ եթէ բժիշկ ... մատուցանել, զի որ սկզբան — Եւ եթէ բժիշկք ... մատուցանեն, որ սկզբան:

82. — Էջ 303. — այլ եղիցի ձեր այսոն այս, և ոչն ոչ. և թէ որ ինչ աւելի է — այլ եղիցի ձեր այսոն այս, և ոչն ոչ. և որ ինչ աւելի է:

Ներփակեալ կուղարկեմ վրիպակներու ցանկը, ռատար բառերը, յատուկ անունները, ծանօթութիւնն մը (դնելու տմենովերջը), կերեայ թէ առոնց փորձերն ալ կը ստանամ. բայց կանգրեմ որ գոնէ քիչ մը ուշադրութիւն րնէք. Վիեննայի Միհթարեանց ապարանին համար շատ ստորացուցիչ է այսքան սխալաշատ ապագրութիւններ լոյս ընծայելը:

Արևատա ամի՞չ թ հատորին 1-1000 էջերը ձեռք բերելու համար հետեւալ ձեռք կան.

1) Գետերութիւն կազմատան մէջ թ հատորի ամբողջական օրինակ մը կայ (միայն թ հատոր), շքեղ կազմած, կաշեկազմ, որ արժէ 25 ու կուզէք, առնեմ դրկեմ Զեզ՝ Ձեր հաշուրին:

2) Մարգվարթիւն թ հատորը եթէ ձեռք բերէք, պահեցէք Ձեր քով, նոյնպէս Ձեր հաշուրին:

3) Ես այսանց իմ աւելորդ օրինակներու պրատելով գտայ 1-1000 էջերը, միմիայն կապակսի 16 էջ. եթէ գտնեմ մեր արթիզինն մէջ նու այս 16 էջը, կուզէք զրկեմ (ներսութիւն՝ խաւրեմ) Ձեզ, բայց ստոր համար քիչ մը ժամանակ սպասել պէտք է.

4) Եթէ կուզէք, դիմում ընենք փոստի վարչութեան. ես Ձեզ դրկած էի քոնի մը կապաց. եթէ պահուծ էք առոնց երեսները, նայեցէք և գրեցէք ինձ փոստային համարները, գրուած կը լուս կարմրատա ՅՇ. քով ալ թուանշան մը: Ձեր համարները բոլորը գրեցէք դրկեցէք (խաւրեցէք), ես ստացականներոււ հետ կիամեմատեմ, որը պահուս է, կապահոնջիմ. կամ կգտնեն կվերողաբաննեն կամ 25 ու կուտան, որով Գետերութիւն օրինակը կդնենք:

Դ հատորի պակասները կդրկեմ ի մօռոյ:

Հատորներուն ճակատ գնել աւելորդ կր համարեմ. բոլորին ալ առաջին հատորի ճակատը բառական է. կուզէք. քանի մը օրինակ խաւրեմ:

Բառագրքիս վրայ Ձեր քննականը չիմ կարդացած. չիմ ստացած որ կարդամ. ինչքան ալ գէշ գրուած ըլլոյս, չպիսի նեղանամ. Երբ Meillet մը գրու է գրուատիք մը, որ ոչ մի գրքի համար արուած է, ալ ինչո՞ւ պիսի նեղանամ ոչ ժամանակէտի մը խճանքէն:

Մարգվարտի պատասխանին կոպասնէք:

Ստացայ շնորհակալութեամբ Նիրաղը¹⁰. կարդացի, կարեւրն առի և յետոյ ուսի գրադարան (համայստունի), Ձեր կոզմէն նուէք անսւնով:

Karstի Խոր աշխատաւթիւնն ալ ստացայ (բանոսիրութեան պատմութիւնը)¹¹. շատ անպիտան գործ. կարդացի և նուիրեցի մեր գրադարանին. նման գործեր եթէ հրատարակուին, կիսնգրեմ որ սպարկէք. Կինը միշտ վրաս հաշուելով:

Հանդեսէն ստացայ 1928-9, իսկ 1930 թուէն միայն յնպ. - փետրվ.։ Գրազաւատին խօսեցայ, ըսին որ ոչ միայն իմ անունով որեէ բան ստացած չեն, այժ առնասարակ որեէ Հանդէս ստացած չեն և Ձեզի նամակ են գրեր, ատոր ալ պատասխանը ստացած չեն: Հանդէսի յաջորդ թիւերը կիսնգրէի որ առաջման¹² պէս ի մի հաւաքելով, սպարկէիք կաւողազկում¹³ Արտա Եղիազարեանին¹⁴. անիկա կլանձնէ ուր որ հարկ է:

Կապասեմ փորձերուն և պատասխանի:

26 նոյ.

Ձերդ Հ. ԱծԱթեան

[ՀԱՅԱ լուսդողիումատիւն կլոր կիրք հայերէն և ուսւերէն]

[Յ. Գ.] Քանի մը անգամ պատահեցայ Աղբալեանը¹⁵ լեզուարանական յօդուածներուն հանգստի մէջ. առէկ աւելի պառշ բան կարելի՞ն է գրել. ամօթ է Ձեզի ալ, Ձեր հանգստին ալ, որ այդքան ոգիստական բաներ գրուին գրառութեան անունով գիտական Հանդէսի մը մէջ. — Մանանդեանը¹⁶ շատ կարել Ձեզ և կիսնգրէ որ իրեն ուսի հաւաքարկէ իր նորատիպ Ենիրակացւոյ շափ և կիսոք վերնագրով ուսումնասիր բութենէն քանի մը օրինակ որ համարժէք կը լուս կամ քիչ մը աւելի:

1 Տե՛ս Հայ. 24, ծան. 4:

2 Ի՞նչ՝ ադրբաւմ՝ այսպէս, քոյց ուշ նույին էր:

3 Ի՞նչ է Հայերէն արմատական բառարտնորդ:

4 Պետական հրատարակչութիւնն նշանակող յապատճեմ:

5 Ե. Մարկուար (J. Marquart, 1864-1930), գերմանացի արհեևադէտ և հայագէտ, բանասէր, լեզուարան, աշխարհագէտ: Մարգքվարթի Բ. Կատուցը, այսինքն՝ Հայ. արմ. բառ-ուի Բ. Կատուցը, որ նրան էր վերապահուած:

6 Արիի (Առաւ), Հայ. տիրանած:

7 Ադ առաւ գլխագիրը, որ նման է Հայ. Յին, առաւ զախանոյ ոպատուիրուած, յանձն արբեալ բառ 1ին դիրն է, որին յաջորդում է պատուիրուած նամակի փոստային թիւր:

8 Հ. Ակինեան, գրախօս: Էջ. Անառեան, Հայերէն արմատական բառարան, Ան, 1930, էջ 482 և յաշ. Գրախօսութիւնը ամբողջ բառարանի մասին չէ: Քանի որ այն ժամանակ դեռ լրիւ լոյս չէր տեսնէ:

9 Անոնան Մելլ (Antoine Meillet)ի չորս գրախօսութիւնները Հայ. Թարգմանութեամբ տե՛ս նրան մեր կապամած և Բարգմանած Հայագիրական ուսումնաբարթիւնները հասարաւ (Երես առաջ, 1978), էջ 690-694: Ան այստեղ նկատի անին յատկապէս հետեւել տղեցրը: Ան մի էղապէ համար չկայ այսքան ճռի, այսքան հասարեալ ուսուվարանական բառարանն Ապարա էմ, որ անեցել եմ պր. Անառեաննին երկար տարիներ իմ աշակերանների թուում: Դա մէկն է նրանցից, որնք պատի են բերում այն դպրոցին, որից անցել են (Ա. առ., էջ (83)):

10 Հ. Ա. Վարդանեան, Մատենացորդի նրապիտի Գիտութիւն և բնագրեր, Վիեննա, 1930:

11 J. Karst, Geschichte der armenischen Philologie, Heidelberg.

12 Խնչանդրում՝ այսպէս, այն ժամանակ գործող ուղղագրութեան աղդեցութեամբ:

13 Վահանական մազովքական համբաւը, հիմնարկը՝ էկոմիուարիատու, այժմ լըստերութեան մինիստրութիւնն:

14 Արշակոն Եղիպարհան (1899-1974), լւսաւորութեան ժողովրդական հոմինար է եղել 1929-1931 և 1934-1936 թթ.:

15 Տե՛ս ծան. 13:

16 Նիկոլ Աղբատինի մասին տե՛ս Համ. 8, ծան. 37:

17 Սակար Մատնելտն (1873-1952), սովորել է Վիեննայում, Երեանի համալսարանի 1ին մեկտերը, բեղուն բանասէր և պատմագէտ:

18 J. Marquart, Südarmenien und Tigrisquellen nach griechischen und arabischen Geographen Վիեննա, 1930, 648 էջ:

26.

[Երեան, 9 մայիս 1931,
բառ ՀԱ 1953, էջ 454]

Սիրեւի բարեկամ,

Հ. Ակինեան,

Զեր նամակը (14 մորաի) սոսացայ: Հետամուտ էի նախ ձեռք բերելու Զեր ժամենախօսականը¹: Վերջապէս այսօր կարգացի և նամակս նոյն թարմ տպաւորութեան տակ է որ կդրեմ: - Գրած էիք թէ ցաւանք եմ արդիօք Զեր նկատութեանց համար. Ի՞նչպէս կարեւի էր այդ տեսակ հարց առաջ: այնպէս սրտագին և նոգերուզն արտայատութեանց համար ի՞նչպէս կրնայի ցաւիլ: Ո՞ւ թէ ցաւի, այլ ամօթի զգացմունքով համակուեցայ և աչքերս լցուցեցան, երբ կարդացի Զեր սովորականնէն շատ աւելի բարձր գովասանքները, որոնց մէկ մասը կվերագրիմ Զեր անձնական ծանօթութեան, որգինեան ուրիշ է անձնապէս ծանօթանալ մէկուն աշխատանքին, ուրիշ է հեռութիւն հեռու: Դուք երկունքն ալ եղաք և տեսաք: Գալով այս խումբ մը գիտազութեանց, որ ըրած էք, փոխանակ ինձիք ցաւեցնելու, առիթ պիտի տան ինձիք աւելի խորամուխ ըլլալու քննութեանց մէջ և հասնելու աւելի կատարեալին: Զկայ դործ մը որ ինչ իր մէջ կատարեալ ըլլայ: Եւ ես ամէնքէն աւելի լաւ զիսեմ իմ աշխատութեան պակաները: Բայց կատարելագոյնին հասնելու համար միայն մի ժիջոց կար: Ըլլալ Վիեննայի Միխարեանց Մատնեադարանին առընթեր: Եւ այս էր իմ ծրագիրս ու նպատակս 1900 թուէն ի վեր: Միայն կուզէի ինչքան հայկական կարեսը կեցրոն կայ, պատիւ, տեսնել և յետոյ անցնիլ Վիեննա,

լրացնելու հօմար մնացած պակասը, Բայց սրբան որ առաջին մասը յաջողութեամբ լրցուցի, երկրորդ մասը անկարելի եղուս Զգրցայ վիհննա գալ: Եւ աւելի երկար սպասել աշխատութեանս ազագրութեան՝ անմիտ էք: Բարեկախտորոր գիրքը ապակարիպ է և օր մը, երբ ամբողջ օրինակները կապակին (միայն 150 օր. մնաց ձախու), անչուշտ աւելի հմաւա մէկը պիտի գտնուի, որ նորէն մշակէ աշխատութիւնը և թերեւ իմ ժամանակէս յետոյ սպազրութեամբ լոյս ընծայէ: Բոլոր եղած քննութառները (երանի թէ անոնք աւելի և աւելի շատ ըլլոյին) պիտի նպաստեն այդ կատարելութեան հուսնելու հոմար: Այս պատճառով Զեր այդ քննութառութեանց համար ալ չնորդակալ եմ, և ամենէն առողջ ե՞ս շնորհակալ եմ: Կոն կէտեր Զեր բացարութեանց մէջ, որ ես անշուշտ յաւելուածիս մէջ կմացնեմ, բայց կոն կէտեր՝ որ ճիշտ չեն, որոնց մասին նոյնպէս կիսուիմ: Գիրքս վերջացնելու հոմար մնաց մի առարկ: Հիմայ շատ աւելի արագ տեմպով կտպաւի, և շատ աւելի ժագուր: Տպագրական թերութիւնները (բերապիգ տառեր) միայն Առաջին հատորներուն մէջ կը գտնուին, հիմայ այլևս վերցած են:

Եղիշէի մասին Զեր առուած բացարութիւնը, ինչպէս ինքններդ ալ ըսած էիք, անհաւատալի երեցաւ ինձ և ամէն անսանց, որոնք կորդացին Զեր նամակը: Ենթադրենք թէ Վարդան թ շփոթուած ըլլուն իրար հետ: Բայց Խորոզվը ինչպէս Յազկիրս դարձաւ, Յաւարինիսնոսոց բնչպէս Թէոդոս դարձաւ ելն: Ելն: Այս բոլորը փաստերով հաստատել կործեմ թէ շատ զժուար պիտի ըլլոյա Զեղին: Հոս ալ առածին հետ պիտի ըսնենք: Առա որկեր զդազիւ գիրկո, թէ ժողոզել կարացին, մեծ զարդանց իցնեն:

Կապոսիմ դեռ Եղիշյին ազագրութեան: Ասիկա փորձ մը պիտի ըլլոյա Զեր ազարանին վրայ կորսնցաւցած հուսաւար վերտանգնելուս: Եթէ յաջողութեամբ գուրս դայ, ուրիշ գործ մ'ալ անպատճառ և անմիջապէս պիտի յաջորդէ: Կապոսիմ: Միայն զարմանալի թաւեցու ինձ Զեր այն խօսքը թէ ռասկաւին չեմ աեսած վրիպակները, դասելու անոնց սրակը: Ինչ սրակի մատին է խօսքը: Երբ կին բնագիր մ'է, որ կտպաւի, մանաւանդ երբ ձեռագրական բազմութիւն սխալներ է՝ որ կործանագրուին, ոլ ինչ սրակ: Կատարեալ նշառութեամբ պէտք է որ պատին անոնք տանց սրեւ վրիպակի:

Արմատական բառաւոնի 1-1000 էջերը վերջապէս պիտի հագամ: Արդէն դասած եմ, կմայ միայն 16 էջ պակաս: Բայց երբ Դուռը կդրէք թէ կնախընտրէք երրորդ էնը, ես չգիտեմ թէ այդ մ'որ ձեն է: Արովհնեաւ ես նամակիս պատճէնը պահած չեմ և առաջին, երկրորդ և երրորդ առաջարկներս շարքավ չգիտեմ: Աւելի ճիշո՞գիցք:

Մարքվարտի հետ բանակցութեան արդիւնքին կապածները¹⁰ ես և Օհանջանեանը¹¹:

Գրապալատաին յայտնեցի ինչ որ ըսած էիք: Հանդէսէն ո՞չ մի օրինակ սատցուած է Կապասեմ իմ օրինակներուս ապահովեալ առաքման Զեր առաջարկած ձեռվէ:

Կիսնդրեմ որ սրէէ ձեռվ չարդարացնէք ն: Աղրտեանի հրատարկաւթեանց անմասւթիւնը¹², ինչպէս ժամանակին Բարբուպանիինց յօդաւածները տպագրելուն մէջ յանցաւուր էք եղուծ (և այդ Դուռը այսուեղինց խօսավանեցաք) հիմայ ալ յանցաւուր էք Աղրտեանի ձարբաւութեան կարաւարէկները մէջ: Հյ. բեր <պրո. biver> բանութիւնը¹³ թողկելով՝ ելլեւ էյ: անհամար բառէն ածանցել, յիմարութիւն մ'է, որ ո՞չ մէկ կերպազ կարող է արգարանալ: Նման խոչոր յիմարութիւն մ'ալ սպիտակ բնիկ հնայ լինելու մասին իր գրութիւնն է¹⁴: Երեք նշան միասին ունի սպիտակ բնիկ ընթացքը փոխառեալ լինելու պահուածերէսէից¹⁵: Այս, Յ (ըսիկ լինելու պարագային ապկ բառը՝ փոխառեալ լինելու պահուածերէսէից): Կրմայ մարդ է նարկէ Զեր ըսածին պէս զանազան կարծիքներ ունենալ (ինչ. Մառ, Karst, նոյն ինարկէ Զեր ըսածին պէս զանազան կարծիքներ ունենալ (ինչ. Մառ, Karst, նոյն ինկ Բառուպապանի), բայց Աղրտեանինը կործիք չէ, ոյլ գիտութեան բացարձակ ողիսութիւն: Karst և Մառ, կամ Բառուպապանի, չպիտի ըսիկն թէ սպիտակ ընիկ է,

որպահեսեւ անոնք զիտեն բնիկի և փոխառատլի մոսին տրուած օրէնքները: Աղբալ, եսնը չդիտէ և այս չդիտնալով հանգերձ գրելն է դատապարտելի: Աւելի դատապարտելի էք Դուք, որ այդ կարդի բաներուն լոյն տեղ կուտաք Հանգէսի սուզ է ջիրուն մէջ:

Էշքսեի նոր հրատարակութեան մասին Meilletն ինձ գրած էր¹⁰: Ամէն կերպ յորդորեցէք որ ըսէ այդ բանը: Վիինսոյի Մսիթարեանց մեծագոյն արժանիքներէն մէկը պիտի ըլլայ հայերէնի միակ համեմատական քերտկանութիւնը հրատարակած ըլլալը:

Karstի Origines քառացայ (10 տոլոր): Գրոշմանիշ փակցուած էր 2.68, ասիկա ալ տոլորի վերածեցէք և ինչի ըսէք, որպէսզի Գիտական ինստիտուտէն պահանջմա: Գիրքը անոնց ծախոցի:

Հիմոյ անիմի երկու խնդիր Զեղիր: —

1) Կինդրեմ որ մէկ օրինակ գնէք և ուղարկէք ինձ ապահովեալ ծրարով՝ La Revue de stomatologie, 1931 թիւ, յնվ.-մայ. (յաջորդներն ալ ապագային հաստանեալք). — հասցեն՝ Editeurs: Masson et Cie, Bould. St. Germain, 120, Paris VI.

2) Աւելի կարեռ և մորդասիրական մի ինդիր: Հոս կայ հին ուսուցիչ մը՝ լեռն Ստուանամեան, պիտական թոշակի արժանացած: Երկու չափահատ օրդիները տիքէն մեռան, աղջիկ մը ունի, որ նոր աւտրաեց համալստրանը: ամուսնուկան զժարանութեամբ մը քանի մը շարտթ առաջ մտաւոր խանգարում ունեցաւ: հայրը յուսանատ դրութեան մէջ է: բժիշկը ըստած է թէ կարելի է բժշկել, եթէ սրսկով այս ինչ գեղը, որ միայն Գերմանիա կայ: Դիմեց ինձ և խնդրեց որ բերել առած ես նախ գիմնացի Զեկոյի բժշկին և խորհուրդ հարցուցի: Բժիշկը բացաւ կանոնագիրքը և կարդաց հետեւուր: — Այրեք ֆիրմա կոմ գործարան իրաւունք չունի սրեւ գեղ ստանալու արտասահմանէն վաճառելու կոմ այլ նպատակով: Բայց հիւանդ մը կամ հիւանդի տէրը կարող է արտասահման բնակող որեւէ անհնատ սրեւ գեղ: գեղը կուզայ մաքսատան, հիւանդը իր գեղատառով կներկայանայ մաքսատուն և ազստօրէն կսատայ ուղարկուած գեղը: — Այս օրէնքի հիման վրայ, ես հիմայ Զեկմէ թախանձագին կինդրեմ, որ հոդ վիեննա զնելով և կոմ Գերմանիային Զե՞ն ուղարկել առաջ ստանաք հետեւուր գեղը: — Freiburg (Breisgau) Physiologisch-chemicals Laborat. Hugo Rosenberg. Pyrit'er stärke I, II, III, IV (ամէն մէկէն երկու տուփ) և V, VI, VII (ամէն մէկէն մէկ մէկ տուփ):

Այս գեղերը Դուք սնձամբ հոդ ստանուէն յետոյ, խնդրեմ ապահովեալ ձեռով ուղարկեցէք հետեւուր հասցեն՝ Eriwan, Rue Amirian 23, Lévon Khasanamian. Առաքումը և գինը (տոլորով) ինչի ծանուցէք: Շատ կինդրեմ որքան կարելի է օսապ խաւելի որ հիւանդութիւնը չստականայ:

Մրատգին և անձկալի բարեներով իմ սիրելի եղրօր [...]¹¹:

[Հ. ԱձԱՌԵԱՆ]

¹ Տե՛ս Համ. 25, ճան. 8:

² Երեանի պետ. համալսարանի հրատարակչւթիւնը 1971-1970 թթ. ապագիր վերաբերատարակց Աէի ՀՀԱՅ. արժ. բառ.ը, ապակետիպ վեց և ապ. Դրդ հատորը վերածելով չորս տպագրի հատորի, ըստ սրան յաւելուածը տեղադրելով իր տեղում: — ՀԱ, 1053, էջ 454-հում Աէի սահմանական հասելիք Հ. Ն. Ակինեանը մէշբերել է այս նամակի սպարից մինչև այս ընծայք բառը:

³ Բառարանի յաւելուածը ապ. Դրդ հատորը էր. բովանդակում էր նաև առաջարանն ու վերաբերը. պատասխանել է ն. Ակինեանի դիտուութիւններից մի քանիսին:

⁴ Տեմպ (ռուս.), հայ. քաթափ:

⁵ Բառարանի պատասխանել է ն. Ակինեանի դիտուութիւններից մի քանիսին:

⁶ Գետք է քննադատարար գոյագործել Հ. Ն. Ակինեանի պատմագիտական աշխատութիւնները, որպէսկեան նա թօյլ է տունի պատմագրական անձնութիւններ, արել է անպատճեցելի ենթադրութիւններ: Ըստ նրա՝ նրդ գարի պատմագիր Եղիշէի վասն Վարդանայ և Հայոց պատերազմին գործք պատկերում է 572-580ի Կարմիր Վարդանի գլխաւորած ապօռամբութեան պատմաթիւնը (Եղիշէ վարդապետ և իւր Գատաւութիւն Հայոց պատերազմին, Հատ. Ա, 1932, Հատ. Բ, 1936):

- * Պատմութիւն նյիս համապիտ, անոն նամ. 24, ժան. 4:
- * Խօսքը «Հայ» արմ. բառ-ի թ հատողի 1-100 էլերի վերաբերեալ է, որ ԱՀԸ պէտք է սպարկէր Վիճնաւ:
- * 8ե՞ս նամ. 25, «Կիզը»:
- 10 8ե՞ս նամ. 25:
- 11 8ե՞ս նամ. 28, ժան. 7:
- 12 8ե՞ս նամ. 25ի 8, դ.:
- 13 8ե՞ս նամ. 10, ժան. 16: Բիւր (ՀԱ, 1928, էջ 70-72):
- 14 Երկանում. Հ. Ակինեանց գրել է: «Ուստի ն տեսութիւնն իրեն նետ տեղի ունեցաւ 1924 համեմբերին Երկան: Այսուհետեւ յաճախի կը տեսնուելինք մինչև 1928 ապրիլ, այսինքն՝ Ակինեանի ձերբակալումը (ՀԱ, 1928, էջ 450):
- 15 «Հայ», արմ. բառ-ումը բիւրի ստուգարանութիւնն է՝ պէտք եւր, մանիք, պէտք եւր, մանաւոր պազտ եւր (bivär). չկայ նամակի ձեւը. Ն. Աղբալեանի կարծիքը չի նշել ստուգարանութիւնների պատմութեան մէջ:
- 16 Ն. Աղբալեան, Ապիւր (ՀԱ, 1929, էջ 55):
- 17 Այսպէս «Հայ» արմ. բառ-» սպիտակ, պէտք սրբակ (ըստ Հիւրշմանի), «Յառ այսմ մեր բառի նախաձեւն է՝ սպիտակ», ուր անշուշտ է յեսայ է գարձել իւ: [...] Աղբալեան, ՀԱ, 1929, հիմնարարն է բնիկ հայ: (սփառ է, որովհետեւ այս զեպքում պիտի ունենայինք ք և ոչ թէ, չնաշուելով գեր անկ վերջաւորութիւնը):
- 18 Antoine Meillet, *Esquisse d'une grammaire comparée de l'arménien classique* (Արտօվաղի դասական հայերէնի համեմատական հետական թեան), Վիեննա, 2րդ բարեփոխուած հրատ., 1936: Մեր հայերէն թարգմանութիւնը անտիպ է:
- 19 Նամակի մեր լուսապատճենի վրայ մի քանի բառ, ըստ որում ստորագրութիւնն ու բականը չեն երկացել թղթի ոչ ճիշտ կորուկւու պատճառով. տարեթիւը՝ ըստ ՀԱ, 1928, էջ 454ի և Արքահայր Գր. Մանեանի ստուգման:

27.

[4 նոյ. 1936, Երևան]

Սիրելի բարեկամ,

Ստուցայ 14 մարտի Զեր գրութիւնը և պատասխանեցի 19 ապրիլին: Մինչեւ այսօր պատասխան ստուցած չըլլալով, Ենթագրեցի որ կամ նամակս կորուստ է և կամ նորէն լենասան ճամբորդելու ելած էք: Պիտի կրկնեմ նամակիս բոլվանդակութիւնը:

1) Եթերանի Զենագրաց ցուցակի փորձերը որբագրուծ ուզարկցի Զեղ. միայն երկու էջ կար անսխալ. միւսները ամէնն ալ, նոյն իսկ գերմաններէնը սխալներ ունէին: Կթէ ասոնք ուզգելու հնարք կայ, ուզգեցէք: Իսկ եթէ կարելի չէ, կարեսը ները վրիպակաց ցանկ մը կազմեցի, այդ ցանկը դրէք գրքին վերջը: Բայց զրքին երեք խոչըրատառ մեծ սխալ մէ կայ, անիկառ անհրաժեշտ է ուզգել: Անուններու ցանկն ալ նորէն կազմեցի և խրկից: Կինդրէի խնամով տպել, սրպէսզի անոր համար ալ վրիպակաց ցանկ մը կողմել հարկ չըլլալ:

2) Զեր ուզարկած գումարը ստուցայ՝ նոր կուրուզ է:

3) Ստուցայ Զալըխեան քերիականութիւնը²: Բոնչ պէտք է վճարել:

4) Meilletի Esquisse³ կթէ տպուեցաւ, կինդրեմ օրինակ մը հասցնէք ինձ: Նոյնպէս Թէկրանի ցուցակէս մեկ օրինակ կազմեալ. աւելի պէտք չէ:

5) Եթէ հորկ ըլլար Հայոց լեզուի պատմութիւնը⁴ տպել Հանգէսի մէջ, արտապելու պայմանով, քանի՞ օրինակ կորող էիք տրամադրել հնդինակ, իրեւ հօնորութ:

6) Թէկրի⁵ լուսանկարչի մը հետ գոցինք քննիցինք: լուսանկարին հոմար պահանջեց մէկ էջին՝ ապակին ալ միասին տալով՝ 12 ուրբի: ուրբին verso և racto 24 ս. — Կթէ երկու օրինակ տպուի, ն. բ. 28 ուրբի: — Բայց՝

7) Տասը օր առաջ ժողովուորչին նախագահ ընկի: Գույլոյեանը⁶ մեր դասախոսներէն ժողով մը գումարեց և պահանջեց որ ամէնքս ալ մէյսէկ գիտական աշխատանքի լծուինք, ուսումնականիրելով կիմիանի և Երևանի 9000 ձեռագիրները, խոստանալով կառավարութեան կողմէ ամէն աջակցութիւն: Քանի մը դիրք որոշուեցաւ

հրատարակել այս տարի որոնցմէ են Սերենոց պիտի պատրաստէ Մալխատանը) և թէսնը (պիտի պատրաստէ Մանածգեանը); Վերջինս յանձն առնելով գործը իր վրայ, խստացու համեմատել ամրազջը յունարէսի հետ, սխալները ուղղել են. և ըստ ամենայնի գիտական հրատարակութիւն մը պատրաստել: Այս պարագային Ձեր մտադրութիւնը ընդունայն կրլլայ, որովհետեւ ինչպէս իմացայ, Զեռագրին լուսանկարը հանել և երկրէն դուրս ուղարկելն ալ առանձին արտօնութեան կարօտ է, որ այս պարագային կրնայ չթոյցարուիլ:

8) Ընկեր Զօրեանը կուզէ ձեռնորկել խոչոր գործի մը՝ կոզմել Հին հայ մասեացրութեան համաբորբոքը. ըստ իրեն թէ Վիեննացիք արգէն կազմած են Պակետարի համարարարաց. Միութ ծոգեցած երկուստեք փոխանութեալ մատակ որոշեցինք լուծել խնդիրը հետեւել ձեռվ. առաջին հերթին Զօրեան (և ընկերներ) կկատարեն Ալբենացոյ համարարարաց, մէկ օրինակ (ձեռագիր), կիսուրեն Ձեզ, պայմանով որ Դուք ալ խուրէք Փուստոցը Այնուհետեւ կուգան ուրիշ գործեր, և այսպէս մինչև զերջ¹⁰ Համաձա՞յն էք Յ կամ Կթէ չեք, Բ'նչ ձև կառաջարէք մհզի:

9) Զօրեանը կիսնդրէ Ձեզմէտ որ առ այժմ ըղոսակիրտ, ձեռակերտ և ագարակ բառերը բոլոր ոսկեդարեան օրինս հները տայիք իրեն, և թէ կարելի է. պէտք չկայ անշոշաց վկայութիւնները մէկ մէկ գրելու, այլ միայն գրքերու էջերը: Եթէ կուզէք այս նիւթը Հանգեսիք մէջ տպեցէք, իր տառանձին յօդուած¹¹:

10) Հանցեսէն ստացած եմ 1935 թ. 10-12 և 1936 թ. 1-3. տարին վերջանալու վրայ է և Դուք դեռ հո՞ս էք: Հիմայ արդէն արտօնութիւն կայ Հանցես ստանալու: և գրգարանի մէջ ալ ազատ կարելի է կարդալ: Լաւ կրլլայ, եթէ Դուք ալ հրատարակութիւնը կանոնաւորէք և մանաւանդ ունենաք զանազան աշխատակիցներ և ոչ թէ միայն Հ. Ակինեանը¹²:

Չունենալով այլ ինչ ի գրել, մասմ սպասող Ձեր պատասխանին՝

Ցարդանաց բարեներով՝
Հ. Աձմիթեան

1936 նոյ. 4, Երեան

¹ Կուրո (ուսւու.), հայ. գրնթացիկ սակարանային արժէք, սակագինն:

² Վ. Զալբիեան, Քերականարիք հայկագնեան եզակի, աշխատասիրեալ ի Հ. Արտէնէ Այտընաւունական, 1885:

³ ՏԵ՛՛ Նամ. 26, Ժան. 19:

⁴ Հր. Աճառեան, Հայոց լեզուի պամուրին, Ա մաս, Երեան, 1940, Բ մաս, 1951.

⁵ Հայ. Հեղինակին տրուեց գրամական վարձատրութիւնն:

⁶ Հ. ն. Ակինեան, թեմայ նախարարական կրուքեանց (կամ թէսնի նախակըթութիւնն), ՀԱՅ, 1937, էջ 197-212, նորագիւն հայերէն թարգմանութեան առթիւ: Երեանի Մատենադարանի (1925 թ.) թ. 870 Ձեռն. մասին է: ուսումնասիրութիւնը հիմնել է տեղական այն ժամանակ կատարած քաղաքան ների վրայ: Յօդուածիք վերջուած և Մեր փափաքն ընդուրը բարով չութեամբ հրատարակուած տեսնել: ընադրին պատրաստութիւնը սիրով պիտի ուղէին առնել յանձն, եթէ խոր: Հայաստանի լուսադոկում հաճէք արամագրել մեզի օրինակութիւնը:

⁷ Փողկոմիտօն նշ. Շիողովրդական կամիսարների խորհուրդու:

⁸ Արքանամ Գուլյայն (1893-1938), Խորի. Հայաստանի պետական աշխատազ, 1935ին ժողովականի նախագահ:

⁹ Սա. Մալխատեան(ց), Սերէս նպիսկոպոսի պամուրին, քննական հրատարակութիւն, Եր., 1939:

¹⁰ Մի 12 տարուց ի վեր Երկանում մեքենացրուած լոյս են տեսնում հայ էին գրական նութեան երկերի շատ արժէքաւոր Համարեքաններ: չենք կարծում, որ դրանցից առաջ եղել:

¹¹ Հեռաւ այդպիսի բան լոյս չի տեսել:

¹² Արդարիկ Երեսունական և քառասնական թթ. Հ. ն. Ակինեանն էր լցնում ՀԱՆ,



Մ Ա Ս Ի Ա Կ Ո Ր Պ Ա Տ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Ս. ՆՇԱՆԻ ՎԱՆՈՒՅ ՍԵԲԱՍՏԻՕՑ

ԳԼՈՒԽ ԺԴ.

Յսղազ Ցեաշուրեան Գրիգոր Արեմսիսիսի կողովի Գաղաքաւոյ եւ վասն անցից ու յաւուր նորա ՚ի Սեբաստիա:

Կըրեւ հրաժարեցաւ յառաջնորդութեան վիճակիս Յակոբ Արքիպաս. և բազմակիւք գիր քաղաքաւոց ենաս առ Զաքարիա Պատրիարքն ՚ի Կ. Պոլիս, անդ էր և Գրիգոր Արքիպաս. Օրագոտացին՝ որ եկեալ էր յերուազէմէ իրը հրաւիրակ ուխտաւորաց, եւ զի ընդ այն ժամանակոս տուեալ էին Գաղիացիք զետիպաս ՚ի ձեռաց Օսմանեանց, էր սաստիկ պատերազմ ՚ի մէջ նոցաւ և ճանապարհ ծովու և ցամաքի աւերեալ յառաջապահաւոր զօրոց և հինից, վառնորոց ոչ կորոց դառնալ յերուապազմ, այլ մետց անդ ՚ի Պոլիս, և մինչ Սեբաստացիք ինդրէին զայր ուք ճարտասան, զսա ընտրեալ Զաքարիա Պատրիարք, կորգեաց Տեսուչ հանանքին Սեբաստիոյ, Արքայական հրաժարակու և Պատրիարքական կոնդակու, զորս տաեալ ել ՚ի ճանապարհ և եկն ենաս ՚ի վիճակն Սեբաստիոյ ՚ի չքնաղ վասն Արբոյ Նշանի ՚ի 12 ֆիւրուարի յաւուր շաբութի (ԱՄԵԼ = 1799), Յաջորդ տմին ձեռն էտք և սպիտակացոյց զեկեղեցի Ս. ԱԾածնին որ ՚ի Ս. Մէնաստանիս, և զանազան նկարիւք գեղազարդեալ պայծառացոյց, զիսաչկալն նորոգ շինեաց և ոսկեզօծեալ շքեղացոյց: ՚ի սմին ժամանակի ենաս վաղճան կենաց Տեսոն Ղուկասու Սրբազն կաթողիկոսին և հանութեամբ Ազգիս ընտրեալ պայմանակիւ սորին Յակոբ Արքիպաս և ասկան կոնդակու մէտք հարստանարիչ էին ազգիս: Յայր և այլազգիք և ո՛չ թողին նմա մտանել ՚ի քաղաքն և մինչդեռ պատաղէր առնուլ զքաղաքն՝ ՚ի գիմաց ամենեցուն գանգատանք հասանէին յունկն Արքայի՝ յորմէ ցասուցեալ Արքային՝ հրաման եւան հատանել զգլուխ նորա, վասն որոյ զօրք բազումք ժողովեալ պաշտրեցին զնա ՚ի Աստ գիւղն և յետ իբրեւ երկուց ամոց հատին զզլուխ նորա ՚ի 12 ապրիլի, և ՚ի բազմավրդով ժամանակիս յանթիւ զօրաց գումարելոց՝ յուղի վիշտո և տառապանս կրկցին քաղաքացիք և գիւղականք՝ մասնաւոնդ Ս. Մէնաստանս և Գրիգոր Արքիպաս, զի իբրեւ 50 հածելազօր հրամանաւ Քաղաքապետին եկեալ նստան ՚ի Ս. Վահան, առ ՚ի պաշտամանել զսա ՚ի թշնամիաց, զորոյ զպիտայսն և

յուղի անկեալ եկն ենաս ՚ի քաղաքս Սեբաստիա՝ ՚ի հրաշտկերտ վասն Ս. Նշանի և կացեալ անդ զաւուրս երիս, ուղեւորեցաւ ընդ նմա և Գրիգոր Արքիպաս. Մինչէ ց' ինկայ և անտի գարձաւ ՚ի վասն իւր, և Դանիէլ Արքեպաքու, ընտրեալ ՚ի կոթուողիսութեան հասեալ ՚ի Պայտիտիս լեզու. Թիֆլիզիցի օծեալ և նստաել է Կաթուղիկոս ՚ի Ս. Էջմիածին, վասն որոյ գնացեալ նստաւ յերկի և նորան կոչեցեալ մէնաստանի և անտի գրեալ ծանուց ազգիս մերոյ զամենայն հանգամանս զայսոսիկ: ՚ի ժամանակիս այսմիկ (ԱՄԵԼ = 1802) Սեբաստացի Ալէտափին Բէջին եկն իշխանութեամբ ՚ի քաղաքս և սպան զՊուլուա կոչեցեալ նստան և բզ-Տէլի Համզան՝ որք հարստանարիչ էին ազգիս: Յայսմ ամի՞ յերրորդի աւուր փետրուարի ընկալաւ զիշխանութիւն քաղաքիս Հիւսէին Բղէջին Բնտի կոչեցեալ և զի ՚ի քաղուց հետէ ՚ի հեռուստ ոնտի հոչչեալ էր համրաւն անգութ և մարդախոշոց բարուց նորին, վասն որոյ միաւ քաղաքաւութիւն քաղաքացուցն զինեցան ընդ գէմ նորա Հայք և այլազգիք և ո՛չ թողին նմա մտանել ՚ի քաղաքն և մինչդեռ պատաղէր առնուլ զքաղաքն՝ ՚ի գիմաց ամենեցուն գանգատանք հասանէին յունկն Արքայի՝ յորմէ ցասուցեալ Արքային՝ հրաման եւան հատանել զգլուխ նորա, վասն որոյ զօրք բազումք ժողովեալ պաշտրեցին զնա ՚ի Աստ գիւղն և յետ իբրեւ երկուց ամոց հատին զզլուխ նորա ՚ի 12 ապրիլի, և ՚ի բազմավրդով ժամանակիս յանթիւ զօրաց գումարելոց՝ յուղի վիշտո և տառապանս կրկցին քաղաքացիք և գիւղականք՝ մասնաւոնդ Ս. Մէնաստանս և Գրիգոր Արքիպաս, զի իբրեւ 50 հածելազօր հրամանաւ Քաղաքապետին եկեալ նստան ՚ի Ս. Վահան, առ ՚ի պաշտամանել զսա ՚ի թշնամիաց, զորոյ զպիտայսն և

զերիվարագն՝ հոգոյքը Դէտն իբրև ամիսս երիս Սինչ չեւ եւ էր ոգի առեալ Դրիգոր Արքեպոս. ի 'ի յոգնադիմի վշտակրութեանց աստի, ժամանեալ հասին առ նա բազում գրութիւնք աստի և անտի 'ի Դանիէլ ընտրեալ Կաթողիկոսէ, 'ի Պատրիարքէն կ Պոլոսյ և 'ի Փիլիպպոս և Գուպար ամիրայից, որք էին հատավաճառք միտկանի Եռևուսի փոխարքային, և էին յայնժամ երեկի 'ի մէջ ազգիս և խորիտ յոյժ, և յայլոց բազմաց, որք հարկադրէին զնա գնալ յԵրեք-Խորան կոչեցեալ մենասանն 'ի հանդէս օծութեան Դանիէլ Կաթուռզիկոսի: Ընկալեալ Գրիգոր Արքեպոս. ի զայսոսիկ գրութիւնն, ակամոյ կամօք ել 'ի Սերաստիոյ 'ի 27 ապրիլի և գնաց անդր, յոր ժողովիս ը բազմութիւնն Եպիսկոպոսաց և այլոց ժուռանդաւորց Եկեղեցւոյ, օծին զԴանիէլ Արքեպոս. ի 'ի Կաթուռզիկոս Եւ զի Գրիգոր Արքեպոս. ա այս էր այր պերճախօս և ծանօթ մէծամեծաց կ. Պոլոսյ, վասն որոյ Դանիէլ Կաթուռզիկոս յանձնեաց նմա ըզկոնդակս անդրանիկ օրնութեանցն և զյատուկ գրեանս առ այլ և այլ անձինս 'ի մէծն Պոլիս և յամենայն քաղաքո, զորս ընկալեալ ել 'ի ճանապարհն և գնացեալ ենա ՚ի կ. Պոլիս և ընդունելի եղեւ մէծաւ պատուզ և սիրով 'ի Գրիգոր Պատրիարքէն և 'ի Կուսակցացն Դանիէլ Կաթուռզիկոսի 'որք և ուղերձ և պարզ արարին նմա Արքայսկան հրամանաւ և Պատրիարքական Կոնդական զԱռաջնորդութիւն վիճակին Գաղատիոյ: Եւ ապա Գրիգոր Արքեպոս. Սերաստիոյ և իբրև Դէտ Գողատիոյ ևս, սկսած ընթեռնուու յԵկեղեցին զկոնդուկ օրնութեան Դանիէլ Կաթուռզիկոսի և յիշատակիւ տալ զանունն 'ի Ս. Պատարագի ագանցութեանցն ընկերութիւն և ուղարկութիւն առ այլեւոյ անձինս, և ինքենաք ասա սկսան պատրաստել զամենայն պիտոյ շինութեան՝ զգերան, զքար և զկիր ենո, և քակիւ հարթայատակ արարին զրնակութիւնն Եկեղեցւոյն՝ որք էին 'ի շրջապատի նորա և վարձու տուեալք ոմնաց, և այսուզ յարգարեալ Կազմ և պատրաստ սպասէին զարձի թղթատարացն: Խսկ նորս զնացեալ անդր մնացին իբր ամիսս ութ կամ տասն և չ'եղեւ օգուտ ինչ 'ի Փիլիպպոս Ամիրայէ, և ո՛չ յայլոց, զասն որոյ զեգերեալ յայսը և յանդր և ծախսեալ յոլով գրամս՝ իբր 35 քսակ՝ ձնումքը մեւիզ Ղալիպ Էֆէնահի հանին յԱրքանուստ զՀրամանագիր և ընկալեալ դարձան փութանակի 'ի Սերաստիու Յայնժամ ժողովնեալ իշխանաց հանդեր Առաջնորդացն 'ի վաճառ հանին զբազում ինչ ՚ի գրուսն մէծամեծացն այլազգեաց և նորքոք հաճեցուցեալ զՑիվրիկը Բէջէխն

առին հրաման և 'ի 25 յունիսի (ԲՄԾԲ = 1803) սկսուն 'ի շինուաթիւն և 'ի հիմանց անոնք նորոգ կերտեալ կոնդսեցին հաստինին և ամբակուռ պարուզաւ, եօթնեակ չքնաղ խորանու, երկեակ սրբառամբ և աւանդառամբ, նոցեակ դրամբ, 24 յունամուց, և Առաջնորդարան պատշաճուոր սենեկօց են.։ Եւ յաւարա շինուածոյն՝ յաւուր Տօնի Վերացման Ս. Խոչին 'ի 13 սեպտեմբերի արարին մէծանանդէս նուառակարի զենմամբ խոյց և զուարոկաց և Առաջնորդ Գրիգոր Արքական. շքեղոփայլ հանդիսիւ և երեսիի փառաւորութեամբ ժոտուցեալ զլմային պատարագն օրհնեաց գեկեղեցին և եօթ ինքն իսկ զեւագ ինուրան որ յանուն ամէնորհնեալ Ս. Աձանին էր կոռուցեալ և եզկ կոռուցեալ, և յաջմէս սեղանն որ յանուն Սրբայն Գրիգորի Լուսուուորչին մերոյ ևս օծանել Յովինանէս Վարդապետին և զայլուն ամենայն ըստ իւրաքանչիւր կորդին օրհնեալ կոտարեաց զնանգամանս օծութեան և օրհնեաց զիշխանսն և զուոզուուրդին և վճարեալ զնանդէսն արձուկեցաց զնոսու Զամանէ արար առանաւոր ինչ գեղեցիկ Յովինանէս Վարդապետ Արքուուացի՝ յարում կորգաւ պատմէ զնանգամանս շինութեան և զատարագրութեան 'ի խորհրդական միտու այլարանէ 'ի սմին ժամանակի (ԲՄԾԲ = 1804) ևկն իշխանութեամբ 'ի քողոքո 'ի 10 յունվարի Ապամանի Մուհամմէտ Բգէչին, ոյր գամանատես և գոզանարարոյ, որ ևս յուղով նեղութիւնս ազգին և խանքեաց զրոյոր զիհնակայինս ծանրաբեռն և անհանգուրծելի հարիս 'ի վերայ զնելով և բաց 'ի բազմադիմի հարկաւուանն ջութեանցն էտա տառն և վեց քստկ դրամ տուգանս 'ի Ս. Եկեղեցւոյ և տառն և հինգ քստկ 'ի քանանայից, վասն սրոյ բազմացաւ պարտքն և մինչ նա այսպիսի անգութ և անողորմ բարութ տուգապեցանէր զքաղաքաւ, յաճախեցին վասն նորա գանգատաւորք 'ի Մէծն Պուլիս, վասն սրոյ եկն հրաման յԱրքայէ

յետ իբրեւ երկուց ամաց և աքսորհցին զնա յեւգուկիտ (ԲՄԾԲ = 1806). Եթու այս սորիկ անսեալ Գրիգոր Արքականի եթէ պարուց Ս. Վանուց և Ս. Եկեղեցւոյ խանեալ ընդ յիրեարտ կացուցին զգումոր մեծ հոնդերձ տակոսիւքն, արար ժողով մեծ յեկեղեցւոչ Ս. Աձանին և աստիջի արար նոցա զյուլովութիւն պարուցն և յորդորեաց զնասա գործան դեռ զոյ մատուցանել այնմ, որք յետ բազում խորհրդաց 'յոյշ արարին զի միւս անգամ ժողովեցեն ողորմութիւնո, վասն որոյ գործադիր և նպաստանուաթք կացուցին զԱրքատացի Յովինանէս Վարդապետն որ և յաւուր շաբաթու ՚ի տօնի եօթանասուն և երկու աշակերտացն բա. ի 'ի 6 հոկտեմբերի սկսու 'ի գործ և հուաքենաց տասն և չորս քստկ դրամս և յաւուր Վարդա- գատի Եկեղեցէին 'ի 21 յուլիսի (ԲՄԾԲ = 1807) մատուցեալ զլմային Պատարագն յեկեղեցւոչ Ս. Աձանին, այն ինչ կամէր գնուլ և յեկեղեցի Ս. Արքուի յանկարծակի գնկ եւսա 'ի կ. Պոլսոյ արքայակոն հրա- մանագիր Պատրիարքական կոնգակու առ Գրիգոր Արքական՝ յլուաննորդութիւն զիհնակին Գաղատիոյ, վասն սրոյ մաց նպաստն Ս. Սորգիս Եկեղեցւոյ, Եւ ապա Գրիգոր Արքական պատրաստեցաւ գնուլ 'ի Գաղատիոյ և մողովեալ քահանայից, իշխանաց և գլխաւորաց համարուեստիցն (Էսասֆ) անսին ընդ նմա զնաչիւ Ս. Վա- նուց և Ս. Եկեղեցւոյ և գորին 66 քստկ դրամ պարտ, որ 'ի ձեռն իւր գրեալ 'ի Տօնարի և հնագետ լետ 'ի ձեռո նոցա և ինքն յուղի անկետ լ 'ի 1 օգոստոսի գնաց յերկիրն իւր 'ի Գաղատիոյ՝ որ է Էնկիւրի, և յետ իբրեւ երից ամաց ևլ յայց 'ի զիհնակս իւր և մինչ գնացեալ հնաս 'ի Սպարտ անդ ժամանեալ վաղճան կենացն փոխեցաւ ոռ Քրիստոս և թաղեցաւ 'ի գերեզմանատառն անդ 'ի Սպարտա՝ Կակե- գիմսն կոմ 'ի Միսիսիթրո քաղաքի յեօթն դեկտեմբերի ԲՄԾԲ = 1809.

ՏԻԴՐԱՆ Ս. ՔԻՐԻՃԵԱՆ

(Եարունակելի՝ 12)

ԱԼԵԽԱՆԴՐԱՎԱՆ

ՃԱՇՈՒ ՇԱՐԱԿԱՆՆԵՐԸ

Մեր շարակնոցին մէջ կը տեսնենք շուրջ 56 ձաշու շարականներ, մինչդեռ այդ հայումով աւելի քան հարիւր շարականներ կան Տաղարանին մէջ (Տպ. 1907, երրորդզէմ, էջ 51—108), ուրիշն այս վերջինը 40է աւելի տարրեր շարականներ ձաշու ևս գործածուազ 14 շարականներ կը պատկանին ներսէ Շնորհալիի, այսպէս.

Բառն Բարեկենդանին — Բանն որ բնդ Հօր

Բ. Կիւր. Ազուհոցից — Որ զօրէնըս

Գ. » » — Օրհնմք ըզքեզ

Դ. » » — Որ արարեր

Ե. » » — Որ պատուիրուն

Զ. » » — Որ ըզխորհուրդ

Բ. օր Հոգեգալստեան — Նոյն և նըման

Գ. » » — Այսօր երկնայինքն

Դ. » » — Արեգակն արդարութեան

Ե. » » — Զանսկըրնարար

Զ. » » — Անմահարար բաժակ

Է. » » — Ի հարաշտրժ աղբերէն

Բ. » Վարդավառի — Ճառագայթ փառաց Հօր

Գ. » » — Այսօր որ էն

Բալոր այս կանոնները զետեղուած ինքնուրոյն ձաշու ունեցող 56 կառեն Բարսեղեան խմբագրութեանէն ետք նոններէն 26ը կը վերագրուին Մովսէս Շարակնոցին կցուած նոր բաժինին մէջ Քերթողին, այսպէս.

(Զես. Ս. Յ. թիւ 1654, էջ 494—587):

Կանոն Աստուածայիշտեան Ճրագալուցին	1
» » Ա-Բ աւուրց	8
» Տեսանընդառաջին	1
» Համօրէն Առաքելոց	1
Հարցը Յորութեան Ա.Զ.—Դ.Կ	8
Կանոն Վարդավառի Ա. աւուր	1
» Վերափխանան Ա.-Գ աւուրց	3
» Մարգարէից (Ա.Զ)	1
» Հայրապետաց	1
» Հոգեգալստեան Ա. աւուր	1

Գումար

Այս բալոր կանոնները կը գտնուին
Ս. Յ. թիւ 1654 Շարակնոցին առաջին
բաժնին՝ Բարսեղեան խմբագրութեան մէջ։
Պարուս կետադարձ կոթողիկոսին
վերագրուած Համօրէն Մարտիրոսաց և
Նշղելոց կանոններուն կից ալ կան 11
ինքնուրոյն ձաշու շարականներ, գարձեալ Բարսեղեան խմբագրութեան մէջ։

Մեր կատարած քննութեամբ տեսանք
որ իբրև ձաշու որդեգրուած տարրեր
շարականները ունին հիտեւալ ծագումը։

Օրհնութիւն 15

Ողորմեա 17

Մանկանք 9

Մածացուցէ 2

Տէր յերկնից 3

Գումար 46

Օրհնութեան շարականներէն իբրև
ձաշու ևս գործածուազ 14 շարականներ կը
պատկանին ներսէ Շնորհալիի, այսպէս.

Մնացեալ 51 կանոններուն ձաշուաները
այլազան հանգամանք ունին, Աստոնց մէջ
ուշագրաւ է 17 Ողորմեա պատկերներու
իբրև ձաշու ևս գործածումը։
Թէ գրու ձեռքով, կամ երբ եղած է
ձաշու շարականներու այս կարգադրու
թիւնը՝ յայտնի չէ։

ՄՈՎԱԷՄ ՔԵՐԹՈՂԻ ՇԱՐԱԿԱՆՆԵՐԸ

Մեր համբայն և մեծագոյն շարականացիներէն մին է Մովսէս Քերթող, Շարականցին սկիզբը գրուած հեղինակաց ցանկին մէջ իրեն կը վերագրուին

Ծննդեան կանոնը,
Յարութեան Մեծացուացէները,
Տեսունընդառատչի կանոնը,
Աստուածածնի Վերափոխման առաջին օրուան կանոնը,

Յարութեան կարգը,
Պետեհկաստէի առաջին օրուան կանոնը,

Յովհաննու կանոնը,
Մարգարէից, Վարդապետաց-Հայրապետաց, Առաքելոց, և Թագաւորաց կանոնները,

Սուրբ Անտոնի կանոնը:
Այս կանոններէն մէկ քանին տրուած է ոժանց կողմէ Անտոնիա Շիրակացիին, իսկ ուրիշներ ընձայած են զանոնք Մովսէս Խորենացիին:

Մեր այս յօդուածով պիտի ջտնանք ճշգել ինչ որ կը պատկանի Մովսէս Քերթողի գրչին, և ինչ որ գործն է արքար հեղինակի մը: Կը հետեւինք Շորակնոցի կարգին: Նախ կառնենք հարազատ համարուածները:

1. — Կանոն Աստուածայայայնութեան Ճրագալուցին: — Ուրախացիր սըրբունի:

2. — Կանոն Աստուածայայայնութեան առաջին աւուրը: — Խորհուրդ մեծ:

3. — Կանոն երկրորդ աւուրն: — Այսօր Բանն ի Հօրէ անմեկնելի:

4. — Կանոն երրորդ աւուրն: — Էակից Հօր և Հոգեայն:

5. — Կանոն չորրորդ աւուրն: — Այսօր Գարրէկէ:

6. — Կանոն հինգերրորդ աւուրն: — Այսօր որ յաթոռ փառաց:

7. — Կանոն վեցերրորդ աւուրն: — Անըսկզբնական տեսիլ:

8. — Կանոն եօթներրորդ աւուրն: — Անկառնելի բըներրորդ:

9. — Կանոն սիթերրորդ աւուրն: — Այս ի լուսոյ:

10. — Միծացուացէք Յարութեան Տեսուն, ԱԶ-ԴԿ:

11. — Կանոն Տեսունընդառաջին: — Մարմացեալդ ի կուսէն:

12. — Կանոն Համօրէն Առաքելոց: — Երանելի սուրբ առաքեալք:

13. — Հարցք Յարութեան, ԱԶ. — Որ եկիր ի վերկութիւն:

14. — Յովհաննու Մկրտչին Գրլիսատման, Հարց ԱԶ. — Նախայալիքան բանին պատմող:

15. — Հարցք Յարութեան, ԱԿ-ԴԿ:

16. — Կանոն Պետականութէին առաջին աւուրն: — Առաքելոյ պաւանուոյ:

17. — Կանոն Յովհաննու Մկրտչին: — Զմարդարէ բարձրելոյն: — Երկրորդ պատկերը, ԴԿ, որ յորովայնէ ընտրեցար, Կը թուի ըլլալ Ներսէս Շնորհալիին:

18. — Կանոն Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին Ելանելոյն ի Վիրապէն: — Աղերջանիկ, ԲԶ Օրհնութիւնը՝ երկու պատկեր:

19. — Կանոն Վարդապառի առաջին աւուրն: — Որ ի կրիսն:

20. — Կանոն Վերափոխման Սուրբ Աստուածածնին առաջին աւուրն: — Այսօր ժողովեալ:

21. — Կանոն Վերափոխման երկրորդ աւուրն: — Այսօր զանեառելի:

22. — Կանոն Վերափոխման երրորդ աւուրն: — Այսօր հրաշտափառ:

23. — Կանոն Սրբոց Մարգարէից, Որ զատուածային, ՕԲՆ. ԱԿ, երկու պատկերու Յետոյ՝ Այլ Հարց Սրբոց Մարգարէիցն, ԱԶ, Որ յերկնային: — Հման. Զեռ. Ս. թիւ 1654, Էջ 411-413:

24. — Կանոն Սրբոց Հայրապետացն: — Այսօր սրբոց հայրապետացն: — Ամբողջը իրն է, ներառեալ Մանկունքը, 8 տուն: Ճաշուն միայն՝ Այսօր երկնայնոցն, Կը պատկանի Ներսէս Շնորհալիին:

Իրեկ անհարազատ կը մնան երկու կանոններ:

1. — Թագաւորաց: — Կանոն Թէոդոսի թագաւորին: — Որ զերկնաւոր: — Աւելի հաւանական կը թուի վերագրուիլ Ներսէս Շնորհալիին:

2. — Ս. Անտոնի: — Որ գերազանցեալ գըտար: — Ասոր հեղինակութիւնն ալ-

աւելի հաւանական է որ պատկանի Ներս
սէս Շնորհալիքն:

Հարկ կը համարինք այստեղ դաել
շարք մը Մովսէս Քերթողին բարացուցա-
կան եղող բառերէն և առաջթներէն՝ իրեն
ներքին վկայութիւն:

1. — Ամպ լուսոյ սիւն գործեալ ի
հրալից վիճին:

2. — Անմհկնելի ի Հօրէ:

3. — Արեամբըդ քո լուսաւորեցեր
սուրբ զեկեցի:

4. — Գերակայք:

5. — Երիքօրեայ յարուցեալ լոյս ծա-
գեցար ստուերանըստացա:

6. — զոր միշտ ունիմըք բարեխօս
առ քեզ աէք Աստըւած հարցըն մերոց:

7. — էիցը էսակ:

8. — ի հաշակմանէ մահաբեր պըտղոյն:

9. — համագոյական:

10. — հրարուն սեռք:

11. — ձեռնադրէր հարապետն: Ձեռ-
նադրող որդույն Աստուծոյ: Ձեռնադրեաց
ըզեհզ:

12. — Մեսիա:

13. — յառաջ ըրդիսեալ անհատաբար:

14. — Նախայաւիտեան որդի:

15. — նոյնազայ բնութեամբ:

16. — Որ բանիւ զարարածս բարձեալ
ունի:

17. — Որ ի յերկինըս համբարձար և
ընդ աշմէ Հօր նըստար:

18. — Տընօրինցաց յարգանդի հուսախն:

19. — փայլակնոմեւ:

20. — փըրկել ըզմեղ ի փորձութենէ և
յամենայն վըտանդից մերոց:

ՆՈՐԱՅԻՐ ԱՐԲ. ԾՈՎԱԿԱՆ

ԶՐԱԿԱԾՎԱԿԱՆ

ԳՐԱՍԵՂԱՍԻՍԻՍ ԹՈՒՂԹԵՐԷՆ

Ճեղինակ Մկրտչ, Խ. ՎՐԴ, ՄԱՆԱՀԻԱՆՑԱՆ
Յպ. Մշակ, Ֆեկնօ, Պայիշօնիա, 1981

Գրտահղոսիս վրայ է Անթիլիսակ
Միքրանութեան երիտասարդ ու եռան-
գուն անդամներէն Հողջ. Տ. Եղիշէ Մ.
Վրդ. Մանճիկնանի «Գրտականիս Թուղ-
թերէն» հատորը, ուր Հոգեհնորհ Հայրը
ճիզն ու վոյթը ըրած է իր խոներու,
ապրումներու և զգայնութիւններու զաւ-
նողեղ փաւնչը («Հաշուրութիւն» բառին.
Գոյնին խօսքը ըրի և ոչ հոսին, ու գի-
տենք տարրերութիւնն ու ահասկարար
կիւը երկուքին) 145 էջերու վրայ սըփ-
ուրած մատրուսիլու ընթերցող, աւելի
ճիշդ՝ գրասէր հաստրակութեան:

Հայր Եղիշէ Կ'ըսէ իր «Բացման Գի-
րը ին մէջ. «Օրը օրին, ժամանակի և
պահանջներուն համեմտու ստորագրուած
գրութիւնները, օրթմերթի հետ և նման,
շուտով իրենց այժմէականութիւնը կը
կորսնցնեն: Ու քիչ վարը Կ'աւելցնէ.
«Ու ոք թող փորձէ նորութիւն որոնել
անոր մէջն:

Ու կը ծագի հարցումը. — Եթէ ոչ
նորութիւն, հապա ի՞նչ է որ կը փնտուի
ամէն գրքի կոմ յօդուածի մէջ, ժանա-
ւանդ երբ գիտենք թէ ներկայ մարդկու-
թիւնը որքան սիրահոր է նորին ու նո-
րածուութեան, Գրողին ճիտին պարտքը
չէ միթէ գորեր շարունակ միծ միտքերէ
հասած խոներն ու մտածման բիւրկա-
ցումները նոր կաղապարներու մէջ դնել,
իր խոներն ու ապրումները արուեստին
հուրցալու մոդութեամբը պայծառակեր-
պել, տու անոնց նոր երանդ ու գիտա-
դիծ, ու բարձրանալ հաստրակէն, սովո-
րականէն ու ընթացիկէն վեր:

Միւս կողմէ սակայն, արդար պիտի
չըլլար նսեմացնել, թերգնահատել ճիգը
երիտասարդ Վարդապետին, երբ իր հօ-
տին — եղած է այլազան միջավայրերու
մէջ (իրան, Ամերիկա) ու ներկայիս կը



զարք Կիբարոսի Առաջն. Տեղապահի կարեսը ու պատասխանառութեալ պաշտօնը — օգտակար ըլլուցու վսեմ տենչէն զավանակուոծ կը դիմէ թուղթին ու դիրքին:

Գրական արժելոց իր տողերու եսին
Զիմ այնքան միամիտ վնասելու զայն
Այդ յաւակնութեամբ չե արդէն որ համ-
բոյ ելուծ է Վարդապահութը. Ու նաև մենք
այ իր հատին սպասը ընկելու տառջոդրու-
թեամբը համբոյ ելուծ հոգեսրահանէն
չենք սպասեր որ առաջնորդուած ըլլայ
նման մտահոգութիւններէ.

Պէտք է ըսկ որ հնդինակը կը պատկանի շողազուն ու ին քննակերա ածական-ներով իրենց նախագոտութիւնները ծանրաբռնելու, ուսեցնելու թէ քնիքին պատմինած գորդներուն, Բանանք, պատմահրար, 27րդ էջը ու կարգանք. «Ասոզ մը յանկարծ առուպակիերպ, բիւրեղացը փառում էցաւ (Քրիստոսի Ծննդեան առաջին է ակնարկութիւնը). Հրեշտակներ ... նոյնաւուուն եղանակազ խնկարեան ողջունեցին ... Տ Բայց իր տողիքը տաքնաւու փոխարքն կը գտանան բանագրօսիկ, հակառակ իր պիրկ ճրգերուն՝ իր ենթագրած արուեստի գոլը անոնց ներքարկիլու:

Առաջին մասը տառած է «Օրբացոյցի
թերթեր» և նըթալխորագիրը: Հան կ'երկին
կտորներ, որոնք կը փորձեն նմանիլ
քարոզի:

«Առաջին երկունքած և նմախորագիրը
կրող գրքի երկրորդ բաժնին մէջ, հեղինակը ընդհանրապէս զիմակագրական տեղեկութիւններ է որ կու տայ Ամերիկայի իր պաշտօնավարութեան ցըջանէն»:

Իր գրքի վերջին բաժնին մէջ, հեղինակը, Նույնինաց Կածաններով ենթախորագրի տոկ, կը խօսի Խոչշառուր կեսարացիի, Սայաթ-Նովացի, և Մարի և Թորամանեանի նման երտխտաշատ դէմքերու մասին, վերլուծել փորձելով առանց գործը ու վերբերելով կարկտառուն ու հեծող անընդ նեառագաւին:

Արդար պիտի չըլլար սակայն միայն մխառն մխառն մօտեցում մը այս գրքին։ Հայրութեարքը ունի զիտակցութիւնը իր ուժերու անբաւարտութեան և հեռու է գրական յաւակնութիւններէ։ Ու տակա պառհնի, մը կ'ապահնվէ իրենն Կը սիրէ

զիրն ու գրիչը, հակառակ իր այլազան զբաղութեառն, երբ իրմէ տւելի պատրաստութեանք իրենց հոգեար ծառայութիւնը կը պարփակին ծիսակատարութեան առմանէն ներս ու կ'անդիտանան գրաւոր խօսքին ալ ոյժը՝ սրտերու ազնուացման ու բարոյականի ամբապնդման կենական ու սրբազն գործին մէջ:

Ապրագիս կը հուտառանք թէ Նեղինակը
հնուու է և Մորդ երբիմ իր մասին բնաւ
չխօսուելի տակի գէշ խսուուիլը կը նախ-
ըստրէս հանգանակին հուտառիմ ցուցա-
ծոյներէ ու սնափառներէ,

(Տողերս գրողը երկառւն տարի առաջ
քառած է կանխահամաօրէն տիպով երևելու
իր մեղքն ու մարմադրի.)

Հայր Եղիշէ տակաւին հեղինակն է
այլ գործերու, որոնք այս հասուրին մեղ-
քին ու արժանիքները կը կըսնեն;

三

Գրելը իրենց առօրեայ ժամանակաւ ոյցին մաս դարձաւցած անհատները, ըստ ուստի է յաճախ, կարելի է բաժնել երկու առաջնային խումբին կը պատշաճունքն անոնք, որոնք տունամեակներով բրիչ կը շարժեն ու թուղթ կը մրցան, ամսաւեղով մինչև աշխայթ մաս պատճէի լրաց, առանց անդ մը հասնելու, իսկ որկրորդին անոնք՝ որոնք ծնած բախուաւոր աստղի տակ, պէտք չունին շարուակական վերելքի, հասնելու համար գաղափին: Մարգեր՝ որոնք կը գրեն, որովհետեւ շնու կընաց զգել, որովհետեւ գրելը մաս դարձած է իրենց կիանքին ու էունեան: (Խօսած եմ այս էջերէն Դ. Վանուածանի և իր «Կարմիր Հողը» քերթուանին հանդին:

Եթէ բախտը չէ միջամտած որ Հայր
դիէ բլլոյ այս վերջիններէն, յուսով
այ գէթ որ ան պիտի չըլլոյ նաև առա-

Ա մ ա պ ա ր ա զ ա յ ի , ու ր ա խ ու թ ի ւն է
ե զ յ ա ն ձ ի ն ո չ . Ե ղ ի չ է ի ս դ ջ ո ւ ն ե լ Հ ա յ ց .
կ ե կ ե ց ի ն գ ի ր օ վ և ս տ ա յ ա զ գ ի ս կ ե ց
և ա ր թ ս ա մ ի ս տ ա շ ա ն ե ա ն :

9. զԱՐՏԱՐ



ՍԿՐԻՊՏԱԳՐԻ ՄԻԱԽԹԵԱՆ ԵՕԹՆԵԱԿԸ

ԵՐՈՒՍԱՂԵՑԻ ՄԷՋ



Իր արդիւնք դարսու կեսէն ասդին ծաւալած եմիւմնիք շարժումին, այս տարի ես, 20 րդ անգամը բլյալով, երաւաղէմի մէջ կայացաւ Եկեղեցիներու կամ Քրիստոնէական Սիոնիթեան եօթնին ակը: 18-25 Յունուար, ութ օրերու ընթացքին, ոյլուզան կրօնական համայնքներու պատկանող բաւական թիւով հաւատացեալներ, եկեղեցական թէ աշխարհական, հաւաքաւեցան ամէն երեկոյ տարբեր աղօթավայրի մը մէջ, միասնաբար աղօթիւու զին այդ նպատակի իրագործման համար և միւնքն ժամանակ աւելի մօտէն ծանօթանալու քայր Եկեղեցիներու հոգեոր երտծշտռւեան ու պաշամունքին:

Ս. Քաղոքիս մէջ իրենց ներկայութիւնը ապահոված համայնքներէն երկուքը, Յոյն-Օրթատոք և Հպոտի, այս տարի ես դուրս մնացին գեղեցիկ այս շարժումէն, Դուրս մնացին նաև փաքրոթիւ համայնքներ (Հոյ-Կաթողիկէ և Ասորի-Կաթողիկէ), իրենց միջացներու անրաւարարութեան պատճառաւ: Ու նաև Ռուսէր և Ռումանացիները, որո՞նք թէ ունին եկեղեցի և քահանոյ (տառջինները՝ մէկէ աւելի), սոկայն գրիթէ չաւնին համայնք երուաղէմի մէջ: Ու զուցէ հասեած ըլլալուն համար Օրթատոք Եկեղեցւոյ ուղեգծին: Բողոքականներ բերին եռանդուն մասնակցութիւն:

Կանխինք ըսել թէ այս հաւաքայթները առբեր և գողցիս բացառիկ իմաստ կը գդինուն երուաղէմի մէջ, ուր գրիթէ բոլոր Քրիստոնէական Եկեղեցիներ, իրենց ստորաբաժանութեաներով (Թիւով 15, առանց հայութիւու Բաղրաման նորելուկ աղանդներ), յաջողած են իրենց ներկայութիւնը բերել և շարունակել յընթաց գորուց: Թէ պէտք չէ մոռնալ մէտալին միւս կողմը, ուր արիտալութեան մորմաջն ու մենատիրութեան ձգուումը իրոր գէմ հանած են յունախ համայնքները և անախորժ միջադէպիերու և պաւալի ու ամօթալի եղելութիւններու զուռ բացած է:

Աղօթառողիմները կայացան հետեւալ կարգով: Կիրտկի, 18 Յունուար՝ Ս. Փրկիչ Ֆրանչիկանանց, Երկուշարթի, 19 Յունուար՝ Լուտարականներու, Երեխարթի, 20 Յունուար՝ Անկիթաններու Սէյնթ Զօրծ, Չորեքշարթի, 21 Յունուար՝ Հայոց Ս. Յակոբիանց, Հինգշտրթի, 22 Յունուար՝ Սիոնի Վերջին Ընթրեաց Վերնատան, Աւրութ, 23 Յունուար՝ Եթովպացւոց կամ Հապէչաց, Շարաթ, 24 Յունուար՝ Սկալատանց Սէյնթ Էնտարիւզ և Կիրտկի, 25 Յունուար՝ Յոյն-Կաթողիկներու (Միլիթիթ) Աւետման եկեղեցւոյ մէջ: Բաց աստի, Վերջին օրը, կիսուրէ առաջ ժամը 11 ին, Մարտինիթ ծէսով Պատարագ մատուցուեցաւ Ֆրանչիկաններու Մայր Եկեղեցայ մէջ համայնքապիս Մօնս: Օկոսին Հարֆուշի կողմէ, որ Քարոզեց Արաքերէն լիզուսվի Առաջին երկու օրերը մնր Մնադիւան տօնին զուգագիպած ըլլալուն, մերին ները մասնակցութիւն չունեցան: Խոկ մնացեալներուն ներկայ եղան, երբեմն միասնաբար և երբեմն տանձինն, Հոգէ: Տ. Տ. Անուշաւոն Վրդ: Զշշանեան, Բարսեղ Վրդ: Գալէմտէրեան և Գուսան Արդ: Ալճանեան:

Շատ բնականորէն բոլոր աղօթաֆորզներու յայտագիրներն ալ բաղկացած էին Սուրբ Գրքի զոյդ կտակարաններէն վերցուած ընթերցուածներէ և հոգեոր երգերէ

(Արելեաններու շորտկանը և Արեմտեաններու հյոյոց): Գրեթէ բոլորին ալ ընթացքին արտասանուեցան Նիկիակոն Հանգանակը կոմ ռՀաւատամբքաց (Բողոքականներու մօմ՝ կրծատեղ ձեռվ) և Տէրունական Ազօթքը (իւրաքանչիւրը իր ժայրենի լեզուով): Բայցի Լուտերականներու և Հապէշներու հոււաքներէն, քարոզ ալ խօսուեցաւ:

Գովելի էր հաւատացեալներու մեծախումբ ներկայութիւնը, մանաւանդ երբ նկատի առնենք զերջին երեք օրերու կիմայական խստութիւնը ու մանաւանդ հեռաւութիւնը Եթովպական ու Սկզբանական եկեղեցիներուն, սրոնք կը դանուին քաղաքիս արեմտեան կամ Հրէական բաժնին մէջ:

Աւրուոգծային մասեցումով ջանանք բնութագրել իւրաքանչիւր հաւաքոյթի ուշադրու ու յատկանշական երեսները:

Ֆրանչիսկաններու Մայր Տօնաբրին մէջ կոյացած ազօթաժողովը բացուեցաւ Սուրբ Հոգուց շորտկանի երգեցողաւթեամբ: Երգուեցաւ նաև ըՄեծացուեցէն: Երգեհնանի զրայ նուագուեցան հոգեսր երաժշտութեան ընտիր նմոյշներ, Ընթերցուածները հղան Անգլիերէն, Ֆրանսներէն, Խոտիերէն, Գերմաններէն, Արտրերէն և Սպաներէն լեզուներով: Մաղթանքներու բաժնին մէջ՝ անոնց զրայ աւելցան Կնէներէնն ու Երրայերէնը: Քարոզիչն էր Հոյր Զօրճ Պուսթանի:

Հուտերականներու հաւատքին նախագանեց համայնքակետը՝ Նորավստկ Նա՛իմ Նասոսոր Եպիսկոպոսը: Լոււեցան Արտրերէն, Գերմաններէն և Անգլիերէն լեզուները: Եղան նաև Ցունարէնով Աւետարանական ընթերցուածն: Երգեհնանը հրամցուց պատուաիններ՝ Պախի կրօնական երաժշտութենէն: Բոլորն ալ ապա բարձրացան քովստի սրանը, ճաշակելու համար մատուցուած հացն ու գինին:

Անկլիֆաններու մօմ եղած ազօթաժողովին տիրապետող լեզուներն էին Անգլիերէնն ու Արտրերէնը: Ի բացակայութեան Եպիսկոպոսին, Երեցներէն մին վարեց երկոյթը և կորճ բայց ազդու քարոզ մը խօսեցաւ:

Մեր մօմ կայացած հոււաքին յայտազիւրը կը պարունակէր մեծու մասամբ Ս. Մննդեան և Մկրտութեան մեղեդիներէ: Եղան նաև Եթովպական և Արամեան (Ասուբերէնի բարբառ մը) լեզուներով Ընթերցուածներ: Գերշ. Տ. Կիւրեղ Եպս Անգլիերէն քարոզ մը կարդաց: Պատրիստքառանիս բարեկամ Հոյր Նիկողայոս կէհնատէր (Տորմիսիոն վանքի Վանսինյորը): Իր թերիստ Հայերէնով ազօթք մը կարդաց:

Վնրջին Ընթերց Վերնատան հաւաքք այս տարի ևս եղան անհնէն խորհրդաւորը, սրբազնութիւն թիջագրուած ապրումներու ազդեցութեանը տակ անշուշա: Հայ շորտկանն ալ նոչեց նուիրական այդ կամարներուն ներքեւ Քովստի Սուրբ Հոգիի մատուցու տնունոթ մանօթ սենեկանին մէջ անցուած հոգեսր խոկումի քանի մը վայրկեաններ եաք, Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Ի օրէնութեամբ փակուեցան հաւատքոյթը:

Եթովպական կը պարագ Անգլիեցու մէջ ալ, կարգ մը լեզուներու հետ, լսուեցաւ Հոյրէնը: Հապէշաց Տ. Աթանաս Եպս. ը քանի մը քանի ըրաւ աւտրախին, որ իրենց վարդպականներու մէկուն կողմէ թարգմանաւեցան Անգլիերէնի:

Սկզբանական եկեղեցւոյ մէջ քարոզիչն էր Համայնքապետ Տքթ. մօմ Միւլը Սքօթ, Քանի մը լեզուներու կարգին լուսեցաւ նաև Տանիմարքերէնը:

Եռյն Կաթոլիկներու եկեղեցիին մէջ կայացած հզրափակիչ հոււաքոյթը եղան յոյժ ապաւորիչէ: Վերոյիշեալ լեզուներուն զրայ աւելցան Խուսերէնը: Օրհնուեցան հացը, դիմին, ցորենն ու ձէթը, որոնցմէ առաջին երկուքը ճաշակելու երաւիրուեցան ներկաները երեկոյթի աւտրախին: Համայնքապետ Լութֆի Հաննամ Եպս., ճարտար բեմբառաց և լիզուագէտ, կուռ ճուռ մը խօսեցաւ, ներկայացնելով եկեղեցւոյ այժմու իրադրութիւնը և անոր անգաներուն միջին տահնը մէկ յայտնուած նեզմը տութեան արդիւնք լորուածութիւնը իրրե անրնական երեոյթ և հակոսող՝ Քիշառասուի կոմքին: Ամենէն ետքը, ներկայ հոգեսրուականները երաւիրուեցան եկեղեցւոյ գասէն իրենց օրհնութիւնը տալու ժաղավորդին:

ՅԻՄԱՅԻՆ ՏԱՐԻ ԵՐԵՎԱՆ

ԱՄՍՈՐԵԱՅ ԼՈՒՐԵԲ

13 Յունուար, Հին Տոմարով տարեցերջի առթիւ, Միաբանութիւնը երկույին, ժամերգութենէն յիսոյ, Պատրիարքարան ելաւ, Արքազան Պատրիարքը, յեւ պաշտաճ խօսից, Օրացոյց բաշխեց ամէնուն:


14 Յունուար, Հինշաբրի, Ամանոր ըստ Հին Տոմարի: Ս. Պատրիարքը տյդ առթիւ քարոզեց, ապա Պատրիարքութանի մեծ գանձինին մէջ տեղի ունեցաւ աւանդական գումարումը, մասնակցութեամբ Միաբանութեան, ժողովուրդին և աշակերտաց: Ուշերձներ խօսեցան Տ. Մկրտչ Արքազան Ազատունի, Յովեէփ Սարգսաւագ (Ապահեան, ապա Բարդէն Եպիսկոպուս, այժմ հանգուցեալ) և Գոտունդաւորաց և քաղաքացւոց վարժարանի աշակերտներ: Ս. Պատրիարքը սիրով և օրինութեամբ պատասխանեց ամէնուն: Կէսօրէ վերջ Ս. Պատրիարքը Տնօրէն ժողովոյ (անգամց) նեա Ժառանգաւորաց այցելեց, և գարենալ ուղերձ և օրինութեան խօսքեր եղան: Գետական Պաշտօնատարք, Հիւպատոսուներ, Հաստատութեանց Տնօրէններ առանց բացառութեան Ս. Պատրիարքը Հօր Հնորհաւորական այցի եկան:

18 Յունուար, Երկուշաբրի, Սուրբ Մննդեան Զքագալոյցի օրը, Ս. Պատրիարք Հօր Գլխաւորութեամբ, (Միաբանութիւնը պաշտօնական շքերթով ցերեկէն առաջ գնաց նեթղենէմ), ուր դիմաւորուեցաւ Կառավարիչէն, Քաղաքապետական մարմինէն, որուն մինչև կէս ճամբան ընդ առաջ էին եկած, և ստիկանութենէն: Վանուց հրապարակին առջև կազմուեցաւ Թափօր և Շնորհուրդ մեծ ը երգուեցաւ սրտաթունդ: — Առաջին անգամ այսօր հնաւեցան նաև հնգ զանցակները, որոնց համար վերջերս հայկական ճարտարապետնեամբ զանգակատուն էր շինուած վանքի մեր բաժինին վրայ: Այս զանգա-

կատան ելիքտրական հղուակաւորումին ծախֆը, 50 ոսկի, վճարուծ էր Տ. Մուշեղ Վրդ., որուն համար Ս. Պատրիարքը յայտնեց օրինալից գոհունակութիւն: — Կէսօրէ վերջ և ըրտագիտառով մուտք գործեցինք Ս. Մննդեան պատմական մեծ Տաճարը: Ս. Պատրիարքը Հայրը և Միաբանութիւնը ուխտ կատարեցին Ս. Այրին առջև, ապա Ճրագալոյցի Ս. Պատրիարքը մասնացւուեցաւ վերջը, մեր սկզբանին առջև: Ս. Պատրիարքը և Միաբանութիւնէն մաս մը գարձան Երուսաղէմ, Սուրբ Մննդեան տօնը պաշտերու համար ի Ս. Յակոբ:

Երեքշաբրի, 19 Յունուարին, տօն Ս. Մննդեան, գիշերային և առաւտեան ժամերգութիւններ և Ս. Պատրիարք աղջի ունեցան ի Բնեթղենէմ և Երուսաղէմ: Բնեթղենէմի մէջ հանդիսապետեց, պատարացեց և քարոզեց Տ. Մեսրոպ Սրբազն: Միւս ազգերուն պէս մեզ ևս պատեհութիւն տրւած ըլլալով ձայնասփիւռի, Ս. Այրին առջև երգուեծ Շփառ ի բարձւնածին, Աւետարանին, միւս ամուսնակերուն և Անորհուրդ մէծարին և Հուստրատպետ Սրբազնի աւետարար պատգամին հաղորդ հղուն Պաղսատինի և արտասահմանի ազգայիններէն և օտարներէն շատեր, որոնցմէ յիսոյ ընդունուեցան գոհունակութեան բազմաթիւ գիրեր: — Իսկ Երուսաղէմի մէջ, Ս. Պատրիարքը քարոզեց: Ժամը 9ին Բնեթղենէմին վերադարձ Միաբանութիւնը և Աւյսօր տօնէ Ս. Մննդեան երգով և անորհուրդ մէծարի ելաւ ի Պատրիարքարան, ուր Ս. Պատրիարքը ընդունեց ամէնքը բարեմթութեամբ: —

(«Արան», 1937, Ժ.Ա. Ցարի, Փետրվար,
Թիվ 2, էջ 64):





ՍԱՐԿԱՄԱԳԱԿԱՆ ԶԵՂՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Այս տարի եւս, Ս. Ստեփանսի տօնին (Յ Ցունուար, Երեխաբրի), Սուրենադական ձեռնադրութիւն կատարուեցաւ Ս. Արքուն ներս։ Ձեռնադրեալներն են ն Ընծայուանի Բ. Տարուան ուստանող Տրց. Սուրեն Ներսէսի անոնց եւ Ա. դասաւանը Կազմող Ֆիւացուներ (Աւրատակիր) Մաքրես Խորանանն ու Վարդան Պուշենեանը, իսկ ձեռնադրութիւն Հովհաննեացուն Գերեզման Արքայուն Արքայուն։ Ֆարանցին Արքայուն։ Ֆարանցին Արքայուն։

Ծննդայալները Ձեռնադրիչ Մրգազան Հօնեն սացան, արջուրեան մասնաւոր ազօթներով, բուրգան՝ խնիկիու Ասունույ Խունը, Աւետարան՝ կարդալու «յունին հաւատացիկ» եւ Ս. Ալիքին՝ կատարելու հաւատացիկ» պատճեն։

Ցուցիչ եւ պահի երբ երեն ալ ժողովրդին կը դառնային ձեռնամքար, ի նոան աւսուսին իրենց հոգածարման։ Խորթնաները անմիջապես սկսան սպասարկել Ս. Պատարագի կուռնութիւն։

Քանին օրեւ եմ, Քրիսոսի Անուանակոչութեան տօնին (Յ Ցունուար, Բէ.), նոյն կարգին արժանացաւ Ընծայուանի Բ. Պատարամի ուստանող Տրց. Պատրոս Ասուլիսանը, ու առաջին Շնորհաբախութեան տան հեռու եւ բաղմէս։ Ձեռնադրութիւնը կատարեց Փատ. Փոխանող Գերեզման Տ. Կիւրեն Եղիսկուպոս, Ս. Ցուռութեան Ցունարին մէջ, Քրիսոսի Ս. Գերեզմանին առցեւ։

Սուրեւ անոնց կինսագութիւնները. —

ԲԱՐԾ. ԱՌՈՒՐՅԱՆ ՄՐԿ. ՆԵՐՍԻԿԻՆ Ն ՏԱՐԱՎԱՐԱԿԱՆ ՁՆԱԴ Է ՊԵՐՈՎՐ' 1966ին։ Նախակըրութիւնը սաւաց ած է Մարտիկեան Ազգային Վարժարանը։ Անքիիսաւ Ազգա մօ չորս տարիներ յանախ ած է Անքիիսաւ Փիքանայի Դպրեվականը։ 1985ին եկած է Խուսակէմ եւ Ժառանգ Վարժարանի բարձրագուն կուրզը կոչարակ վայարեամբ աւագեկի եմք անցած է Ընծայուանի բաժինը։ Իր նախասիրութիւնները եղած են Կրօնայիսաւրիւն, Գաւկանուրիւն և Թամուրիւն։

ԲԱՐԾ. ՄԱՐՏԻԿՈՍ ՄՐԿ. ԻՊՐԱՃԵԱԼՆ ՁՆԱԴ Է ՊԵՐՈՎՐ' 1966ին։ Նախակըրութիւնը սաւաց ած է Մարտիկեան Ազգային Վարժարանը։ Անքիիսաւ Ազգա մօ չորս տարիներ յանախ ած է Անքիիսաւ Փիքանայի Դպրեվականը։ 1985ին եկած է Խուսակէմ եւ Ժառանգ Վարժարանի բարձրագուն կուրզը կոչարակ վայարեամբ աւագեկի եմք անցած է Ընծայուանի բաժինը։ Իր նախասիրութիւնները եղած են Կրօնայիսաւրիւն, Գաւկանուրիւն և Թամուրիւն։

ԲԱՐԾ. ՎԱՐԴԻՄՆ ՄՐԿ. ՊՈԽՐՃԵՔԵԱՆ ՁՆԱԴ Է ՊԵՐՈՎՐ' 1969ին։ Նախական ուսումը սացած է Ճիպէյի Թռչնոց Բայիի ազգային Վարժարանը։ 1981ին Խուսակէմ գալով՝ աւակիեամծ է Ժառանգ. Վարժարանին եւ աւարած զոյն բաջարա վկայականով։ Իր նախասիրած նիւթերն են Գրականուրիւն, Գաւկանուրիւն և Թամուրիւն։

ԲԱՐԾ. ԳԱՅՐՈՍ ՄՐԿ. ԱՄՈՂԼԵԱՆ ՁՆԱԴ Է ԳԱՐԵՎՈՅ ՊԵՐՈՎՐ' 1961ին Իր աւարական կրութիւնը սացած է տեղույն Փ. եւ է. Թուուսան Վարժարանին մէջ։ 1976ին Հայրենիք մէկնիւրով՝ կ'առակերտ Ս. Եղմիածեի Հոգեւոր Ճիմարանին։ 1980ին, աւարեկի եմք Ընծայուանի Ա. գասարանը, կ'անցնի Ենեւան եւ կ'ընդունուի թիւ 1 բազային թեկական ուսումնարանի Laborator բաժինը, ուրկի 1982ին կը վկայուի ուսպես «Laborator assistant»։ Նոյն տարին կը մնե Ենեւանի Բժշկական Համալսարանը, ուր կը մնայ տարի մը։ 1986ի առնան զարով Խուսակէմ կ'առակերտ Ընծայուանին։

«Ախին» այս ուշախ առիքով կը սնունաւու չորս Մարկարագները, մաղելով ու մօսաւոր ապագային արժանի ըլլան բահանայութեան սուրբ ասթիանին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵռուստ

Ս. Վարդանանց տօնին առիթով (26 Փետր.), որ անուան տօնն է ապդիս վեհափառ Հայրապետին, հետեւալ հետագիրը յզուած է Մայր Աթոռ. —

Երևանիմ, 25 Փետրվար 1987

Ն. Ս. Օծուբրին Տ. Տ. Վաղովին Ա.

Կարողիկոս Ամենայն Հայոց

Ս. Էջմիածնին

Ձեր Մերժութեան անուանակոչութեան տօնն ուշախ առիթով, հանեցեք քննութիվ մեր, Ս. Ցակորեւանց Միտրոքնութեան եւ Ասղիմանյա համայնքի շեմազին ընդհաւուրիւնները, եւկ ու ու եղանակի օրեւու լաւագոյն բարեմակրութիւններով հանդերձ:

**ԵՂԻՆԵ ԱՐՔԵՊՈՍ. ՏԵՐՏԼԻԱՆՆ
Գօտիքաւու Հայ Երևանիմի**

ԵԿԵՂԵՑՎԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

• Եր. 3 Ցուն. — Ս. Արքաւու քաջ. մերոյ; Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլուխագիր ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արեգայ;

• Կիր. 4 Ցուն. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Ցակոր, Ս. Կարապետի խօսնին վրայի ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Մարգ. —

— Ամեն. Ս. Գատարագը Հայրը նախագահուց Մայր Ցամարդին մէջ պաշտօւած հանդիսաւոր նախատօնակին:

• Բշ. 5 Ցուն. — Ս. Տարի մարգարեին եւ Ցալուար Տեղանեղարյա առավելոյն (Տօն Առաջական Ս. Արքուն երանակին): Բայտ սովորութեան, սփառք ի բարձունասի ատեն, Ամեն. Ս. Գատարագը Հայրը գենեսաւորուած բարձրացաւ Ժեաւենքրօր Աթօսի պատուանդանին Գերշ. Լուսարապետ Մրբանքն յատուկ բարեմագիւթիւններ ըրաւ ն. Ամեն. բարօր ե երկար կենաց համար Հանդիսաւոր Ս. Գատարագը Մայր Ցամարդ Աւագ Սեղանին վրայ յատոյց Գատր. Փոխանորդ Գերշ. Տ. Կիրեկը Եպս Կարիկեանն իսկ Լուսարապետ Գերշ. Տ. Ֆարեգին Արքեպս. Գատանենն նախագահուց Ս. Աթօսուայ հանգուցաւ Գատրարագը հոգիներուն համար հատարաւած տարբացան հոգենանգստեան պաշտամունքին:

— Նախատօնակին ի Ս. Ցակոր նախագահուց Գերշ. Լուսարապետ Մրբազանը բար-

յառակիր Հայրերն եին Հոգչ. Տ. Անուշաւան վրդ. Զդշանեան ե Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

• Գշ. 6 Ցուն. — Ս. Անիմանսուի նախավկային: Գերշ. Լուսարապետ Մրբազանը նախագահուց Մայր Ցամարդին մէջ կատարաւած Մարկաւագաց Հանդէսին, որուն մասնակցիցն ընծայութիւն Յ Մարկաւագներ ու Տ. Ցարարագիւնները, որոնք քիչ ետք բնուազնեցին Մարկաւագութեան առաջին նոյն Մրբազանէն: Ս. Գատարագը մատուցուեցաւ Ս. Ստեփանոս մատրան մէջ (Աւանդուուն): Ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արց. Արճանեան:

— Կէսօրին, Գատրիարքարանին մէջ Հաշկերոյթ արտիցաւ ի պատիւ Մարկաւագաց, ուրուն ընթացքին յորդորական իսուսորդ հանդէս եկաւ Հոգչ. Տ. Անուշաւան վրդ. Զդշանեան:

• Դշ. 7 Ցուն. — Նախատօնակին ի Ս. Ցակոր Անդապահուց Գերշ. Տ. Կիրեկը Եպս. —

• Եշ. 8 Ցուն. — Անսուսի ի Պողոսի առաքելոց: Ս. Գատարագը մատուցուեցաւ Մայր Ցամարդի Ս. Գետրոսի վիրնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան վրդ. Զդշանեան:

• Ար. 9 Ցուն. — Ամեն. Ս. Գատարագը Հայրաց Հարազարդի հանդիսութեամբ մատուցուեցաւ ի Ս. Ցամարդ Ցակոր Ցամարդ և Նախատօնակին նախագահուցիւն ետք թափօրով բարձրացաւ Գատրիարքարան:

• Եր. 10 Ցուն. — Տօն Ս. Արքունի Առաման: Գերշ. Լուսարապետ Տ. Գարեգին Արքեպս: մատոյց օրուն հանդիսաւոր Ս. Գատարագը Մայր Ցամարդի Ս. Գլուխագիր մատրան մէջ և ապա, ամպեկունիի տակ և կինաց Փայտի մատունքն ի մեռնին, նախագահուց մեծահանգիւն թափօրինի: Ի Գատրիարքարան, ուր յետոյ բոյորն աւ եւս երգեցիութեամբ, Սլբարացնել նշանը բաժնեց ամէնուն:

• Կիր. 11 Ցուն. — Բարեկենան Ս. Մննդեան պահոց: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Ցարութիւն, մեր վիրնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

• Մարգարեան ներքութեամբ Ս. Կարեկը աշակերտաւութեամբ աշակերտաւութեամբ:

• Դշ. 14 Ցուն. — Կազմակ (Տօն Տարի բառ Հիմ Ցումարի): Կէտ գիշերին, ասուղաղարդ երկինքն ու գուղջ օգը Միարանութեան և ուսանողութեան կտս բազմաթիւ ժողովուրդ բերած էին Մայրավանքի մեր բակը, լվալուսին տակ դիմաւորին: Նոր Տարինչ Անր ի Ցունաց (Ո. Ցարութիւնն Ցամարդի): Հայրաց Հարազարդ պահուածողով անջէն ետք, գոյիններ երգեցին Ս. Ծննդեան մեղեդիներ, մինչ Լուսարապետ Մրբազանը բարա պահին պատշաճ քանի մը խօսրէ: Առաւտուն, ի Ս. Ցակոր, Աւել Սեղանին վրայ պատագեց, ըստ սովորութեան, ֆամօրնուզ Հոգչ. Տ. Ցուն բայց Վոյակիմեանը, որ քարոզեց աւ (տե՛ս էլ 21): Ենուոյ բոլորն աւ երգեցողութեամբ բարձրացաւ Գատրիարքարան, ուր ն. Ամեն., Ս. Գատրմանանց փոքրիկներէն

մէկուն ժաղկեփաւնչով բրած գոզոր ուղերձէն ետք, քանի մը պահին յարմար խօսքեր ըրաւ և աւանդական նարինչը բաժնեց:

* Եր. 17 Յուն. — Ս. Բարսի նայրապետին: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիր ժամարարն էր Հոգչ. Տ. Անդուն Վրդ. Սարդիկան (Անթիիւսի Միարան):

* Կիր. 18 Յուն. — Ճաղալուց Ս. Ծննդեան: Առաւտական ժամը 10ին, Ամեն. Ս. Գատարիարք Նօր կիմաւորութեամբ, Միարանութիւնը ինքնաշարժերու երկար շարանով մը և գարնան որերը յիշեցնող հանելի օգով համրայ եւալ զէպի թեթիկէն ծունաց Ս. Ալիս զանքի մատուցական դիմումութենին ետք, ժամը 11ին թագօրդ հաւառ Ս. Ծննդեան հրապարակը ուր դիմուրութեան եկած էին մեջմէնի բաշարապետն ու Զինաւորական Կառավարիչը, և որ կը տողանցէին Հ. Ե. Մ. Ի. Հ. Ս. Ա. Ի. երկեսն արինչերը՝ իրենց փողերախումբերուի չոն էին նաև դպիրները, զիմաւորութեամբ Ս. Ծննդեան վանաց Նոր հնուու Հոգչ. Տ. Անկի Վրդ. Ռոդիքեանի, որոնց թագր կադարձ միորհորդ միջ շարականը երգելով բարձրացան մեր վահ քահ քահ և ուղաւեցան հետարան:

— Կէսօրէ Կաք, Գերշ. Տ. Կիրերկ Եպիսկ. ի գլխաւորութեամբ, Միարան Հայրեր Հնրաշափառուի մուսք գործեցին Ս. Ծննդեան հանձնար ուր Ս. Ալիր ուսկէն եւալ, մեր քամինին մէջ պաշտակցաւ հրագաւույցի կարգ: Խոհ Ս. Գատարագը մատուցուեցաւ Ս. Ալիրին մէջ: Ժամարարն էր Անթիիւսի Միարան Հոգչ. Տ. Կոմիտաս Ս. Վրդ. Օնանեան Առաջ Հանգիստական Սրբադաւուն նախատօնակին, որմէ ետք Միարանութիւնը երգելութեամբ բարձրացան Ս. Ծննդեան հայքագանը րիմբիքի:

— Գիշերային և առաւտական ժամերութիւնները պաշտակցան հանձնարի մեր բաժնին մէջ, սկսեալ ժամը 10.30էն:

* Պ. 19 Յուն. — Խնձունին և ԱՍՏՈՒՆԱՆԱՑԱՑՈՒԹԻՒՆԻ: Կէս գիշերին, զանգերու խորհրդաւոր զօղանչէն ետք, Միարանութիւնը Գ'իինէ Ս. Ալիր, ուր հատարաւուն արարդութիւնը, մատ մէկ մամ, կը ճայլառափասի հորայէւան ստահօյանէնն Ամեն. Ս. Գատարիարք Հայրը այդ միջնորդ տուաւ հնադեան իր պատումը (ան' էջ 2) եւ, ընդունեալ եւալ ներկայ բարձրատիման անձնաւորութիւններու — երաւաղէմի և մեջմէնի թաղաքառապեաներ (Թէսի Քոլէ եւ Հ. Էլիտա Ֆրէյ) և տեղուոյն Զինաւորական համամարիչը — վերադառն երաւաղէմի Մինչէ լուսաց շարունակուած արարութիւնները կը կազմէին զոյդ Գատարագնիր — առաջինը՝ Տաճարի մեր բաժնին մէջ, մատուցուած Անթիիւսի Միարան Հոգչ. Տ. Ենիկ Ս. Վրդ. Մաներէկանէ, իսկ երիբորդը՝ հանդիսաւոր, Ս. Ալիրին մէջ, մատուցուած Պատուար Գերշ. Տ. Կիրեր եւու, Գարիկէնսէ — և անոնց միջն կարգ կատաւած աջարութիւնէթի սրտագրաւ կարգէն:

— Նախատալէն ետք, Միարանութիւնը Երաւաղէմ վերագործաւ:

* Եր. 20 Յուն. — Ս. Երաւաղէմի մէջ, Ս. Ծննդեան հրադակացաւ լուսարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Քրիստոնի Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարը մատուց, բառ ոսվորութեան, Ս. Հրեշտակապետաց Վանուց Տեսուչը՝ Հոգչ. Տ. Աւան Վրդ. Ղարիպեան Լուսարարապետ Տ. Դարեթին Արքեպոս: Նախագահեց Քրօրնէնքի արարողութեամբ:

— Խոկ երկուշարբի առաւտ, Ս. Յակոբ Երաւանց Մայր Զանձարի Աւագ Սկզբանին վրայ Ս. Գատարագը մատուց, բառ ոսվորութեան, Ս. Հրեշտակապետաց Վանուց Տեսուչը՝ Հոգչ. Տ. Աւան Վրդ. Ղարիպեան Լուսարարապետ Տ. Դարեթին Արքեպոս: Նախագահեց Քրօրնէնքի արարողութեամբ:

Թէ՛ երկէ և թէ այսօր, ի բացակայութեան ժամանդաւոր սաներու, երգեսողութիւնները կտարաւուցան տեղացի դպիրներու կողմէ:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահ Հոգչ. Տ. Աւրելի Եպօս:

* Պ. 20 Յուն. — Յիշաակ մելույց: Մայր Տաների Ս. Գլխագրի մատուց մէջ պատարագէցի, բառ ոսվորութեան, Աւագ Թարգմանը՝ Հոգչ. Տ. Աւան Վրդ. Կերշ. Տ. Կիրերկ Եպօս: Նախագահեց Հոգինանզատեան կարգին:

* Եր. 24 Յուն. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ Մատուցածանուածնայ իսրաւենին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Աւուրեկն Վրդ. Յիշակի մելույց:

* Պ. 25 Յուն. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գևոսն Արդ. Ալաննեան:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերշ. Տ. Կիրերկ Եպօս:

* Պ. 26 Յուն. — Անտանակոչորին Տեանն: Առաւտառն, Գերշ. Տ. Կիրերկ Եպօս: ի իշխաւութեամբ, Միարան Հայրեր Հնրաշափառուի մուսք գործեցին Ս. Յարութիւն Տաճար և Քրիստոնի Ս. Գերեզմանին վրայ օրուաւ Հանգիստական Սրբադաւուն առաջ Հայրէ Տրդ. Գետրոս Ասողի Հանը (ան' էջ 5): Վանց գարձին, Միարանութիւնը Հայրց Թաղի մատքէն վայոյ ի լուսույց շարականը երգելով յանացան և բարձրացաւ Պատրիարքարան, ուր Գերշ. Լուսարապան Արքազնի նախագահամբ կատարուեցաւ Տեսունէքը, որ Ժամունով Նօր գիշաւորութեամբ կը կենաւիցաւ Վանուց անզան մէջ: Երգուցան Սուրբ Ծննդեան հանձնաներ և, Ս. Ալիրոյ արքի ներքէն զամ, որկնուեցաւ տօնին յատու իներայի աւանդական հաշը:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ Նախագահեց Լուսարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս:

* Պ. 27 Յուն. — Ննոնի Առվիանու Կարապետ: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Ս. Կարապետի խօրանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Կիրերկ Եպօս:

* Եր. 31 թուն. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարարն էր Հոգչ. Տ. Դաւան Արզ. Ալճանեան:

* Կիր. 1 Փետր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարսթիւն, մեր վիրնամատրան մէջ ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վլրդ. Զգչանեան:

* Կիր. 7 Փետր. — Հայրապեացն Արանայ և Կիրդի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վլրդ. Մակասարեան:

* Կիր. 8 Փետր. — Բարեկենան Առաջաւոր պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբը ժամարարն էր Հոգչ. Տ. Համբարձում Վլրդ. Քէշիշեան: Կատարուեցն հոգիկնագրատեան պատօնն. Ա. Աթոռոյ Միարան Հոգչ. Տ. Մաշտոց Վլրդ. Բարիկուեանի մահուան առաջին տարեկիցին առիւր:

* Եր. 13 Փետր. — Խախատոնակին ի Ս. Յակոբ Խախատոնակաց Գերշ. Տ. Կիրեղ Եպիսկ. Գարդիկան:

* Եր. 14 Փետր. — Ա. Պարզի զօրվալին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Սարգսի մատրան մէջ ժամարարն էր Հոգչ. Տ. Դաւան Արզ. Ալճանեան Գերշ. Լուսարաբանեան Մրրազանց նախագահուց Սարգիս Կիւլպէնեանին հոգիւն համար կատարուեած տարեկան հանգստան պաշտամունքին:

— Երեկոյեան ժամերգութեան աւարտին, Լուսարաբական Մրրազանը Ուրար կրելու արտօնութիւնը չնորկեց Ընծայարանի առաջին կարգի ուսուող Սարգիս Գետրուեանի:

* Կիր. 15 Փետր. — Ս. Պարզի զօրվալին: Մատուցուեցաւ ի Ս. Յարսթիւն, մեր վիրնամատրան մէջ ժամարարն էր Հոգչ. Տ. Ռուբէն Վլրդ. Յովակիմեան:

* Եր. 21 Փետր. — Խախակայ Պարեին հայրակին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիրը ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վլրդ. Մանկասարեան:

* Կիր. 22 Փետր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Ս. Կարապետի իսուրանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Հայրիկ Վլրդ. Գալայեան:

* Եր. 23 Փետր. — Վարդանանց հանդիսաւոր նախատօնակին ի Ս. Յակոբ Խախատոնակաց կատարաբական Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս:

* Ել. 26 Փետր. — Ա. Վարդանանց զօրվալին մերց 1/36 վկայից (Յիշասակ Աւելիոց ի Տօն ազգալի): Մայր Տաճարի Աւագ Մելքանին վրայ պատարագից, ըստ Ամփութեան, ժամանակ. Վարժարապետ, առաջ. Տեսուչը Հոգչ. Տ. Գուսան Արզ. Ալճանեան, որ Ս. Հայրութիւն ուսուաս սահերուն: Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Խախատոնակաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա. ի անուստ ուսին առիւր կատարուած է Հայրապետական Մազմանքօթին, իսկ յետ Ս. Պատարագին հոգինանգստեան պաշտամունքին:

— Տեառնդառաջի մեծաւանդէն Խախատօնակին և առաջին մակաստանչին ի Ս. Յակոբը Խախատագահուց Գերշ. Տ. Կիրեղ Եպս.:

— Գերշ. Մրրազանը Խախատահուց Խակ գիշեասկիրին Մայր Տաճարին մէջ պաշտուած էնկեցէի և Հսկման կարգերուն:

— Քիշէրը, Խախակին ժառնիդ, Վարժարանի գատինին վրայ կը առաք տօնին աւանդական կրակը: Հականակ իսխու ցուրտին, բաւական թիւնի ժաղովուրդ փութացած էր դաշտ:

* Ուր. 27 Փետր. — Տառանինաց աջ: Որուան հանդիսաւոր Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Անգանին վրայ մատոյց Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Գարեգինան:

* Եր. 28 Փետր. — Կ. Պոլսի Ա. Ժողովոյն (381): Տեառնդեգառաջի տօնիր այս տարի զուգադիպած րլաւով բուն Թարեկենդանը կանխուոց Արքաթ օրուան, Ասորուց Ս. Մարկոս Աւետարանչի եկեղեցւոյ մէջ մատուցուած Ս. Պատարագը յետածուեցաւ այսօրուանի ժամարարն էր Հոգչ. Տ. Կամիտանի Վլրդ. Երբ ու գարձի թափօներք գիշաւորեց Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Ապս Միարաններնը հիմարափիրացաւ Ասորուց Գերշ. Տ. Սպիսկոպոսէն:

— Երեկոյեան ժամերգութեան ընթացքին կատարուեցաւ Մայր Տաճարի խորաններուն և գլխաւոր սրբանկարներուն վարագուրումը:

ՊԱՇՕՆԱԿԱՆ Ք

* Ել. 1 Յուն. — Ս. Երկիր այցելուց նիւթերքի Կարափինալ ձօն Օ'թօնօր կէսօրէ ետք պաշտօնական մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար: Մեր կողմէ ներկայ էին Պատր. Փոխ. Գերշ. Տ. Կիրեղ Եպիսկ. և Տաճարի Տեսուչ Հոգչ. Տ. Վագարշ Վլրդ.:

* Կիր. 4 Յուն. — Երեկոյեան, Բարձրաշնորհ Կարափինալը այցելութեան եկաւ Պատրիարքարան:

* Ել. 5 Յուն. — Երեկոյեան, Պատր. Փոխ. Գերշ. Տ. Կիրեղ Եպս. և Հոգչ. Տ. Անուշաւալուն Վլրդ. Կերպակ եղան Անկիլիքաններուն Սէյնթ Ջոնքիկ եկեղեցւոյ մէջ Ամերիկայի Սիսիսկուպոսուն (Երի-օրակ) Եկեղեցւոյ նոր Առաջնորդի հեռաւութեանն, Պատարագի և ընդունելութեան:

* Ել. 7 Յուն. — Ամերիկայի Սիսիսկուպոսական Եկեղեցւոյ նորընտիր Առաջնորդը այցելութեան եկաւ Պատրիարքարան:

* Ել. 8 Յուն. — Օթթօնուքս Եկեղեցւոյ Ս. Սինդիան տօնին առիթով, կէսօրէ առաջ, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, ի գուու Միարանութեան, շնորհաւորութեան գնաց Յունիաց Պատրիարքարան: իսկ Գերշ. Տ. Կիրեղ Եպս., քանի մը վարդապետներով, այցելց Ասորուց և Հապէլաց Սպիսկոպոսներուն:

— երեկոյեան, Հոգչ. 8. Անուշաւան Վրդ. Ներկայ եղաւ հանդուցեալ փառապատճ Անուար Խուսեյնի մահուան քառասունքին առթիւ Խուսեյն Արևելայի Կից օրուին մէջ կոտորած յիշատակի հաւաքային:

* Գլ. 13 Յուն. — Ուշ երեկոյեան, Սուրբ Ծննդեան տօնին ութիւն, Կիպրոսի ճամրավ Ս. Առաք ժամանեցին 4 Անմիջիառութիւն վարդապետներ Հոգչ. 8. Եղիշէ Մ. Վրդ. Անձնեկեան, Հոգչ. 8. Կոմիտաս Մ. Վրդ. Անձնեան, Հոգչ. 8. Բարդէն Վրդ. Զարեան և Հոգչ. 8. Անուշան Վրդ. Արդիական միավորի մէջ եղաւ:

* Գլ. 20 Յուն. — Մեր Ս. Անձնեան տօնին առիթավ, Կեսօրէ առաջ, Պատրիարքարան յաջորդարար շնորհաւորական այցելութեան եկան Յունաց և Համարաց Ս. Պատրիարքը քայլ յարանուանքներուն ինգիւութեան պետքարքը, իրենց հետաքրներով: Խոհ պետական դէմքեր և Հիւպատոսներ այցելեցին յաջորդ օրը:

* Ել. 22 Յուն. — Ժամանդաւոր առներ և Սարկաւոգներ, իրենց առաջիններուն հետ, Պայոյի հանելի օր մը անցուցին Երիքով:

— Կեսօրին, Ամեն. Ս. Պատրիարք Հոյրը և Առաք Թարգման Հոգչ. 8. Անձն Վրդ. Անձնայ Եղան Յունաց Ամեն. Պատրիարքին կողմէ Գալիւես գոնքին մէջ որուած ճաշկերպին:

* Ապր. 23 Յուն. — Կրեաէ կղզիի գոքրաբիւ Հայութեան Հովիւ Արժ. 8. Յօվելէ իւազկիր թէնյ. Հայութեան ժամանեց Ս. Քաղաք ուր մեաց մինչև Դշ., 10 Ժեւոր օ.

* Բշ. 26 Յուն. — Կեսօրէ եաց, Դերջ. 8. Կիրեկ Եղա. Վարչապետարան գնաց, Խորացէ այցենող Աւատրայիսից Վարչապետ Գող Հուսերի գիմաւորութեան: — Ենրշ. Մըրզակնը Եշ. 29 Յունաւարի առաւոտուն ալ Քէւէմիք գիմացի պարտէղը գնաց, ողջերը մազմիւու մեծապատճի հիբրին:

* Կիր. 1 Ժեւոր. — Կեսօրէ առաջ, Հոգչ. 8. Անձն Վրդ. Ներկայ Եղաւ Յօյն-Կարպարիկ Ներկան նորբառայոց եկեղեցայ օօօմիւն Գէյթ Հանինա արաւորձնեխն մէջ, Խոհ Խոյս Երեկոյ, Դերջ. 8. Կիրեկ Եղա., Հոգչ. 8. Բարեկ Վրդ. և Տիւր Գ. Հինգուեան Ներկայ Եղան Համայնքապետ Լուրիքի Անձնամ Եղա ի հոգմէ, իրենց գոնաւան մէջ, Խորած եկեղեցայ բարերաբներուն ի պատիւ արուած ընդունելութեան:

* Կիր. 8 Ժեւոր. — Կեսօրէ առաջ, Հոգչ. 8. Անձն Վրդ. Ներկայ Եղաւ Մարտիրոսերու եկեղեցայ մէջ, Ս. Մարտիր (Օ Ժեւոր) առնին առիթի մասուցուած Ս. Պատրիարքին և ըստի ուրակին մէջ որուած ընդունելութեան:

ԱՐՄԱՆՈՐԻ ՀԱՆԴԻՍ ԺԱՌՈՒՆԳ. ՎԱՐԺԱՐԱԱՆԻ ԵՒ ԸՆԾԱՑԱՐԱՆԻ

Նախօրդ Պարիներու նման այս Պարի եւ, քառ Հին Տօմարի Ամանորի նախընթաց երեկոյեան (Երեքտարթի, 13 Յունաւար), Պատրիարք, Միաբանութիւն, Առանձնազութիւն և Ս. Արքույ պաշտոնէութիւն ժառանգ. Վարժարանի ճաշուածներին մէջ, շքեղազ-ըրդ առնածակին շարջ, գիմաւորեցին Նոր Տորին:

Պարծողրաւեցաւ գեղարուեսուական կորճ բայց կոկիկ յայտագիր մը, ուր մաս ամին, Վարժարանի քայլերգէն եաց, Կրթարանի առաջ. Տեսուչ Հոգչ. 8. Պաւառն Արելայ Այճունեան՝ բացման իսուցավ, Ժառանգ. առն Արմօն Անքէւեան՝ Եղիշերգի «Մրօր» քերթաւուծի արտասանւթեամբ, Մասթէս Սրի. Էպրանեան՝ Սորժէնի Աննունը Բազզը քերթաւուծի արտասանութեամբ և Վարդան Սրի. Գործէքեան՝ Նոր Տարուան գոզարիկ աւզերձավ, Ժառանգաւոր առներ Երգեցին մէջինզմէջ, զեկովարութեամբ Եկեղեցական Երաժշտական առուցից Տիւր Մահակ Գայոյշնեանի և գոյշնակի ընկերակցաւթեամբ Եւրօպական Երաժշտական առուցիցի Տիւր Վահէ Գայշնեանի, Յաջորդեց քանի մը վայրինակի գոզար, սրմէ եաց օրորուուզ-շարուրուուզ օրուն մասաց գործեց կորմրազգեաս և օգիտակամօրուա Կազանդ Պաղան, Խոի իր բանաւոր և ազ Կիւթէն կոշտագէւեները բաշխելու բալորին: Հաւոկ աւրեմ խօսք առաւ Ամսն. Ս. Պատրիարք Հոյրը, որ ճամանակի դուստրութիւն շարջ խօրդածութիւններ ընկէ եաց իր օրինաթիւնը առաւ բալորին: Հանգէու վերջացաւ Տերուանի Ալօթթի միաբերան Երգեցազութեամբ:



**ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ
ԵՐՐԻՍԱՂԵՄԻ ԿԻՒՂԵՒԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ**

1986

Ա) Ելեւմական

	Նոր Շեմել
1. — Նոր գիրքերու և թերթերու գնում	3,912.81
2. — «Միոնյին՝ փոխանտկուած թերթերու հաշուայն	70.00
3. — Գիրքերու և թերթերու կազմին	528.70
4. — Ամսականք	2,000.00
5. — Աշխատավարձ	340.00
6. — Գրենական պիտոյք	608.82
7. — Ընթացիկ ծախքեր և առանին պիտոյք	514.50
8. — Դրաշմոթուղթ և թղթատար	1,236.60
9. — Հեռախոս	166.87
	<hr/>
	Գումար՝
	<hr/> 9,378.30

Բ) Նոր գիրքեր եւ թերքեր

	Գնուած	Նույր	Գումար
ԱՄՓՈՒԹ			
1. — Հայերէն	29	437	466
2. — Անգլերէն	163	180	343
3. — Ֆրանսերէն	35	12	47
4. — Գերմաներէն	15	27	42
5. — Իտալերէն	10	4	14
6. — Սպաներէն		7	7
7. — Յունարէն		4	4
8. — Ռումաներէն		2	2
9. — Արաբերէն	2		2
10. — Երրայերէն	1		1
11. — Ռուսերէն		1	1
	<hr/> 255	<hr/> 674	<hr/> 929

ՍԱՀԱԿ ԳԱԼԱՑՃԵԱՆ

Քարտուղար

**Ա. ԱԹՈՌՈՋՄ ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴՐԱՆՔ ԸՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄբ
ՍՑԱՑԱՆ Է ՀԵՑԵՒԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Տէրունական Աղօթքը («Հայր Մեր») — Ուիլիլը Պարքէյ, Հայոցուցին՝ Յակոբ Սրկ. Գարեան և Արշակ Սրկ. Տողրածաճեան, Խպրեվանք-Անթիլիս, 1985, էջ 144։ Գիրք Աղօթքից որ կոչի ԿլիՊրիԱՆՆԱ, Անթիլիս, Տպ. Կոթ. Կիլիկիոյ, 1986, էջ 160։ Օրացոյց եւ Աստուածաշնչական ձաշու Ընթերցուածներ (ԽԴ. Տարի, 1987), ըստ Ժամանակագրութեան Հայոց Եկեղեցւոյ, (Հայ Նոր Տամարի), Պատրաստեց՝ Նուռար Սրկ. Պատրաստեց՝ Նուռար Սրկ. Պատրաստեց՝ Նուռար Սրկ. Պատրաստեց՝ Կոթ. Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, էջ 80։

Պատմութիւն Հնդկահայ Տպագրութեան — Յ. Իրազեկ (Յակոբ Տէր Յակոբեան), Արժարագրութեամբ Վազգէն Դուկանեանի, Անթիլիս, 1986, էջ 560։

«Համական Հայադիտական Տաւեղիրք — Նոր Ծրջան, Դ. - Ե. Տարի, 1983-1984», Անթիլիս, Տպ. Կ. Տանիկեան և Որդիիք, Գյորութ, 1984, էջ 550։

Բանաստեղծական Երկեր — Դանիէլ Վարուժան, Հրատ. Դանիէլ Վարուժան Գրական Հիմնադրամի՝ Անթիլիս, Տպ. Կոթ. Կիլիկիոյ, 1986, էջ 609։

Խնչ Քատահում Բնմի Վրայ, Բնմի Ետեւ եւ Բնմից Դուրս — Մանուէլ Մարութեան, Անթիլիս, Տպ. Կաթողիկոսութեան Կիլիկիոյ, 1986, էջ 274։

Թիմական Ընկերներ — Հեղինակ, ապագրութիւն, Թուական և էջ ըստ Կոխորդին, Մուշեղ Խշիսան Արձակագիրք — Լեռն Վարդան, Տպ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1986, էջ 187։

Աղօթագիրք (Հայերէն և Անգլերէն) — Եղիշէ Վրդ. Մանճիկեան, Գոլիֆ., էջ 19։ Մահակ Պարթեւ Հայրապետ, Հայ Դպրութեան Մեծագոյն Հովանաւորը (Համտուած Կինսագրական Անքայտացում) — Հեղինակ՝ նոյն Նոր Զուղա, Տպ. Ս. Ամենամ Փրկչեան Վանքի, 1971, էջ 31։

Հայրենի Աղրիւրից — Անուշ Գրիգորեան, Հայրենաշունչ Քերթուածներ, Նիւ Եորք, 1986, էջ 311։

Ուրուագիծ Հայ Դպրոցի Պատմութեան — Սարգիս Աւագ Քհնյ. Անդրէասեան, Փառատիսա, Գոլիֆ/Սուրնիս, Տպարան Արտաք, 1982, էջ 233։

Խճանկարներ — Հեղինակ և վայր՝ նոյն Արտաք Հրատարակչութիւն, 1986, էջ 144։ Հայ Երգի 2 Հսկաներ (Սայաթ Նովա, Կոմիտաս Վարդապետ) — Հեղինակ՝ նոյն, Լոռ Անճելը, Գոլիֆորնիս, 1979, էջ 283։

Երկու Լոյս — Հեղինակ՝ նոյն Նիւ Եորք, 1976, էջ 171։ Երկու Թատերախաղ, ա) Աստղահարը, բ) Կնառտեազը — Մկրտիչ Հաճեան, Լոռ Անճելը, Ապրիլ Տպարան, 1982, էջ 168։

Ցորելինական Հանդիսութիւն Արժ. Տ. Բարթող Ա. Քհնյ. Արքանեանի — Քահանայական Զեռնագրութեան Քանամամեակ՝ Մանրէալ, Տպ. Տ. Մանավեան, 1987, էջ 30։

Տ. Մեսրոպ Եպս. Գ. Գրիգորեան (Եպիսկոպոսական Օժման առթիւ) — Մեպուն Պազտոյեան, Հրատ. Աւոտրիանայ Առաք. Եկեղեցական Համայնքի, 1986, էջ 48։

Կեսարիա եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին (Հայերէն և Անգլերէն) — Հրատարակութիւն Պատրիարքացւութեան Հայոց Թուրքիոյ, Խոթանպուլ, 1986, էջ 110։

«Օր մըս և աերէկ, Այսօր, Վաղր» (Կատակերգութիւններ) — Լիւսի Ս. Գարամանուկեան-Փիլիկնան, Գանիրէ, 1986, էջ 78։ [էջ 34։

Հայ Ազատագրական Շարժման Ակզինաւորութիւնը — Ալիս Տեփայեան, Գանիրէ, 1985, Խորհրդագութիւններ Արուեստի Մասին — Միժոն Շահրէկիւն, Գանիրէ, 1984, էջ 67։

Պատմութիւն Հայ Ազգային Հիմնադրամի (1942-1982) — Աւետիս Եսփունեան, Գանիրէ, 1984, էջ 896։

- Ալեքսանդր Շիրվանզադէ — Հասոր Առաջին (Գոտմուածքներ և վիպակներ): Երևան, Սովորական Գրող Հրատ., 1986, էջ 588:
- Նոյնին Բ. Հատորը («Նամուս», «Արամբին», «Չուր Յոյսեր»): Երևան, 1986, էջ 509.
- Հայ Սովետական Գրականութեան Պատմութիւն — Ա. Բ. Աղաբարեան: Հատոր Առաջին, Երևան, Հայկ. ՍՍՌ ԳԱ Հրատարակչութիւն, 1986, էջ 575:
- Երկերի ժողովածու — Եղիշէ Զարենց: Ա. Հատոր: Երևան, 1986, էջ 439:
- Նոյնին Բ. Հատորը — Բանաստեղծութիւններ, Պոէմներ, Թարգմանութիւններ: Երևան, 1986, էջ 414:
- Դաղձի Մաղիկ — Համե Սահման: Բանաստեղծութիւններ: Երևան, 1986, էջ 207.
- Սփիւռքահայ Պատմուածք — Կազմեց՝ Գեղամ Մկան: Բ. Հատոր, Երևան, 1986, էջ 585.
- Երկեր — Ռաֆայէլ Պատկունեան: Երևան, 1980, էջ 662:
- Երկեր — Վահրամ Փափագեան: Ա. Հատոր: Երևան, 1979, էջ 458:
- Երկերի ժողովածու — Լիու Ե. Հատոր: Երևան, 1986, էջ 672:
- Երկեր — Երուանդ Օտեան: Երևան, 1978, էջ 735:
- Երկերի ժողովածու — Ստեփան Զօրեան, Գ. Հատոր: Երևան, 1980, էջ 618:
- Երկերի ժողովածու — Գուրգէն Մահմարի: Գ. Հատոր: Երևան, 1979, էջ 697:
- Երկերի Լիակատար ժողովածու — Գ. Վարուժան: Բ. Հատոր: Երևան, 1986, էջ 446:
- Ակնարկներ Բուլղարահայ Համայնքի Պատմութեան (1896-1970) — Զ. Մ. Հասարեան: Երևան, 1986, էջ 299:
- Գլխապոյտ (Պիէսներ) — Գէորգ Սարգսիան: Երևան, 1980, էջ 250:
- Երկեր — Մուրացան: Երևան, 1980, էջ 535:
- Կապոյտ Գիրը — Վահագն Դաւթեան: Գերթուածներ: Երևան, 1978, էջ 352:
- Հէրիաթներ եւ Զրոյցներ — Խուսերէնից թարգմանեց Յարութիւն Յարութիւննեան: Երևան, 1980, էջ 414:
- Օլգա Գուլազիեան — Կազմով՝ Նուրարդ Բաղդասարեան: Հայկական թատերական Ընկերութիւն: Երևան, 1979, էջ 232:
- Սուրբ Պատարագ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ — Վասն Մեծի Պահոց Կիրաքիցից: Բազմաձայն: Երևան, 1982, էջ 64:
- Աչոնիկն ու Թիթեռը — Ֆելիսա Կույյումջեան: Խսպաներէնից թարգմանեց Յովհաննէս Գրիգորիանց: Երևան, 1986, էջ 51:
- Նկարիչ՝ Խուրէն Գրիգորեան — Թարգմ. Վարոս Յովակիմեանի: Երևան, 1986:
- Սիհամանթօ եւ Խրէզարէ — Յովհաննէս Շիրազ, Բանաստեղծութիւն: Նկարագրում՝ Ները Գ. Խանջեանի, Երևան, 1979, էջ 116. [էջ 461]
- Երկերի Լիակատար ժողովածու — Միքայէլ Նուրբանդեան: Ա. Հատոր: Երևան, 1979, Հայ: Ժողովրդական Հէրիաթներ — Մշտիմամբ Արտաշէս Նազինեանի: Նկարիչ՝ Խուսերէնից: Երևան, 1986, էջ 138:
- K'asakhi Vank'er* — Volume 15. Documenti di Architettura Armena. Milano, Edizioni OEMME, TLA Isola di S. Lazzaro, Venezia, April 1986, pp. 73.
- Der Völkermord an den Armeniern* — Ralph Giordano. Festabend zu Ehren von Ralph Giordano am 4. Oktober 1986 in Hamburg. Bremen, 1986, pp. 47.
- Les Vitraux* — Eglise Arménienne de Lyon. Lyon, Imprimerie Lescuyer Lyon, 1986.
- Archag Tchobanian et le Mouvement Armenophile en France* — Edmond Khayadjian. Marseille, Impression Centre Régionale de Doc. Pédagogique, 1986, pp. 352.
- La Place de l'Arménien dans les Langues Indo-Européennes* — Maurice Leroy et Françoise Mawet (Recueil édité par eux). Académie Royale de Belgique. Publié avec le Concours de la Fondation Calouste Gulbenkian. Lovanii, 1986, pp. 101.

- The Land Between* — James M. Monson. A Regional Study Guide to the Land of the Bible. Printed in Israel, 1983, pp. 288.
- Armenian Miniatures from Isfahan* — Sirapie Der Nersessian & Arpag Mekhitarian. Preface and Introduction by H. H. Catholicos Karekin II. Photographs by Arpag Mekhitarian. Armenian Catholicosate of Cilicia, 1986, pp. 217.
- Via the Gospel* — Archbishop Torgom Koushagian. Meditations on the Gospel Readings of the Armenian Liturgy. Translated by H.V. Mavredian. 2nd Edition. Antelias Press, Lebanon, Armenian Catholicosate of Cilicia, 1986, pp. 151.
- The Naim-Andonian Documents on the World War I Destruction of Ottoman Armenians: The Anatomy of a Genocide* — Vahagn M. Dadrian. Cambridge, 1986.
- The Role of Turkish Physicians in the World War I Genocide of Ottoman Armenians* — Vahagn M. Dadrian. Oxford, Pergamon Press, 1986.
- Financial Aid Directory for Students of Armenian Descent*. Washington, D.C., 1986.
- Armenia* — Jack Antreassian. Reflections in Verse. New York, Ashod Press, 1986.
- The Cup of Bitterness and Other Stories* — Antranig Antreassian. Translated from the Armenian by Jack Antreassian. New York, Ashod Press, 1979, pp. 134.
- Root River Run* — David Kherdian. Illustrated by Nonny Hogrogian. Minneapolis, Minnesota, Carolrhoda Books, Inc., 1984, pp. 160.
- The Language of Oppression* — Haig A. Bosmajian. Lanham, New York, London, University Press of America, 1983, pp. 156.
- Many Hills Yet to Climb* — Jim Cook. Memoirs of an Armenian Deportee. Santa Barbara, California, Jim Cook, Publisher, 1986, pp. 255.
- The Modern Middle East and North Africa* — Lois A. Aroian & Richard P. Mitchell. New York, Macmillan Publishing Company. London, Collier Macmillan Publishers, 1984, pp. 455.
- Some of us Survived* — Kerop Bedoukian. The Story of an Armenian Boy. N. York, Farrar Straus Giroux, 1979, pp. 241.
- The Conversion of Armenia* — Agathangelos. A Retelling of Agathangelos' History. Armenian Church Classics. By Valerie Goekjian Zahorsky. Design & Illustration by Siran Kaprielian. New York, St. Vartan Press, 1985, pp. 48.
- Bitumens, Asphalts and Tar Sands* — George V. Chilingirian & T. F. Yen (Editors). Developments in Petroleum Science, 7. Amsterdam, 1978, pp. 331.
- Compaction of Coarse-Grained Sediments, II* — Same Authors. Developments in Sedimentology, 18B. Amsterdam, 1976, pp. 808.
- The Life of Jesus in Miniatures* — An Armenian Coloring Book. Illustration by Suzanne Anoushian Froundjian. New York, St. Vartan Press, 1984, pp. 23.
- Russian Azerbaijan, 1905-1920* — Tadeusz Swietochowski. The Shaping of National Identity in a Muslim Community. Cambridge University Press, 1985, pp. 256.
- The Age of Triage* — Richard L. Rubenstein. Fear and Hope in an Over-crowded World. Beacon Press, Boston, pp. 301.
- Armenian Architecture (Introduction Book 4)* — Vasken L. Parsegian (Project Director). *Monuments of the Armenian SSR. Pre-Christian to the 17th Century*. Forward by Professor André Grabar. The Netherlands, 1986.

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ա Խ Թ Ի Ւ Ե

Ա. Ա. Պատրիարք Հօր Մանղեան պատգամը՝ թերդենեմի Ս. Այրեն Ընուհաւորական զի՞ւ Աննային Հայոց Վեն. Հայրապետին	2
» » » Մեծի Տանի Կիլիկիոյ Կարողիկոսարանեան	4
» » » Քենրբարպրիի Արմեափիկոպոսուն	5
» » » Խուսաց Պիմեն Պատրիարքեն	6
» » » Ամերիկայի Հայոց Առաջնորդին	7
» » » հեռագիրենե՝ յրուած Ս. Արքունեան	8
ԽՄԱՅՈՒԹԻՒՆՆԵՐՆ	
— Նոր Տօնի, Նոր կեանք	9
— Բաւեկարգութիւն Հայոց. Եկեղեցւոյ	13
— Վարաւեճումեակ մը	18
ԿՐՈՆԱԿԱՑՈՒՆ	
— Ամանորի պատգամ	21
— Մարտուրիւն Տեառն	22
ՌԱՆՍԱՑՆԵՐՆԵՐՆԵՐՆ	
— Անվերապիր	23
— Բանուտեղի աշխեռով	26
Ս. Գրիգոր Լուսառորիչ	27
ՀԱՅ ՆԿԱՐՈՂՆԵՐ	
— Հայ Նկարողնե ԺԱ. - ԺԵ. Գառեռու	32
ՌԱՆՍԱԿՐՈՋՆԵՐՆ	
— Սեբոգրութիւներ և լիդ Ազանդոցաի մէջ	36
Հրաշեայ Անառեանի Խամսաներից Վիեննայի Միսիրաւեաններին	Հրատ. ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԻՆ
ՊԱԹՄԱԿԱՑ	
— Մասնաւոր պատմագրութիւն	38
Ս. Նուն վանաց Մերասիոյ	45
ՄԱՏԱՆԱԳՐՈՒԿՆԵՐՆ	
— Ճառու առականները	48
— Մովիւս Թերողի առականները	49
ԴՐԱԽԵՓՈԽԱԿԱՑՆ	
— «Քրասեղունիս Թուղթերեն»	50
Սկեղեցիներու Միութեան Խօթնեակը Մոռլասեմի մէջ	52
ՇԽԱՌՈՒՆ ՏԱՐԻ Ա.Թ.Ա.Զ	
— Ս. Յակոբի ներսէն	54
Ապրի Աւարական ձեռնալրութիւն	55
Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄՈՒՆ	
— Հեռագիր	56
— Եկեղեցականի - Բեմականի	56
— Պատրիարքականի	58
Ամանորի Հանդէս Ժառ. Վարժարանի և Ընծայանի	59
Տառեւ Տեղիկայիր Կիւլպէնկեան Մատենագուռանի ՍԱՀԱԿ ԳԱԼԱՑՃԱՆ	60
Տանի՝ Կիւլպէնկեան Մատենագուռանի կողմէ սաացուած գրեառու	61